

2101
2102
2103

341
4-67

(N) n (K)

1882

Յ. ԱՕԼ ՏԸՆԿՈՒ

ՊԱՐՈՆ ՇՈՒՊԼԱՆ

ԹԱՐԴՄԱՆԵՑ

ԳԵՂԱՍ

Հայոց և.



ՏՊԱԳՐԵԱԼ, ՀՐԱՄԱՆԱԿ ՄԵԽԱՐԻՔԻ.

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈՂԻՄ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱՑ ԱՇՃԵԱՆ
ԵՌԻՍՈՒԹԵԱՆ ԽԱՆ ՄԻԶԻՆ ՅԱՐԿ թիւ 15

1885

ՅԱՌԱՋԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

499
8

Վիպասանուրիններ կան' որ իրենց յոռի գրուածով՝ վիպասանակի իրենց սուրբ նպատակին ծառայելու, այսինքն ժողովուրդը կրթելու եւ զայն ի բարին առաջնորդելու, շատ անգամ հակառակ արդիւնք մը կունենան եւ, ի մօլոր ձանապարհ կը վարեն զայն։ Վիպասանուրեան նպատակն է եւ պարտի ըլլալ, մերք յուրջ եւ մերք կառակարան լեզուս։ Ճարտարօրին ձաղկել ժողովուրդին մոլորինները, ազդու կերպով եւ ժողովուրդու օրինակներով ցոյց տալ նմա բարոյական կենաց օգուտները ու նորա ամենամեծ ազդեցուրիններ երջանկուրեան վրայ, եւ վերջապէս ուղղել նորա քայլերն դեպ ի բարին, դեպ յուղիդ եւ յապահով ձանապարհն, դեպ յերջանկուրին։ Ահա վիպասանուրեան այս սուրբ նպատակին նպատակած է Բօլ տը քօր խը ներկայ գործոյն մեջ, զոր կը համարձակիմք ի հայ լեզու բարգմանեալ ի լոյս ընծայել, յոյս մեծ ունենալով որ մեր հայ ժողովուրդն մեծապէս պիտի օգուտի անտի։ Առ այս մեծ դիւրուրինն մ'ընձեռած եմք իրեն՝ երկու մասի բաժնելով մեր գործն, և խրարանչիւրին համար կարելի եղածին չափ դիւրամատչլի զին մը սահմանելով։

Քաղցր է մեզ յուսալ թէ՝ ուսումնասէր հայ հասարակուրիններ մեր այս առաջին ձեռնարկին մեջ պիտի բաջակիք զմեզ, որով պիտի համարձակիմք ապագային ուրիշ գործեր ալ ի լոյս ընծայելու։

ՊԱՐՈՆ ՇՈՒՊԼԱՆ

→→→•••←←←←←



ՀՅ.ՆՐԱԿԱՌԻ.ՔԻ ՄԸ ՎԵՐՆԱՑԱՐԿԸ

— կառա՛վար . . . էյ , կառա՛վար , կառ.քը չկեց-
նէ՞ք . . . անիծեա՛լ . . . ալ քալելու կարողութիւնս չը-
մաց . . . այս որչա՛փ ատեն է որ կը վազեմ . . . վոր
կը ցաւի կոր . . . սա անիծեալ կառ.քն ալ միշտ կեր-
թայ . . . ա՛ , ո՛չ , կարծեմ թէ վերջապէս կեցաւ . . .
փա՛ռ.ք քեղ . Ասուուած :

Այս բարձրաձայն մենախօսութիւնը , որովհետե-
շատ մարդիկ կան որ , փողոցներուն մէջ , իրենք իւ-
րենց բարձրաձայն կը խօսին՝ առանց երբէք մտածե-
լու թէ իրենց խօսքերը հովի՞ն , անցորդներո՞ւն թէ
տուներուն կուզգեն , այս մենախօսութիւնը ընողը յի-
ուուն տարեկան պարոն մ'էր , աւելի փոքր քան թէ
մեծ , աւելի գիրուկ քան թէ նիհար , աւելի ագեղ
քան թէ գեղեցիկ , բայց այն ապուշ , տիսմար , ծիծա-
ղաշարժ գէմք ունեցողներէն մին , որք կարծես ա-
մենուն կըսեն . «Խաղ մը խաղացէք ինծի . դժուար
քան մը չէ :

Պ. Շուպլան (*) (այս է պարոնին անունը) խիստ
կլոր գէմք մը և բաւական մեծ այտեր ունէր : Աչ-

(*) Շուպլան բառ առ բառ գաղիարէնի մէջ ճէպճակ է առաջարկ
կը հայացաւիլ :

Թարդմանչին ստորագրութիւնը չկրող օրինակները
անվաւեր են :

քերը խոշոր, գործադոյն և գրեթէ գլխուն հետ հարթ հաւասար էին, այն առևակ աչքերէն՝ որք կարծես միշտ իրենց կոպիճէն գուրս ենել կուզեն և զայն կրողին ծածանի կերպարանք մը կուտան։ Քիթը ծեծուած մէջ շինուած գնտակի կը նմանէր։ բերանք, որ բաւական փոքրիկ էր, գուրս կուտար ամեն տեսակ խօսք, բայց ի խելացի խօսքերէ ակուայները, ինչպէս նաև ականջները, անստգիւտ էին, և մազերը, որք ժամանակաւ խարտեալ էին, քիչ մը գեղինի զարներու կոկուին։

Այսու հանդերձ Պ. Շուպլան բոլորովին ալ տգեղ չըր, իւր դէմքին վրայ տձեւ և նոյն խոկ ահաձոյ բան մը չկար, և իւր աղայութեանը՝ երբ քաշառու էր, հաւանական է որ իրեն համար ըստած ըլլան։ «Ա», սա աղայն ինչ գեղեցիկ է։»

Զարմանալի է արդարե որ այն տղեկներուն երեք քառորդը որմեց համար այսպէս կըսեն, մեծ ցածր առեն տգեղ, տխմար և պանդոյը դէմք մը կունենան։ մինչդեռ այն ճռզած, վշտատանջ պղտիկ էակները, տժգոյն և նիշար դիմօք, որոնք կարծես բոլորովին տխուր են աշխարհ եկած ըլլանուն վրայ, մեծնալով այնպիսի դէմքեր կառնեն որք կը հրապուրեն, կը յանկուցանեն զքեղ, և ատենօք գեղեցիկ եղող աղայները կը գերազանցեն իրենց գեղեցկութեամբ։

Գրեթէ միշտ հանճարեղ և տաղանդաւոր մարդիկներն են, անոնք որ հոչակաւոր անուն մը ձգելու կոչուած են, որք գժուարութիւն ունին մեծնալու, և եթէ յանդգնութիւն մը չէ ըսել, ամելու։ կարծես բնութիւնը այնչափ զօրութիւն չունի որ միմիակ էակի մէջ համախմբուած բոլոր այս վեհ յատկութիւները

աճեցնէ։ գուցէ պատճառը այդ էակին մէջ չափա- զանց հիւթ դրած ըլլան է։ բայց եթէ գժրազդաբար ճշմարիտ բան մը կայ, այն ալ սա է թէ բնուվթենէն ամենէն շատ օժտուած տղայներն են որք գժուա- րութիւն ունին զարդանալու, և առածը չը ստեր երբ կըսէ։

«Այս տղայն շատ խելացի է, զպիտի ապրի։»

Սակայն ընդհանուր կանոնը բացառութիւններ ունի, և փութանք ըսելու թէ շատ բացառութիւններ . . . կան խելացի տղայներ որք անփանող կը մեծնան։ եթէ այսպէս չըլլար, ինչ պիտի ըլլար վիճակնիս։

Դառնանք Պ. Շուպլանի, որ առանց ամենափոքր գժուարութիւն և ճիշդ անթոյն սունկի մը պէս մեծցած է։ Բայց ո՞չ . . . նա ալ թունաւոր բան մը ունի, այն է իւր գործերը ամենուն ըսելու յուի սովորութիւնը, թէն այս կերպով իւր ունկնդիլներէն շատերը քթին կը խնդան։ իւր կենաց մէջ գործած յանցանքները մտերմարար քեզ կիմացնէ բախտաւորութիւնները և երեւելի գործերը պատմող մէկու մը պէս։ Երբեմն, երբոր կը տեսնէ թէ իր վրայ կը ծիծաղին, Պ. Շուպլան միտքը կը դնէ աղադային ծիծաղին, կը պիտի գաղադային Պանք հանրա- մանը բանան (*) պիտի գառնանք։ Գանք հանրա-

* Սահմանագործութիւն, ուն Քիչօղի անման առավելու, որ տիստար մասցած է հաւատարիմ այլ շատախօս, սրազ և տղէտ՝ այլ մասցած ծառաւոր ծառաւի, որ հարկ եղած ատեն ամէն առակ զբա- կանաց կը համբերէ, բայց երբ առիթն ներկայանայ, կրցա- ծին չափ լաւ կուտէ ու կը խմէ։

կառքին , որ վերջապէս կլի կենայ և որուն Պ. Շուպլան
բաւական դժուարութեամբ յաջողած է համնելու :

Այն վայրկենին երր Պ. Շուպլան կառքին ներս
մտնելու կը պատրաստոի , կառավարը դաշն կը կե-
ցլնէ ըսելով .

— Լի է , պարո՞ն :

— Ինչպէս . լի՞ . . . ի՞նչ ըսել է լի :

— Կառքին մէջ տեղ չկայ ըսել է . պարոնը գիտ-
նալու է ասիկա :

— Ուրեմն ինչո՞ւ կեցաք երբ նշան ըրի . . . եթէ
տեղ չկար՝ կառքը կեցնելու չէիք . . . ուրեմն միտ-
ուքնիդ զիս խարել էր . . .

— Պարոն , ես կարծեցի որ վրան ելնել կուզէք ,
ուր տակաւին տեղ կայ :

— Ինչի՞ն վրայ :

— Կառքին վրայ , պարոն , տասն և հինգ սան-
դիմոց տեղը :

— Ինչպէս , հիմա վրան կը նստին :

— Հիմա չէ , շատոնց ի վեր . . . գուք ուրկէ կու-
դաք , պարոն :

— Ուրկէ կուդամ , կառավար . . . Շամբանեի
մայրաքաղաք Թրոյէն , որկրամներէն շատ գնահատ-
ուած երշիկներու և խողենիներու հայրենիքէն . . .

— Է ուրեմն , պարոն , վեր պիտի ելնէ՞ք :

— Վերի մարդիկ նստած են :

— Այս , պարոն . . . եթէ նստած չըլլային , ար-
դարե շատ զուարճալի բան պիտի ըլլար . . .

— Քեզի զուարճալի ըլլալը չեմ հարցներ կոր . . .
խելացիութիւնդ ինձի մի՛ ցուցներ . . .

— Իրաւունք ունիք , պարոն . . . օ՞ն , վեր ելէ՞ք :

— Վերը նստողը հանգիստ կըլլայ:

Ասոր իբր պատասխան՝ կառավարը՝ ձանձրա-
ցած կառքին չուանը կը քաշէ և կառքը կը մեկնի :
Այն ատեն Պ. Շուպլան տեմնելով որ կառքը նորէն
ճամբայ կելնէ և ինքը հմ կը մնայ , յուսահատական
աղաղակ մը կարձակէ ոռնալով :

— Վեր կելնեմ , կառավար , վեր կելնեմ . . . որո-
շում տուի . . . ոտքով չերթալու համար Սպիտակ լե-
ռը անդամ պիտի ենեմ :

Կառավարը կառքը կը կեցնէ : Պ. Շուպլան նորէն
կհանի կառքին , և երկիւղիւ իւր ոտքերը յիսուն սան-
դիմոց տեղը տանող փոքրիկ սանդուղներուն վրայ
կը դնէ : Երբ ճամբուն կէսը կը համնի , նորէն ետին
կը գառնայ որպէս զի կառավարին հետ խօսակցու-
թիւն բանայ . բայց այս վերջինը փոխանակ անոր պա-
տասխանելու , բաւական կոպտութեամբ անոր ետե-
մէն կը հրէ , ինչ որ ուղևորին վեր ելնելը կը փու-
թացնէ , որ սակայն ձեռքերով և ոտքերով միայն
կը յաջողի կառքին գագաթը համնելու :

Այն վայրկենին յորում Պ. Շուպլան ոտքի ելնել
կուզէ պարապ տեղ մը գտնելու համար՝ կառքը կը-
կըսի թաւալիլ :

— Այս մարդը ի՞նչ կընէ կոր . . . : Կառավար ,
կառավար , կեցի՞ք , գեռ չե՞՞ նստած :

Կառավարը մնաւ ուշադրութիւն չըներ իւր նոր
ուղեւորի բողոքին , և հանրակառքը կը շարունակէ
ճամբան երթալ :

Այն ատեն Պ. Շուպլան կորոշէ միշտ յառաջ եր-
թալ ձեռքերով և ոտքերով , և այսպէս ճանապար-
հորդաց սրունքներուն մէջէն կանցին , որք շատ կը
խնդան այս նորեկին տեղ մը գտնելու համար ի գործ
դրած եղանակին վրայ : Պ. Շուպլան , որ ամենէն եր-

կայն ճամբան ընտրած էր, որովհետեւ սոսկումը առնոր դիսոյն պառյտ կուտայ, այնպէս որ չլրնար տեսնել թէ ուր կը կընայ նստիլ, արդէն կառքին երկկարգ նստարաններուն չորս կողմը դարցած ըլլուվ, կը պատրաստուի ձեռքերով և ոտքերով վերսախն պատելու սկսիլ, երբ վերջապէս ճանապարհորդներէն մին անոր վրայ կը գթայ և վերարկուին քշանցքէն կը բռնէ՝ ըսելով.

— Ալ բա՛ւ է, հո՛գ նստէ՛, ասկէ անդին մերթա՛ր . . . նստէ՛ նայինք հոս . . . ձեռքէս բռնէ՛ . . . բլնաւ մի՛ վախնար . . .

Շնորհիւ իրեն ընծայուած նեցուկին, Պ. Շուպլան վերջապէս. կը յաջողի նստելու. այն ատեն այնպիսի հառաջ մը կարծակէ որ քիչ կը մնայ իրեն ձախ կողմը նստողին գլխարկը թուցունէ: Այս գլխարկը կրողը սկ հագուստով, ճերմակ փողպատով ծերուկ մ'էր որ առաջները գործածուող հովանոց մը իւր կուրծքին վրայ կը սեղմէր, այն հովանոցներէն որոնք ինչպէս քարինը^(*) երկբաղունտիս երեսէն բոլորովին աներեւութացած են, և որոնք հնասիրի մը կամ վեց հարիւր Փրանք ընդունող պաշտօնէի մը և կամ թատրոնէ քաշուած օթեկապահ կնոջ մը ձեռքը միայն կընան գանուիլ:

Նորաձեւթենէ ելած հովանոց ունեցող ծեր պարոնը ձեռքը գլխարկին կը տանի, որպէս զի չը թոշի, յօնքերը կը պառտէ նորեկին նայելով, և կիսաձայն կը մըմա այ.

— Դարբնոցի վե՛ք մ'է ինչ է այս պարոնը . . . կարծես Բորէան է որ կառք հեծած է . . . ինչ ալ

սիրուն դրացի մ'ունիմ . . . եթէ զլիարկս զլիսուս վըրայ աղէկ սեղմած չըլլայի, այս պահուս փողոցներուն վրայ պիսաի թռչուէր . . . ծանրաշունջ եղողը այս տեղաւանքը չ'եներ:

Պ. Շուպլան, որ վերջապէս յաջողած էր տեղ մը հաստատապէս նստելու, և որ ինքինքը ապահով կը կարծէ, ճերմակ փողպատով ծերուկին կդառնայ և կըսէ.

— Պարոն, ներեցէք ինձ հիմայ ձեր ինձ մատուցած օգնութեան համար չնորհակալ ըլլուլու. ծառայութիւն մը որուն մեծ պէտք ունեի. որովհետեւ երբ մարդ առաջին անդամ կառքի մը վրայ կը գըտնուի, և կառքն ալ թաւալելով կ'երթայ, իրաւ որ ասիկա մարդ կ'ապշեցնէ, կը սարսափեցնէ . . . մարդինչ ըլլուլը չը զիտեր . . . գուք ալ ինձի պէս չէ՞ք . . .

Ծերուկը հպարտ գէմքով կը պատասխանէ.

— Ի՞նչ . . . քեզի պէս . . . Ասառուած չ'ընէ . . . ես եզի պէս շունջ չեմ առնուր և կառքերուն վրայ ալ ոտքով ձեռքով չեմ պատիր . . . ի՞նչ բանի համար ինձի շնորհակալ կըլլաք . . . ես ձեզի բան մը չըրի . . . չեմ հասկնար թէ ինչ ըսել կուզէք . . .

— Եթէ գուք չք' սա պարսն է ուրեմն:

Ասոր վրայ Շուպլան իւր ձախ կազմը նստողին կը դառնայ :

Այս վերջինը հաղիւ քսան և վեց տարեկան երիտասարդ մ'է. բաթէն և մորթակ հագած գործաւոր մը, որ այն համարձակ գէմք ունեցողներէն մէ. կըն է, որոնք այնքան մարդասիրութիւն կ'երեխն ունենալ որքան քաջարասութիւն, և այս տեսակ գէմք ունեցողները խոստումնին միշտ կը բռնեն:

Գործաւորը կը ժպտի և Շուպլանի կը պատասխանէ.

* Գրամ ինչ խոտալիոյ :

— Սակայն կարծեմ ալ ժամանակ էք զձեղ կեչ ցընելու . . . եթէ երկայն ատեն այնպէս ծունկի վրայ պտոյտնիդ շարունակէիք . . . տափատնիդ աղէկ մը պիտի մաշէր :

— Երաւունք ունիք . . . կարծեմ թէ քիչ մ'ալ պատուեցաւ . . . ինչ ծիծաղելի գաղափար . . . կառքի վրայ մարդ նստեցնել . . . գիտեմ որ շատոնց ի վեր ճեպընթացներու վրայ մարդ կընստէր , բայց այսպէս ալ ճանապարհորդները մէկ կողմ չէին նետեր . . . իրաւ , հիմա գործերնիս հնարել է . . . բայց եթէ անձրև գայ , իրաւունք կունենա՞ք կառքին մէջ նստելու :

— Ո՛չ . . . վասն զի եթէ կառքին ներսի կոմը լիցուն ըլլայ , այն ատեն ճանապարհորդներուն վրայ պիտի նստիք :

— Այդ փոյթս չէ . . . իմ ըսածս ոս է թէ՛ եթէ տեղատարափ անձրեւ գայ , այս տեղ չի նստուիր :

— Մտիկ ըրէ՛ք , երեք սուով չէք կրնար բեռլինեան կառքի մէջ վայելած հանգստութիւննիդ գտնել :

— Աւելի լաւ կը համարիմ վեց սու տալ և ներսը նստիլ . . . գուք ալ ինձի պէս չէ՞ք :

— Ո՛չ , պարօն , ես ձեզի պէս չեմ . . . որովհետեւ երեք սուն ինձի համար բան մ'է , և կարծեմ խիստ իրաւացի է կառքերու վրայ տեղեր շինել անոնց համար՝ որոնք երեք սուին ալ նայելու ստիպուած են :

— Ա՛ , ահա պարօն մը որ խոհեմութեամբ իւր հետը հովանոց մ'առեր է . . . էհ , եթէ քիչ մը կառակած ունենայի որ կառքին վրայ պիտի նստի , ես ալ իմս կ'առնէի . . . այ անիծեալ . . . այս ի՞նչ ցընցում էր . . . աս ի՞նչ է . . . կործանինք պիտի արդեօք :

— Մի՛ վախնաք , հանրակառքը կը կենայ կոր .

որովհետեւ հաւանականարար ներսիններէն մէկը վար իշնել կուզէ :

— Կը տեսնէ՞ք . ներսիններուն համար կը կեցնեն և ինձ համար՝ երբ տակաւին նստած չէի , կեցնել չուզեցին . . . վարչութեան պիտի բոլսքեմ : Ա՛ , ահա նորէն ճամբայ ելանք . . . քանի սա առջեւէս սահող անցնող տուները և մարդկանց բազմութիւնը կը տեսնեմ , աչքերս կը շանան :

— Եթէ շոգեկառքով երթաք՝ աւելի շատ պիտի շանան աչքերնիդ , որովհետեւ շոգեկառքը շատ աւելի շուտ կերթայ :

— Այո՛ , իրաւունք ունիք , շոգեկառքը աւելի շուտ կերթայ . . . բայց նախ՝ իրաւունք ունիս դռնակէն չնայելու . . . ասկէ զատ , ես ուրիշ միջոց մ'ունիմ շոգեկառքին պատճառած շլացումը չկրելու , այն է թէ բնաւ շոգեկառք չեմ նստիր :

— Ուրեմն պարոնը ճանապարհորդեր :

— Երրեմն . . . օրինակի համար հիմայ Թրոյէն կուգամ , պիտակահամ վարազի կնճիներու և ուրիշ բաներու հայրենիքէն , ինչպէս որ քիչ մառաջ կառավարին ըսի . կրնայի շոգեկառքով դալ , բայց այդքանը չըրի . . . կան մարդիկ որ բազուկնին , որոնք նին կամ քիթերնին հոն կը ձգեն . . . գիտեմ որ ամէն օր այս տեսակ բաներ չպատահիր , բայց կրնար ըլլալ որ իմ եկած օրս պատահէր . . . կը խստովանիմ թէ ինքինքս կարելի եղածին չափ երկայն ատեն անվթար պահելու հոգ կը տանիմ :

— Ուրեմն Թրոյէն ի՞նչպէս Փարիզ եկաք , պարոն :

— Նախ և առաջ , բարեկամներէս մէկը կառք մը տուաւ որով ութիթ մըն տեղ գացի . տեղ մը կեցայ , ուր էշ մը վարձեցի , որով չորս մըն տեղ գա-

ցի . ետքը՝ ուրիշ բարեկամի մը դացի , որ ինձ բադրոնակառք մը տուաւ , որ զիս վեց մղն աեղ տարաւ . հոն , մատաղաձի մը հեծայ , որով հինգ մղն տեղ դացի . . . վերջապէս , կառքէ ի բագրոնակառք , և էշէ ի մատաղաձի փոխագրուելով՝ հոս հասայ . . .

— Ռւրեմն Թրոյէն Փարիզ ո՞րչափ ժամանակէն եկաք . . .

— Զորս օրէն , ոչ աւելի:

Պ. Շուպլանի այս պատասխանին վրայ ճանապարհորդները քրքիչ մը կը բառնան . պարոն Շուպլան , իւր ետեւ գտնուող անձերը , զորս իւր ճանապարհորդութեան պատմութիւնը զուարթացուցած էր , տեսնելու համար ետին դառցած ժամանակ ուղղակի երեսին՝ վար տեսակ ծխախոտի ծխոյ ահագին յորձանք մը կրնդունի ճիշդ ետին նստող անհատէ մը , որ չորս օրէն Թրոյէն Փարիզ եկալ այս պարոնին դէմքը տեսնելու հետաքրքրութենէն շարժեալ ետին կը դառնար :

Այս անհատը , որ կարճ ծխափող մը կը քաշէր , այնպիսի գէմք մ'ունի , որուն տարիք մը չկրնար սահմանուիլ . քանզի , իւր գէմքին գիծերը մորուքին , պեխերուն , կողմանը ըներուն , երկայն և անինամ թողուած մազերու կոյտին տակ թաղուած և գրեթէ ամբողջովին ծածկուած են . Բայց գիմակի տեղ ծառայող այս ամենուն տակ գտնուած գէմքը տես , եթէ կրնա . շատ իսկ է , եթէ այն թանձր և գուրս ցցուած յօնքերուն տակ կարենաս տեսնել բաւական մեծ բայց շատ խորունկ թուիս աչքերն , ուրոնք , սակայն , խօստ կրակոտ են . և մեծ քիթ մը , գիշատիչ թռչնոյ մը կտուցին պէս , որոյ ծայրը գինոյ գոյն ունի բաւական :

Այս անձին հագուստը շատ լաւ կը յարմարի բերնի կարճ ծխախոտին հետ . ալուեստագէտէ մ'ալ աւելի անփոյթ թողուած է այն . թուիս ասուիէ շնուռած խոշոր բական վերարկուի մը մէջ փաթթուած է , զոր շատ կը գործածէ և որոյ կոճակներէն մէկ քանին նորոգուելու պէտք ունին . գոյնը նետած գորշ և լայն տափատ մը , աններկ ոտքի ամաններ և գորշագոյն գլսարկ մը՝ ցած ձեւով բայց լայն եղերքով , ահա պարզուն արդուզարդը :

Այս մարդը յիսուն տարեկան կ'երեկի , թէե գուցէ քառասուն ալ ըլլայ . սա կայ որ իւր մազերուն և հագուստներուն համար բնաւ խողանակ չգործածեր . ահա այս բանը միայն տարակոյս շվերցներ , երբ մարդ անոր նայի :

— Ահ . . . սարսափելի . . . կ'երեայ թէ ; հոս կը ծիեն . . . ուրեմն ծխելը ներելի է , կը գոչէ Պ. Շուպլը լան աչքերը ամփոփելով :

— Ինչու համար ներելի չպիտի ըլլայ , կըսէ գործաւորք . բաց օդի մէջ եմք , ասիկա մէկը անհանգիստ չըներ :

— Այս , միայն երբ աչքերդ մուխով լիցանեն :

— Եթէ ես ծխախոտ ունենայի , սիկար մը կը շնէի հիմայ . . . արդեօք քովերնիդ աւելորդ կը գըտնըուի :

— Ի՞նչ :

— Ծխախոտ . . .

— Այս , հրամմեցէք :

Պ. Շուպլան ոսկեկուռ գեղեցիկ լնչատուփ մը կը հանէ գրպանէն , և գործաւորին պտղունց մը քթախոտ կուտայ . գործաւորք կը ժպաի ըսելով .

— Ասկէ չեմ ուզեր : Ես ծխափողը լիցնելու համար ծխախոտ կուզէի :

— Աւրիշ չունիմ, ես չեմ ծխեր :

— Ես ալ քթախոտ չեմ քաշեր :

— Ես թէ կը ծխեմ և թէ կը քաշեմ, ըստ երկայնահետ անհատը, և եթէ պարոնը բարեհաճի ներել :

Եւ նոյն միջոցին երկայն՝ վտիտ ձեռք մը կերկնայ և Պ. Շուպլանի սիրուն ընշատուվին մէջ կը խոթէ իւր նրբաւարտ մատները :



ՀԱՆՐԱԿԱՌԻ ՄԸ ՆԵՐՔՆԱԿՈՂՄՈՆ ՎՏԱՆԴՆԵՐԸ

Ոտքերով և ձեռքերով հանրակառքին մէջ մտնող պարոնը շատ չախորժիր իւր ընշատուվին մէջէն քթախոտ առնող մարդուն վարմունքէն. բայց որովհետեւ շաղակրատել շատ կը սիրէ, և իրեն համար մեծ երջանկութիւն է խօսիլ... և որովհետեւ երբ մարդ ունկնդիրներ գտնելու փափաքի, պէտք չէ որ քնտրութեան մասին բծախնդիր ըլլայ, քաղաքավարութեամբ կը խոնարհի ըսելով.

— Հրամմեցէք, պարոն :

Գալով այն կարդի անձանց որք անդադար խօսիլ կուզեն, պիտի տեսնէք որ ասոնք միշտ իրենց բրածնին, ըսածնին, խորորհածնին և որ ևէ պարագայի մէջ ընել ուզածնին ձեզի մտիկ ընել տալ կուզեն :

Երբ այս տեսակ բաներու վրայ խօսողը Պ. Շուպլանի չափ յաջողակ և անխոնջ է, երեւակայեցէք մտիկ ընողին զգացած հաճոյքը... քանզի, եթէ այն անձը հեղինակ մը, տաղանդաւոր և կամ նոյն իսկ հանճարի տէր մարդ մը ըլլայ, երբ անընդհա-

տարար ինքն իրեն վրայ խօսի, ըստ իս աշխարհիս ամենէն ձանձրացուցիչ և անտանելի մարդն է այն. դժբաղդաբար, սակայն, ամեն տտեն ոյս տեսակ մարդոց կը հանդիպինք. այս թերութիւնը շատ սովորական է, որովհետեւ անտնք որ ենթակայ են այնմ, չեն տարակուսիր իսկ թէ այս տեսակ պակասութիւն մ'ունին : Որովհետեւ իրենց խօսակցութեան նիւթը չափազանց կարեսը կը թուի իրենց, և որովհետեւն աշխարհիս մէջ իրենց անձնն աւելի կարեւոր բան մը չկայ իրենց համար, անանկ համուզուած են թէ իրենց խօսքերը մեծ գոհունակութիւն կը պատճառեն ունկնդրաց : Եթէ երբէք անոնց խօսած ատեն համարձակիք խօսք մ'ալ գուռք ըսել, այս սիրուն անձննք առանց ձեր ըսածնին ականիջ կախելու և պատասխանելու խօսքերնիդ կը կարեն :

Ինչո՞ւ համար այս թերութիւնը, կամ մանաւանդ այս մնջութիւնը այսքան սովորական եղած է, ինչո՞ւ համար շատ մարդ իկ խելացի ըլլալով հանդերձ՝ չեն հասկնար թէ միշտ միւնոյն նիւթին վրայ, շարունակ իրենք իրենց վրայ, դարձեալ և միշտ իրենց անձնն վրայ խօսելով՝ ճիշդ այն ազգեցութիւնը կը լենեն մեր վրայ, ինչ որ կընէ ընտիր խոհավաճառ մը երբ մէկ տեսակ կերակուր միայն կարենայ տալ: Նոյն իսկ եթէ այս կերակուրը համադամ ըլլայ, քիչ ատենէն կը զգուինք, և չենք ուզեր մէկ մ'ալ երթալ ճաշել այն տեղը՝ ուր միշտ միւնոյն տեսակ կերակուրը կուտան:

Պ. ալ թալրան կըսէր թէ՝ աշխարհիս մէջ ամենամեծ քաղաքավարութեան նշանը՝ մտիկ լնել դիանաւոն է : Ահ, այո՛, արդարե, պէտք է մարդ շատ քաղաքավար ըլլայ որպէս զի կարենայ համբերութեամբ մտիկ ընել այն անձնն որ զքեղ կը ձանձրացին և

խօսքը ալմայներ : Բայց անդադար ինքն իրեն վրայ խօսիլը և բոլոր մարդոց ուշագրութիւնը խայն իր անձին վրայ հրաւիրել ուղեց ալ գատողութեան և մանաւանդ կրթութեան պակասութիւն կը ցուցնէ :

Ես ջանացի ուղղել երկու երիտասարդներ այս թերութենէն, թէե պարտքս չեր այս հոգը սատանձնել . բայց որովհետեւ երկուքն ալ խելացի մարդիկներ էին, կը կարծէի թէ իրենք պիտի հասկնալին թէ իրենց օգտին համար էր որ դիտողութիւն կընէի իրենց յառի սովորութեան նկատմամբ :

Անոնցմէ մէկուն՝ որ նկարիչ է, համարձակօրէն ըսի . «Զէ՞ք կրնար գոնէ անդամ մը ձեր անձէն զատ բանի մը վրայ խօսիլ» Սիրելի բարեկամն, ես զձեզ շատ կը սիրեմ . բայց զձեզ սերտած եմ, և ձեր բուրը ըսելիքները զիտեմ : Եթէ նոր բանի մը վրայ խօսէնք, շատ աւելի պիտի զրօնուի :

Երիտասարդ. նկարիչը զարմացմամբ ինձ նայեցաւ, իբր թէ իրեն ըսածէս բան մը չեր հասկնար, և բոլոր օրը խօսք մը չըրտւ . ասոր նշանակութիւնը կրնար հետեւալը ըլլալ .

— Եթէ չեք ուղեր որ այլ ես ձեզ հետ իմ վըրաս խօսիմ, ի՞նչ բանի վրայ կուզէք ուրեմն որ խօսսիմ:

Միւսին՝ որ հեղինակ է, և որ անդադար խօսքդ կը կտրէ որպէս զի իւր խորհուրդներուն և նպատակներուն վրայ խօսիլը շարունակէ, օր մը ուղեցի ես ալ իրեն բան մը պատմել և խօսքս չվերջացնել, թէպէտեն ան ալ բնաւ ետ չկեցաւ խօսքը շարունակելէ . այնպէս որ բաւական ժամանակ երկուքս ալ միւնայն ատեն խօսեցանք : Երիտասարդ հեղինակը վերջապէս դադուցաւ խօսելէ, ապուշ ապուշ ինձի նայեցաւ առանց

հասկնալու թէ ի՞նչպէս կարելի է որ իրեն մոտիկ չընեն :

Այն օրէն սկսեալ ամենեւին հետև չխօսեցաւ :

Սակայն և այնպէս երկուքն ալ իրենց սովորութիւնը չեն փոխած : Մարդիկ դրեթէ միշտ այսպէս կուզզեն իրենց թերութիւնները :

Դառնանք Պ. Շուպլանի :

Սա ընչատուփը գրպանը դնելու վրայ էր, երբ ծխափող քաշող պարոնը պոռաց .

— Ո՞հ, ի՞նչ սքանչելի ընչատուփ . . . և ի՞նչ ընտիր քթափոտ . . .

— Լաւ է, այնպէս չէ . . . Պէլճիգայի քթախոտ է այս . . .

— Կուզէ Պէլճիգայի ըլլայ, կուզէ Հոլանտայի, փոյթ չէ . ես տեսակին միայն կը նայիմ, ես աշխարհաքաղաքի եմ . . . ամէն երկիր ալ ինծի համար մէկ է . . . երկրին արտադրած լոււգոյն բերքը պէտք է ինծի . ի՞նչ փոյթ ինձ բնակչաց ըսածը կամ խորհածը . . . շատ ճանապարհորդութիւն ըրած եմ . . . եթէ ամէն մէկ երկիրի բարքերը և սովորութիւնները սովիրիլ պէտք ըլլար, շատ ժամանակ վատնելու էի . . .

— Ա՛, պարոնը շատ ճամբորդութիւն ըրած է . . . ես ալ նոյզէս . . . գիրքերով . . . Քուք նաւապետին բոլոր ճամբորդութիւնները կարդացած եմ, ժաք Առակօյի ճանապարհորդութիւնին շարք գերկանը դրեթէ դոց գիտեմ . . . շատ հետաքրքաշարժ գիրք մ'է . . .

— Ճանապարհորդութիւն ըրած եմ ըսածնիդ այս է . . . ուրեմն այդ ճամբորդութիւնը զձեզ չէ յոդնեցուցած . . . եթէ համարձակէի ձեր պատուական քթախոտէն պաղունց մ'ալ ուղելու . . .

— Յօժար կամծք . . . ըստ իս քթախոտը միտքը

առաջին երգիներուն օրօրանն եղած է . . . այս թատրոնի մէջ ներկայացուցին ֆանջօն նուազածունին , ըսքանչելի կտոր մը , որ ամբողջ Բարիզ քաղաքը ուսքի հանեց . . . ևս բնաւ տեսած չեմ . . . բայց հօրաքոյր մ'ունէի որ շաբունակ կերգէր .

Օրիորդ իմաստուն , նեգետասանամեայ ,

ՕՇ , բեր ի Գաղղիա

Սիրովդ , նուազի եւ նոցա նետ յոյսն . . .
եւ նոցա նետ յոյսն . . . :

— Ա , հիմա ալ կերգէ կոր . այս էր պակաս , կը մրմուայ ակռայներուն տակէն սեւազգեստ ծերուկը , որ կսկսի հովանացը կառքին զարնել՝ Պ. Շուպլանի ձայնը խափանելու համար :

Պ. Շուպլան երգը լմացնելէ յետոյ կըսէ .

— Ահ . այլ ևս Շարթը փողոց չկայ . . . բարերազդաբար Թրուամանդօ փողոցը մէկը կը ճանչեմ , որ տեղերնին փոխած անձանց վրայ կրնայ տեղեկութիւն տալ ինծի :

— Ֆրուամանդօ փողոցն ալ չպիտի գտնէք , պարն , կըսէ գործաւորը ժպտելով :

— Զայն ալ չպիտի գտնեմ . . . օ , ընդհակառակը խիստ գիւրաւ . . . Բալէ-Բօյալի հրապարակին վրայ կը նայի . . . նոյն խկ փողոցին մէջտեղն ալ երեսուն երկու սունոց խօհավաճառ մը կար , ուրտեղի կերակուրները այնչափ գէշ չեին . . . անդամ մը բարեկամներս այն ճաշարանին մէջ ինծի ճաշ մը տուին . . . օրինակի համար , հացը միշտ օմեկ էր և ուզածիդ չպիտի կընայիր առնել , բայց սա կայ որ քիչ կուտուեր :

— Ալ Թրուամանդօ փողոց չկայ , պարն . . .

— Ի՞նչ . . . չկայ . . . Վոտիլի պէս այն ալ այրեցաւ . . .

կսթավեցնէ . . . ձեզի համար ինչպէս է :

— Ես ալ ճիշդ ձեր կարծիքէն եմ . . . այս ընչատուիը շատ ճաշակաւոր է . թոյլ կուտաք ինձ աւելի մօտէն գիտել զայն . . .

— Մեծ հաճութեամբ :

Պ. Շուպլան իւր ընչատուիը ետեւի կողմը նստող մարդուն կուտայ . նա ալ կառնէ , երկայն ատեն կը քննէ , բոլոր մօտաւարներուն քթախոս կը հրամցնէ , և ապա զայն իւր տիրոջ կը դարձնէ . Պ. Շուպլան ընչատուիը գրապանը կը դնէ , իւր ձախակողմեան գործաւորին դառնալով , որ այն պահուն ոչի ուշով քըթախոսի սիրահաջը կը դննէր . կարծես միտքը բերել կուզէր թէ ուրիշ անդամ ուր տեսած էր այդ պարոնը . սա բոլորովին ետին դառնալով , այս զնութեան վերջ կուտայ և կընայ մտիկ ընել Պ. Շուպլանին , որուն գործաւորը կըսէ .

— Ո՞ւր պիտի երթաք , պարոն :

— Շարթը փողոց ուր կը գտնուի վոտիլի թատրոն չկայ , պարն :

— Նախ եւ առաջ Վոտիլիի թատրոն չկայ , պարն :

— Բարիզի մէջ Վոտիլիի թատրոն չկայ այլես :

— Ձկայ : բայց Շարթը փողոց ալ չկայ . այս թատրոնը այրեցաւ , և ապա Շարթը փողոցին պէս աւերակ դարձաւ՝ Ծիփոլի փողոցին նոր չէնքերուն տեղ բանալու համար :

— Ահ , մեղք . . . ի՞նչ . խեղճ Վոտիլի քանդեցին . . .

— Քանդի թատրոնը այրած էր . . .

— Բայց թատրոնը պահերու էին . . . մեծ հաճոյք պիտի զգայի վերստին տեսնելով այն թատրոնը , որ

— ԱՇ, պարոն, բայց Թիվոլի փողոցին շինութեան համար քանդեցին :

— ԱՇ, խեղճ Ֆրուամանդո, դուն ալ անհետացար . . . կը ցաւիմ քու վրադ. տգեղ, մժին . . . և ցեխաս փողոց մէքր . . . անկարելի էր անկէ անցնիլ, նոյն խոկ ամառը, առանց ցեխուառելու . . .

— Ինչո՞ւ համար կը ցաւիք ուրեմն . . .

— Որովհետև եթէ այսպէս ամբողջ Բարիղ նորոգուած է, ճամբաս չպիտի կարենամ գտնել. տառն և ութ տարիէ ի վեր Բարիղ սաք կոխած չըլլալով . . . կրնաք հասկնալ թէ ճամբաս պիտի կորանցնեմ . . . վերջապէս Քօք փողոցը պիտի երթամ, ուր բարեկամ մը ունիմ . . . և հոն, կը յուսամ . . .

Դործաւորը այս անդամ քրքիջ մը կը բառնայ. Ծուպլան իւր խօսքը կընդմիջէ հարցնելու համար անոր թէ ի՞նչ է իւր խնդալուն պատճառը :

— ԵՇ, պարոն . . . պատճառը այն է որ բոլոր գործերնիդ ձախորդութեամբ կերթան կոր . . . այն ամէն փողոցները՝ ուր գուք գործ ունիք՝ աներեւութացած են . . . Քօք փողոցն ալ . . . բոլոր ասոնք Թիվոլի փողոցին տեղի տուած են :

— Նորէ՞ն Թիվոլի փողոց . . . մէկ խօսքով ըսէք թէ Բարիղի մէջ միայն Թիվոլի փողոցը մնացած է . . . ուրեմն Բարիղ քաղաքը կը կնապատկուած է մեծութեամբ . . .

— Այդպէս չէ, կըսէ ճերմակ փողատով ծերու կը գլուխը երեցնելով և ուսերը բարձրացնելով, կան տխմարներ որ կըսեն անդադար. «Բարիղ օր ըստ օրէ կը մեծնայ» . . . բայց որչափ որ պարսպագուները ետ շտանին, Բարիղ բթամատ մը անդամ չպիտի մեծնայ. բայց ըսէք թէ ամէն օր տուներուն թիւը կա-

ւելնայ, թէ նորանոր փողոցներ ու թաղեր կը շինեն այն տեղուանքն ուր ճահիճներ և երեսի վրայ թողուած գետիններ կային . . . եթէ ըսէք թէ հասարակաց պարտէզք տեղի տուած են որմնաքարերու, թէ շէնքեր կը կառուցուին հոն՝ ուր տախտակներով շրջապատուած փողոցներ կային . . . եթէ այսպէս ըսէք, այն ատեն ես ալ իրաւունք կուտամ . . .

— Սակայն ինծի կուգայ թէ, կըսէ Ծուպլան, եթէ Բարիղի մէջի տուներուն թիւը կաւելնայ, Բարիղ քաղաքն ալ կը մեծնայ ըսել է, որովհետեւ . . .

— Բայց ո՞չ, պարոն, Բարիղի տարտածութիւնը ի՞նչ որ է . . . այսինքն գրեթէ եօթն ու կէս փարսախ . . . և Թրօնի պարսպագունէն մինչև էթուալի պարսպագուռը տանող ճամրան երկու քայլ աւելցած չէ :

— Պարոն, կերեւայ թէ գուք լրագիր չեք կարգար, և շատ տեղեակ չեք անցած գարձած բաներուն, կըսէ աւելի հեռուն նստած մէկը. որովհետեւ եթէ լրագիր կարդայիք, պիտի գիտնայիք թէ քաղաքին պարսպագուները ետ մղած են, որովհետեւ բասար, գուլոներ, եւ թէրն հիմա Բարիղի մէջ առնելուած են :

Ծերուկը յօնքերը կը պառակ և ուսերը բարձրացընելով կը միմնաց .

— Այդ աղմուկները այս տեղերուն գինը բարձրացնելու համար են: Յետոյ գլուխը կը կրթնցնէ հովանոցը բանած ձեռքին վրայ և սյլեւ պատասխան չտար Պ. Ծուպլանի, որ կը գոչէ.

— ԱՇ, Աստուած իմ . . . այս ամէնը զիս վարանման մէջ կը ձգէ . . . ըսէք, կաղաքնմ, պարոն, Սէն Տընիի դօւռն ալ արդեօք Թիվոլի փողոցին մէջ հալեցաւ,

Այս հարցման վրայ ամէնքը մէկտեղ խնդալ կըս-
կըսին :

— Հանդարտեցէք, կըսէ գործաւորը, Սէն ծընի
գուոր իւր տեղն է . . . դեռ հիմա անոր առջեւէն
անցանք . . .

— Կը կարծէք որ կառքին վերնայարկը նստած՝
կրնամ բան մը ճանչել . . . այս շարժումը, այս գը-
զըրգիւնը և այս երթեւեկող մարդոց բաղմութիւ-
նը . . . կապշեցնէ զիս . . . կարծես վախ կը խաղամ
. . . ասկէ ի՞նչպէս վար իջնելու է :

— Ինչպէս որ ելաք, այնպէս ալ կիջնէք :

— Ես ի՞նչ գիտնամ ինչպէս ելայ . . . կառավարը
զիս վեր մղեց, ապա թէ ոչ կարելի բան չէր որ վեր
ելնէի . . .

Հանրակառքին մէջէն ելնող աղաղակներ յանկարծ
վերնայարկին վրայ նասող ճանրորդաց ուշադրութիւ-
նը կը գրաւեն . այս ձայներուն մէջ կանանց ձայներ
ալ կը լսուին, որք օգնութիւն կաղաղակեն և կա-
ռավարին կը պոռան որ կառքը կեցնէ : Կառավարը
կը հնազանդի :

— Արտառոց բան մը կանցնի մեր տակը, կըսէ
նուպան գողգոշուն ձայնիւ, արդեօք հանրակառքը
բոնկեցա՞ւ . . . արդեօք զայն կը քահե՞ն որպէս զի Ռի-
վոլի փողոցի շնութեան ծառայէ . . .

Գործաւորը, լսելով որ օգնութիւն կաղաղակեն,
արդէն սանդուղին ստքերուն կէսը հասած է և
կառքին դռնակին առջեւ կը կենայ, ուրիէ շատ մը
կանոյք աճապարանօք և սարսափահար գուրս կենեն
և գետինը ոտք կսխենուն պէս շրջադրեսանին ուժով
մը կը թութաւեն, վերէն վար ուշադրութեամբ նայելով,
լու վնտաելու պէս :

— Ի՞նչ եղաւ, ո՞վ վախցուց այս կիները . ինչ՞ւ.
Համար ամէնքնին ալ հանրակառքէն դուրս կը վա-
զեն, կը հարցնէ երիտասարդ գործաւորը կառավարին:

Կառավարը, որ կառքին մէջ անցած դարձածը
կիմանայ, կտաւէ բագէն հաղած, յարդէ մեծ գըլ-
խարկ մը դրած, խոչոր մարդու մը յանդիմանու-
թիւններ ընելու վրայ է : Նոյն միջոցին խոշոր մարդն
գետնէն և նստարաններուն վրայէն պղտիկ բաներ կը
ժողվից, զորս դժուարին է հետուէն ճանչել:

— Պարո՞ն, կըսէ կառավարը, պէտք է գիտնալ
թէ այս տեսակ բան ունեցողը հանրակառք չնստիր :

— Ի՞նչ բան, ի՞նչ բան, չը վախնա՛ս . . . երբէ՞ն
ի վեր ձեռքքը պարկ ունեցողը կառք չնստիր . . . դեռ
ուրիշ շատ բաներ ունեցողներն ալ կը նստին կար . . .
մարդիկ կան որ կարասիքնին ձեր կառքով կը տեղա-
փոխեն :

— Երբ որ այդ բաները մէկուն անհանգստու-
թիւն չեն պատճառեր, բան չենք ըսեր :

— Սուտ չըսե՞ս . դեռ անցած օր էր քովս կնիկ
մը նստած էր, գարշահոտ տարեխներով:

— Տարեխները գուրս չեն կրնար ելնել և ոչ ալ
մարդոց վրայ մագլցիլ:

— Պարկս ինքնիրենը պատռեր է, ես յանցանք
մ'ունի՞մ . . . շատ սեղմուած էինք . . . տյնպէս որ
սա պոռչուող խոչոր կինը գրեթէ ծունկերուս վրայ
նստեր էր . . . և իւր յետոյքին զօրութեամբ ձուկ որ-
սալու սրդերով լեցուն պարկս պատռած ըլլալու է . . .
այս փաքրիկ կենականիներն ալ աղատութիւն գտնե-
լով աջ ու ձախ դուրս սպրդած են . . . կը կրկնեմ,
ես այս տեղ յանցանք մ'ունի՞մ . . . կառքին մէջի
բոլոր անշնորհք կիները կեռնեխի ձայն հանեցին,

որովհետեւ անոնցմէ մէկ քանիներուն թամբերուն վրայ որդեր կը քալէին . . . Տէր ողորմեա՛, գոնէ բան մալ ըլլայ . . . ձուկ որսալու համար անհըրաժեշտ բան մը, ձուկի համար խորտիկ մը . . . ահա այս է : Արդերը զիրենք չէին տտե՛ր, ահա՛ւասիկ, տեսէք ոս կինը որ տեղէն չէ շարժեր, փա՛ռք Աստուծոյ, գոնէ այս մէկ կինը չէ վախցեր . . . տեսար մի յարգելի կինը :

Այս՝ որուն կուզզու էր ձկնորսին այս գովեստը՝ յաղթանդամ կին մ'է՝ որ վզնաց մը դրած, կերպասէ շրջագգեստ մը հագած և անոր վրայէն ալ գոգնաց մը կապած է, որ կերկայ թէ ճերմակ է եղել, բայց որ հիմա ամէն տեսակ գոյներն առած է : Այս կինը որ բոլորովին ցեխով թաթխուած է, և որոյ փապարեալ ձեռքերը կապած գողնոցին կը նմանին, հետեւալ պատասխանը կուտայ՝ բերնին մէջ մնացած երկու երեք ակռայները ցուցնելով:

— Է՞հ, ինչու համար պիտի վախնամ որդերէն . . . որդը գէշ բան մ'է . . . Ժերօմէի համով պանիրին մէջ ալ այս որդերը . . . այս պանիրէն գնած տեսնս նոպարավաճառին կը սեմ, «Եթէ պանիրիդ մէջ որդ չկայ՝ չեմ տռներ» :

— Շատ իրաւունք ոնիք. Ի՞նչ լու ճաշակի տէր էք . . . աղէկ բանը կը ճանչէք կոր :

Երիտասարդ գործաւորը, կառքին մէջ տեղի ունեցած գէպքերուն վրայ սիրալ հանդարապացած, իւր տեղը կը վերադառնայ և վերնայարկը նստողներուն կը հասկցնէ աղմուկին պատճառը :

— Բէհ, կըտէ ծխափող քաշող պարնը, առաջին անդամ չէ որ հանրակառքերու մէջ այս տեսակ գէպքեր կը պատահին : Օր մը հանրակառք նստած

ատենս նմանօրինակ դէպք մանցաւ, սո տարբերութեամբ որ որդի տեղ խխունջ էր, զորս մարդ մը գոյց կողովի մը մէջ զբած կը տանէր և որոնք կերպով մը դուրս ելած և կառքին չորս կողմը տարածուած էին : Շատ մը կիներ՝ զայս տեսնելով՝ բարձրածայն զոռալ սկսան, օրովհետեւ յանդուզն կենդանիները անոնց քջազգեստներուն տակ մնած էին՝ ուրկէ դուրս ելնել չէին ուղեր, ինչ որ շատ ծիծաղաշարժ տեսարաններու առիթ եղաւ . . . Սրդարև խխունջը վսասակար կենդանի մը չէ, ընդհակառակը՝ կըսեն թէ վառեալով աղէկ կուտուի, ասկէ զատ խխունջով տեսակ մը արգանակ կը շնուրի որ, խիստ օգտակար է, կըսեն, կուրքքի հիւանդութեանց համար, սակայն շատ զգուելի բան է անոնց վրայ նստիլ և կոտրաել: Այս գէպքէն ի վեր է որ փոխանակ կառքին մէջ նստելու, վերնայարկը կնստիմ . . . մարդ որչափ որ ալ փիլիսոփայ ըլլայ, խխունջներու վրայ նստիլ չք սիրեր:

Քանի մը վայրկենէն կառքը կը կենայ: Այս անգամ Մատլէն փողոցի կայարանը հասած էր: Բոլոր ճանիբորդները աճապարանօք վար կիջնեն: Պ. Շուպշան ամենէն ետքը կը մնայ . ասդին կը գառնայ, անդին կը դառնայ, և վերջապէս որոշում կուտայ ուռքերուն և ձեռքերուն վրայ կենալու վեր ելածին պէս վար իջնելու համար . սակայն չնորհիւ կառավարին օգնութեան՝ առանց իյնալու մինչեւ գետին կը հասնի :



ՓՈՂՈՑԻՆ ՄԷՋ ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Պ. Շուպշան կառքէն վար իջած ատեն՝ ուրախութեան աղաղակ մը կարձակէ . վայրկեան մը բողորտիւ-

քը կը նայի, կարծերով թէ վերնայարկի դրացիները
կընայ գտնել. բայց ամէն մարդ մեկնած է, բաց ի
կարճ ծխափող ունեցող անհատէն, որ ծխափողը
մարելէն ետքը, ինամօք գրպանը կը գնէ զայն, և
ծառի մը կը կրթնի, իրեն քթախոտ տուող մարդը
հեռուէն քննելով:

— Ե՛, կըսէ Շուպլան ինքնիրեն, վերջապէս սա
կառքէն իջանք. աս աղէ՛կ. բայց ասով գործերնիս
չըլմնցաւ. հիմա խնդիրը գտնելն է այն անձերը ու
րոց համար Բարիդ եկած եմ. կառքին վրայ ինձի
ըսածնուն նայելով, հիմա ամէն մարդ Ծիլօվի փողոցը
կը քնակի . . . ուրեմն այդ փողոցին ճանքան բռնեմ. . .
ինձի անանկ կուգայ որ ես այդ փողոցը կը ճանչեմ.
Վերջին անգամ Բարիդ եկած ատեն . . . կարծեմ
տասն և ութը տարի առաջ. . . այն, այնչափ ըլլալու է. . .
Օրերտն գացի թօպէր լի տիպլը (Թօպէր սատանոյ)
թատրերդութիւնը աեսնելու . . . միտքս կուգայ որ
այդ փողոցին անցայ . . . քիչ մը ճանքանիս գտնելու
ջանա՛նք:

Եւ ճանքայն աւելի աղէ՛կ գտնելու համար, Պ.
Շուպլան պաղունց մը քթախոտ քաշել կուղէ, ձեռ-
քը գրպանը կը խոթէ, և ընչառուփը կը փնտոէ, բայց
և զուր կը պլայտէ գրպաները. ոսկեկուռ գեղեցիկ
տուփը չգտներ:

— Ո՛հ, Սատանձիմ, ընչառուփս կորսուեր է . . .
արդեօք գողցա՞ն. կը պոռայ յուսահատ Շամբընուա-
ցին, ի զուր գրպանները պլայտելով: Ո՛հ, արդեօք
կարծելով թէ գրպանու կը գնեմ, կառքին նստարա-
նին վրայ մոռցայ . . . բարերադդորար կառքը դեռ
կեցած է:

Պ. Շուպլան կը վաղէ կառավարին ըսելու թէ կառ-
քին վրայ ընչառուփը փնտուէ:

Կառավարը անմիջապէս վեր կելնէ նսյելու համար,
բայց տուփը չգտներ:

— Գրպաննիդ դրած ատենիր՝ դետինը ձգած
ըլլալու էք, կըսէ կառավարը . . . այսու հանգերձ
կրնայ ըլլալ որ բարեկամ մը զայն վերցուցած ըլլայ . . .
ինձ նայէ, մենք ճամբորգներուն գործին չենք խառ-
նուիր:

Պ. Շուպլան կոտիպուի չոյնը կարել, և նորէն
ճամբան կը շարունակէ ինքնիրեն ըսելով.

— Զար սատանայ. գէ՛շ սկզբնաւորութիւն . . . որ
լաւ բան մը չխոստանար:

Այս միջոցին, գորշագոյն մեծ գլխարկով պարո-
նը, կարծես գուշակելով խնդրոյն էութիւնը, յար-
մար դատած էր Սէնթ-Օնօրէ փողոցին կողմէն իջ-
նել՝ ճամբան յառաջ տանելու համար:

Պ. Շուպլան նոյն ճամբուն կը հետեւի. Ծիլօվի
փողոցը կը հարցնէ, և հոն հասած վայրկենին կըզգայ
թէ մէկը իւր բազուկէն կը բռնէ. ետին դառնալով՝
կը տեսնէ որ հանրակառքին մէջ իրմէ քթախոտ ա-
ռած մարդն է: Այս պարոնը չնորհալի կերպով կը
ժպտի անոր ըսելով.

— Եթէ չեմ սխալիր, հանրակառքին մէջ ճիշդ
իմ ետիս նստող պարոնն էք . . . ուրախ երմ զձեզ
վերստին տեսնելով, բայց կարծեմ, աւելեալ փողոց-
ներուն մէջ գործ ունիք . . . եթէ կընամ ձեզի ծա-
ռոյութիւն մը մատուցանել. . . ես ժամանակ ունիմ.
պատիւ կը միրեմ, և մեծ հաճոյք պիտի զգայի ձեզ
առաջնորդելով. . .

— Շատ բարեսիրտ էք, պարոն, կը պատասխա-
նէ Շամբընուացին կառկածու գէմքով մը . որովհե-
տեւ, այս հաճոյակատար անձին անխնամ թողուած

Հագուստը վերէն վար զննելով, միտքը կուգայ թէ
քիչ մը առաջ ընչառուիը անոր առած էր :

Լայնեղը դիմարկով մարդը, որ կարծես Պ. Շուպ-
լանի միտքէն անցած ը կը հասկնայ, խսկոյն կը բարձ-
րածոյն .

— Ամէն բանէ առաջ, պարոն, եթէ անքաղա-
քավարութիւն մը չէ ըրածո, կուրքին մէջ ձեր ինձ
շնորհած քթախոտէն պազունց մը պիտի ուղեմ .

— Շատ սխալեր եմ կարծեացս մէջ, կըսէ ինք-
նիրեն Շուպլան, որովհեաւ եթէ այս մարդը ընչա-
ռուփս գողցած ըլլար, հիմա ինձմէ քթախոտ չպիտի
ուզէր . . . ասիկա երկու անդամ երկու զորս կընէի
պէս յայտնի բան մ'է :

Յետոյ իւր խօսակցին կը պատասխանէ .

— Ահ, սիրելի պարոն, շատ կը փափաքէի ձե-
զի քթախոտ հրամցնել, եթէ ընչառուփս դրած ըլ-
լար :

— Ի՞նչ, այն սքանչելի ընչառուիը, զոր այնչափ
գեղեցիկ կը գտնէի . . .

— Կորսնցուցեր եմ, պարոն, կորսնցուցեր . . .
Կառքէն վար իշնելէսի վեր ի զուր կը փնտռեմ. կամ
կորսնցուցեր եմ, կամ գողցուցեր :

— Աւելի հաւանական է որ գողցուցած ըլլաք . . .
և ասոր համար գրաւ անդամ կը գնեմ: Դիտէք ձեր
քովի՝ նստարանին վրայ, ճշրմակ փողպատավ վոք-
րիկ մարդ մը կար . . . շատ զգուշանալու էք ճերմակ
փողպատ կապող մարդիկներէն :

— Իրա՞ւ կըսէք . . . Բարիղի գողերը ճերմակ փող-
պատ կը կապեն:

— Բոլորովին չեմ ըսեր թէ բոլոր ճերմակ փող-
պատ կապողները գող են, բայց շատեր կան որ վըս-

տահութիւն ներշնջելու համար ճերմակ փողպատ կը
կապեն: Մարդիկ շատ պարզամիտ են, պարան . . .
միշտ երեւոյթներէն կը խաբուին . լաւ հագուած և
ձեռնոց դրած մարդ մը կը տեսնեն . . . կըսէն . «Ույս
մարդը հարուստ ըլլալու է . հետեւաբար չկրնար գող
ըլլալ» բայց ընդհակառակը այն մարդը դակ մ'է և
ահա ասոր համար է որ այլ եւս ես ձեռնոց չեմ գը-
ներ :

— Ի՞նչ կըսէք . . . ես ալ ճերմակ փողպատ կա-
պած եմ . . . զիս ալ դող պիտի կարծեն . . .

— Ոչ. ձեր շարժուածքը կը ցուցնէ որ դուք
Բարիղի չէք . . .

— Ասուուած իմ, ի՞նչ գեղեցիկ . . . սքանչելի փո-
ղոց . . . ուր եմ, ըսէք, կազաչեմ:

— Միվոլի փողոց . օ, տակաւին ծայրը չհասաք.
Միվոլի փողոցը հիմա շատ երկայն է . . . ուր պիտի
երթաք :

— Կուզեմ Քորնույեէ բարեկամիս տունը եր-
թալ . . . խեղճ Քորնույեէ . . . երբ վերջին անդամ զիս
տեսնելու համար Թրոյ եկաւ, իրեն խոստացայ որ
Բարիղ եկած ատենս՝ իրեն տունը կենամ:

— Ուր կը բնաէի ձեր Քորնույեէ բարեկամլ:

— Շարթը փողոց, ճիշտ Վոտվիլ փողոցին քով:
Շատ լաւ . . . բայց քանի որ այդ փողոցները քան-
դուած են, բարեկամլ ալ ուրիշ տեղ գայած ըլլալու
է:

— Իրաւունք ունիք պէտք էր որ նոր հասցէն զըր-
կէր, որպէս զի գիտնայի . . .

— Կերեւայ թէ ձեր Քորնույեէ բարեկամն ալ կը
նմանի այն մարդիկներուն որոնք միշտ փափաք կը
յայտնեն ծառայութիւն մատուցանել, բայց երբ իրենց

պէտք սննենաս . մէկերնին չես կընար գտնել :

— Օ , Քորնույեէ այդ տեսակ մարդ չէ . . . նա շատ պիտի ուրախանար զիս տեսնելով :

— Զձեզ տեսնելով . . . ձեր տունը , կարելի է , բայց իր տունը , քիչ մը տարակուսելի է : Այսպէս շատ մարդիկ կան որ ուրիշներուն տունը աղէկ մը կուտեն կը խոնեն , բայց երբ մարդ դժբաղդութեամբ անոնց տունը ճաշի երթայ , ամենագէշ կերտակուրներ կը հրամցնեն . . . : Ո՞րիշ . . . հարկաւ Բարիզի մէջ ու ըիշ բարեկամներ ալ ունիք :

— Հարկաւ , Տիկին Ռընար և իւր աղջիկը կը ճանչնամ , խիստ սիրուն տիկիններ . . . որոնք ամուսնացած չեն :

— Ի՞նչ , մայրն ալ ամուսնացած չէ :

— Ի՞նչ կըռէք . . . մայրը որբեւայրի է . այո՞ , այո՞ որբեւայրի ըլլալու է . ապաւխտի և աղած միոխ վաճառականութիւն կընէր . . . երբ հանգիստ ապրելու չափ դրամ ժողվեց , աղջկան հետ բարիդ եկաւ բնակութիւնը հաստատելու : Այս կինը գեղեցիկ էր , և աղէկ պահուած է :

— Ատիկա զարմանալու բան չէ . քանի որ աղած միոխ վաճառականութիւն կընէր :

— Մէկնած ատենը ինձի ըսաւ . «Երբ մէր տան առջեւէն անցնիք , կազաչեմ , մեզի ալ հրամմեցէք» :

— Այդ հրաւերը քիչ մը տարտամ անորոշ է , քանի որ այդ կանայք Բարիդ կուգային և զձեզ թորյ կը ձգէին . . . Յատկապէս իրենց երթալու էք որ տուներնուն առջեւէն անցնիք . . . Զեր Ռընար տիկինայք ուր կը բնակին :

— Թրուամաննէօ վողոց , թիւ 11 կամ 43 :

— Անմուք ալ տուներնին փոխած ըլլալու են . Ո՞րիշ

— Ուրիշ , թիէրրօթէնն ալ կը ճանչնայի . . . մեր նօտարին ամենէն հին առաջին գրադիրը . . . խելացի մանչ մ'էր . միշտ հետո կիյնար . . . բայց որովհետեւ ես բնաւ չեմ բարկանար , իրարու հետ շատ աղէկ էինք : Մեր քաղաքէն բաժնուած պահուն , ըսաւ ինձ . «Պ. Շուպլան , երբ որ Բարիդ գաք , ինձի եկէք . . . ես ձեզի քաղաքը կը պտտցնեմ , ձեզի ծովը կը ցուցը նեմ» :

— Ի՞նչ . Բարիզի մէջ ծով ցուցնել կուզէր :

— Չեմ զիտեր ուր տեղ , բայց ինքը այսպէս ըսաւ : Միաքա գրեր եի որ երբ Քօք փողոցը զինքը տեսնելու երթամ , ասոր բացատրութիւնը իրմէ ուղեմ , բայց քանի որ Քօք փողոց չկայ , Բիէրրօթէնն ալ տեսնելու յոյս չունիմ :

— Ուրիշ տեղ բարեկամ չունի՞ք , որովհետեւ ամէն աեղ ալ փոփոխութիւն չէ կրած :

— Իրաւ որ չեմ յիշեր կոր . . . ա՞ , այո՞ , մէկը միտքս եկաւ որ՝ կարծեմ Պօմարչէ կը բնակի . . . կըսուի թէ հոն ալ գեղեցիկ նոր տուներ շիներ են . . . և թէ այս փողոցն ալ Պուլվար տէզ իթալիէնի ճաշարանին կը նմանի . . . հետեւաբար վինաւած մարգս նոր շինուած տուներէն մէկուն մէջ բնակելու է . . . :

— Ուրեմն ապահովաբար պիտի գտնէք այդ անձը :

— Ա , կը կարծէք որ կարենամ գտնել :

— Բայց այդ անձին տունը երթալու մեծ փափաք չունիք , կարծեմ . . . կարելի է այդ մարդը շատ չէք ճանչնար . . . կամ թէ՝ իրեն պարտք ունիք :

Պ. Շուպլան հպարտաբար գլուխը կը բարձրացնէ պոռալսլ :

— Ես մէկուն պարտք չունիմ , պարոն , ես երբէք

պարտք չեմ ըրած ... ես փոխ առնելու պէտք չեմ
ունեցած երբէք . . . :

— Եթէ երբէք փոխառութեան պէտք չէք ունե-
ցած, պարտք ալ ըրած չըլլանուդ վրայ չեմ զար-
մանար : Շատ հարուստ էք ուրեմն :

— Շատ հարուստ չեմ . . . միայն՝ ապրուելու չափ
դրամ ունիմ . . . և բաւական կը համարիմ եկամու-
տովս ապրիլ . . . էն, եթէ այս չափը բաւական չհա-
մարէի . . . :

— Կան մարդիկ որ այդ խելացիութիւնը չունին . . .
օրինակի համար, ես, պարոն, զիս որ այս վիճակին
մէջ կը տեսնէք, քսան հազար ֆրանք եկամուտ ու-
նեցած եմ, բայց հիմա ոու մ'անդամ չունիմ :

— Զախորդութիւններո՞ւ հանդիպեցաք:

— Երբէք . . . ունեցածս կերայ . . . ունեցածիս
կրկնն ալ կերայ . . . շատ ախորժակ ունեցած եմ:
Միլիոններ ալ ըլլար՝ պիտի ուտէի, պարոն . . . :

— Նզովից արմատ, այդ ի՞նչ տեսակ ստամոքս
ունիք . . . :

— Դանք Պուլվար Պօմարչէի մարդուդ . . . զոր
կարելի է շատ չէք ճանչնար:

— Ներեցէք . . . ես շատ աղէկ կը ճանչնամ զին-
քը . . . բայց չեմ կրնար երթալ իւր տունը կենալ . .
մանաւանդ որ գիտեմ թէ զիս չընդունիր . . . :

— Ա՛, ուրեմն բարեկամ չէ եղեր այդ . . . :

— Եթէ ով ըլլալը ձեզի բաէի . . . շատ պիտի զար-
մանայիք :

— Կրնաք զիս զարմացնել . . . :

— Շատ ծիծաղելի պիտի երեւի ձեզ . . . :

— Միծաղելի բաներէն կախորժիմ . . . :

— Լաւ ուրեմն, այս անձը . . . կինս է, պարոն :

— Զեր կի՞նն է . . . Ուրեմն ինչո՞ւ չէք համար-
ձակիր տունը երթալու :

— Պատիւ ունեցայ պատճառը ձեզի ըսելու :

— Ի՞նչ խիստ կին . . . ասկէց զատ, եթէ իրար
թողած էք . . . :

— Աւա՛զ, այո՛, երկար ատենէ ի վեր . . . եթէ չէք
ձանձրանար, այս պատմութիւնը ձեզի ընեմ:

— Ո՛չ, պարոն, չեմ ձանձրանար . . . ընդ հակա-
ռակը շատ կը զուարճացնէք զիս . . . Բարիզի մէջ՝ ձեր
ունեցած ձախող վիճակին վրայ կը ցաւիմ, և խիստ
ուրախ եմձեզ հետ ծանօթանալու :

— Շատ բարի էք . . . ուրեմն, ամուսնութեանս պատ-
մութիւնը ձեզի ընեմ:

— Շատ աղէկ . . . բայց, ներեցէք, աւելի աղէկ
է որ սրճարան մ'երթանք և հոն ընէք պատմու-
թիւնիդ, քիչ մ'ալ բան կառնենք . . . :

— Իրաւունք ունիք, օդն ալ շատ տաք է, և
եթէ դուք թեթեւ զովացուցիչ բան մ'առնէք . . .
ես ալ յօժարակամ կառնեմ . . . :

— Ինչո՞ւ չէ . . . սա մօտակայ սրճարանը երթանք,
ի՞նչ հարկ կայ հեռուները երթալ:

Եւ սպանիական ձեւով ու գորշագոյն գլխարկով
մարդք՝ զՊ. Շուպլան խիստ գեղեցիկ սրճարան մը կը
տանի, որ միանդամայն ճաշարան էր :



ՕՐԻՈՐԴՆԵՐԸ ՄԸ ՍԻՐՈՒԵԼՈՒ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ ՄԸ

Շամբընուացին իւր մտած սրճարանին պատկեր-
ներուն, ոսկեզօծ զարդարանաց և հայելիներուն վրայ

կոքանչանայ : իւր ընկերը այս բաները դիտելով ժամանակ չանցներ : Անկիւն մը գրուած սեղանի մ'առջեւ կը նստի և կըսէ Պ. Շուպլանի .

— Այս աեղ շատ աղէկ կընանք խօսիլ :

Պ. Շուպլան ընկերոյնը դիմացը կը նստի և կը դո՞չ .

— Ինչպէս ալ Բարիզի որճարանները երթալով կը վայելչանան . . . ի՞նչ գեղեցիկ , ի՞նչ ոքանչելի որճարան :

— Տակաւին այս տեսածնիդ բան մը չէ . . . դեռձեզի շատ բաներ պիտի ցուցնեմ . . .

— Արդ գիտնալու էք թէ կինս . . .

— Ա՛, ներեցէք , մանչը եկաւ :

— Ա՛, իրաւ . ես զովանալու համար գարեջուր մը պիտի խմեմ . գո՞ւք , պարոն :

— Տղա՛յ , արինը վրան ինձորով պիֆրէք մը բեր ինձի :

Պ. Շուպլան , որ բոլորովին կը զարմանայ թէ իւր ընկերը զովանալու համար պիֆրէք մը կուզէ , կըսէ անոր .

— Հոս պիֆրէք ալ կայ :

— Սիրելի պարոն , պէտք է գիտնաք որ հիմա Բարիզի մէջ քիչ մը շնորհքով որճարանի մէջ անդամ ուղղով կընայ ճաշել : Սրճարան բառը հիմա ճաշարան կը նշանակէ :

— Ա՛ . շատ լաւ . . . բայց ըստ իս գրան ճակատը պէտք էին գրել . տաք եւ պաղ նախաճաշը :

— Ի՞նչ հարկ կայ , անօդուա բան է :

— Ուրեմն , որովհետեւ գուք պիֆրէք կառնէք , ես ալ կառնեմ :

— Աղէկ կընէք . . . պիֆրէք գարեջուրէն աւելի

առողջարար է . . . հիմա Բարիզի մէջ գարեջուրի տեսակները այնչափ շատ են որ մարդ չդիտեր թէ խմածը լինչ է . . . այն տեսակ գարեջուրեր կան որ փորի սաստիկ ցաւ կը պատճառեն :

— Իրա՞ւ , ուրեմն չեմ խմեր :

— Շատ աղէկ կընէք :

— Տղա՛յ , պարոնին բերելիք պիֆրէքիդ պէս պիֆրէք մ'ալ ինձի :

— Գինի ալ , աղա՛յ , պօրտօի գինի :

— Գիտէ՞ք , կը յարէ Շուպլան գլխարկը ընկերոջ գլխուն վերիդին գտնաւող սկահէ մը կամելով , ես այս առաւօտ Բարիզ հասած ատենս կաթով սուրճ մը խմեցի միայն , ասիկա մարդուն փորը չբռներ :

— Կաթով սուրճ , ատիկայ նախաճաշ չէ , պարոն . . . նախաճաշի պէտք ունիք , և տակաւին գարեջուր կուզէք . . . ի՞նչ պակասութիւն :

— Ես կը կարծէի թէ նախաճաշ Քորնուիյէի տունը կընեմ :

— Քանի որ չէք գիտեր թէ ո՛ւր կը բնակի :

— Ինքնիրենս կըսէի . « Ծընար տիկնայք ուտելու բան մը կը հրամցնեն հարկաւ . . . » և յետոյ « հաւանականարար ծաղրաբան Բիէրրօթէնը ճաշիս դրամը կուտոյ :

— Կը հասկնամ , Բարիզի մէջ ձրիաբար ապրել կուզէք :

— Ի՞նչ բսել է ձրիաբար , չեմ հասկնար :

Շուպլանի գիմացինը քիչ մ'ատեն գրեթէ ծիծաղող դէմքով մը անոր կը նայի , յետոյ կը մրմւայ .

— Դուք շատ ետ մնացեր էք , սիրելի պարոն , այս բաները սովորելու էիք . . . բայց պիֆրէք ները եկան , այս աւելի կարեւոր է . . . Տղա՛յ , երբ որ ասոնք

ուտենք մեզի համեմեալ երիկամունք պիտի բերես :
Պ. Շուպլան կոկոի հասկնալ թէ իւր ընկերը նոր
օրինակ եղանակաւ մը կը զովանայ , բայց չկրնար իւր
ընկերով օրինակէն շեղիլ . և ինքն ալ երիկամունք
կուզէ , ինքնիրեն ըսելով .

— Ալ ասկէ զատ բան չպիտի ուտեմ . . . ես մի-
խոններ ուտող մարդուն չեմ կրնար հետեւիլ :

— Ներեցէք ինձ , պարոն , բաժակնիդ սա Պօրտօի
գինիէն լեցնել և կենացնուդ խմել , ձեզ պէս աղնիւ
մէկու մը հետ ծանօթանալուս վրայ ուրախալից . . .
սիրելի պարանս . . . տեսէք , տակաւին անունիդ ալ
չեմ գիտեր :

— Շուպլան , Պապիլա - Բաղէրն Շուպլան . . .

— Կենացնուդ . . . Ա՛ , անուննիդ Շուպլան է . . .
կարծեմ թէ ուրիշ անդամ այս անունը լսած եմ ես . .
դուք աղի միսերու վրայ ալ գործ ըրած էք :

— Ո՛չ , պարոն , ես կենացս մէջ վաճառականու-
թիւն չեմ ըրած . . . այս բանին համար բնաւ հակա-
մատութիւն չունէի : Ես երկու բան սիրած եմ , պա-
րոն , մէկ մը կին , մէկ մ'ալ կակաչ :

— Ա՛ , ըսել է որ սիրահար էք . . .

— Այո՛ , պարոն , ասոր համար է որ կարդուե-
ցայ և պարտէլ մ'ունէի . . . Բայց շատ սուղ է :

— Կի՞նը . . . օ՛ , այո՛ :

— Ո՛չ , կակաչը . . . վրան կը խենդենայի , պարոն :
— Կակաչի՞ն վրայ :

— Ո՛չ , կնոջս վրայ : Պարտիդիս գնացքներուն եղեր-
քը անսնցմով զարդարած էի :

— Կիներո՞վ :

— Ո՛չ , կակաչներով . . . կը կարծէի որ չնորհակալ
կըլար . . .

— Կակաչներնի՞դ :

— Բայց ո՛չ , կիս :

— Բայց այսպէս չըլլար , Պ. Շուպլան . . . որոշե-
ցէք , ինչի՞ վրայ պիտի խօսիք , եթէ կակաչի վրայ
պիտի խօսիք , կակաչի վրայ խօսինք . . . իսկ եթէ
կնոջնուդ վրայ խօսիլ կուզէք , կնոջնուդ վրայ խօ-
սինք . Ժամ մ'է շաղակրատութիւն կընենք կոր և տա-
կաւին իրարու խօսք բնաւ չհակցանք :

— Ա՛չ , պարոն , կնոջս վրայ խօսիլ կուզեմ :

— Զինքը յիշած ատեննիդ ինչպէս կը հառաջէք ,
սիրելիդ իմ Պ. Շուպլան . . . կերեւի թէ կիներնիդ
ձեզի շատ հանգստութիւն չէ տուեր . . . խմեցէք նա-
յինք , զինին մարդ կը միմիթարէ :

— Դեռ հիմա խմեցի :

— Վնաս չունի , մէկ մ'ալ խմեցէք :

— Զելնեմ խելքս կորոնցնեմ :

— Պօրտօնլ , երբէք , այս գինին մարդու չդըպ-
չիր , և հիւանգներուն անդամ կուտան . . . այս գինի-
էն որչափ որ շատ խմես , այնքան խելքդ գլուխդ
կուզայ :

— Իրա՞ւ :

— Խմեցէք որ տեսնէք . . . ա՛ , ահա մեր երիկա-
մունքները եկան . . . անոյշ հոսերնուն յայտնի է որ
աղէկ են . . . Տղա՛յ , երբ որ այս երիկամունքները լը-
մընցնեմ , պարարտ լեարդէ կարկանդակի կտոր մը
պիտի բերես . հարկաւ ունիք :

— Անշուշտ , պարոն :

— Ի՞նչ . . . այս երիկամունքներէն ուրիշ բա՞ն ալ
պիտի ուտէք տակաւին . . . կըսէ Շուպլան զարմացած :

— Ուրիշ բա՞ն ալ պիտի ուտեմ . . . ատիկա հար-
զընելո՞ւ բան է . . . դուք ալ կերէք :

- Կը վախնամ որ անհանդիսա կըլլամ։
— Այդ ինչ տղայամութիւն։
— Ինչ որ է ։ ցորեկը բան չեմ ուտեր ։ Տը-
զայ, ինծի ալ անանկ կարկանդակ մը բեր։
— Դուք միայն իմ ըրածիս հետեւեցէք ։ աղէկ
որ ինծի հանդիպեցաք, ապա թէ ոչ անօթութենէ
պիտի մեռնէք ։ այս երիկամունքները ըմպելիք
կուղեն ։ զինի բեր, աղայ ։ առջի տեսակէն։
բայց աւելի աղէկ ըլլայ։
— Այս գինին ինծի աւելի աղէկ կուդայ կոր ։
— Էհ, որովհետեւ դուք ինծի պէս մրանսայի
հին չեփուած գինիներէն չէք խմած։
— Իրաւունք ունիք, ես իմ քաղքի խեղճուկ
գինիովը դոհացած եմ։
— Դուք ամէն բանի մէջ համեստ եղած էք ։
կենացնուդ։
— Զեր կենաց, պարսն ։ Ներեցէք, արդեօք ։
ես ալ ։ կընամ ։ ձեր անունը հարցնել։
— Տարակոյս չկայ ։ իմ անունս էրնէսդ է ։
— Էրնէսդ ։ ետքը։
— Ինչպէս ետքը ։ ես ձեզի ուրիշ բանի վրայ
խօսք չըրի ։ Անունս էրնէսդ է ։ ըմնցաւ։ Ինծի
կուդայ թէ մէկ մարդու համար մէկ անունը բաւա-
կան է։
— Ներեցէք, գիտէք՝ շատ անդամ էրնէսդ ա-
նունը մկրտութեան անուն է, ասոր համար հարցուցի։
— Կուդէ մկրտութեան անուն ըլլայ, կուդէ ըն-
տանեկան, դուք ինչպէս որ կուդէք՝ այնպէս հասկը-
ցէք ։ ինծի համար ամենը մէկ է։
— Ե ուրեմն, սիրելիդ իմ պարսն էրնէսդ, հա-

- 41 —
ճեցէք ինձ մտիկ ընել, ամուսնութեանս պատմութիւ-
նը պիտի ընեմ ձեզի։
— Ականջներս ձեզի են ։ բայց առաջ խմենք ։
— Կարծեմ թէ կը գինովնամ կոր։
— Կը կրկնեմ թէ ատիկայ անկարելի բան է։
— Ուրեմն ձերիսոսքին կը հաւատամ և կսկսիմ։
Սիրելի պարսն, երեսուն տարեկան եղած ատենս,
կլիօնօրի սիրահարեցայ ։ որովհետեւ իր անունը
կլիօնօր էր։
— Ես հազար ու մէկ հատ կը ճանչնամ։
— Ի՞նչ։
— Էլէօնօր ։ ինչ որ է, շարունակեցէք։
— Անիկա շատ գեղեցիկ օրիորդ մ'էր ։ հասա-
կով գեղեցիկ ։ ձեւով սիրուն ։ վայելուչ ։ չնոր-
հագեղ ։ աչքերը միանդամայն կապոյտ, մելամազ-
ձոտ և հպարտ ։ քիթը ։ չեմ գիտեր թէ հսովմէ-
ական քիթ էր թէ յունական, բայց աղւոր քիթ ը-
սածնին էր ։ վերջապէս, պարսն, կլիօնօր ամէն կող-
մէ հաճոյական էր։
— Սա ալ կայ որ երբ կնոջ մը հաւնինք, այն կինը
մեզի սիրուն կերեւի։
— Բայց այս ըստած կինս իրապէս գեղեցիկ էր,
պարսն։
— Շատ աղէկ, ես ալ բան մը չեմ ըսեր կոր ։
հրաշալի կին մը թորլ ըլլայ։
— Տօնալաճառի մը մէջ ծանօթացայ իրեն հետ ։
Պար-Սիւր-Սէնի մօտերը՝ աւանի մլունին օրըն էր ։
ինչպէս որ ամէն գիւղական հանդէսներու մէջ, այս
հանդէսին մէջ ալ խել մը խաղեր կային ։ մանա-
ւանդ իրախութեան կայմը կար ։
— Էլէօնօրնիդ անոր վրայ կելնէ՞ :

— Կատակը մէկդի թողեք. . այն ալ ուրիշ կանանց հետ կը գիտէր, մէկ մ'ալ լսեցի որ՝ «Եթէ էրիկ մարդ ըզայի, ուա վերի մրցանակները կը խլէի . . .» պոռաց: Յ.յո խօսքերուն վրայ բորբոքեցայ, պարոն: Ինքնիւրենս ըսի. «Սա կայմին վրայ ելնենք . . . յաղթող հանդիսանանք, և այս կերպով գեղեցիկ օրիորդին սիրալ շահինք: » Խսկոյն կը յառաջանամ. . . կտրիծութեամբ կայմին կերթամ, անոր կը պլուիմ. . . քիչ մը վեր կելնեմ. . . տափառ կը պատռեմ, և ուրիշ բան չեմ կրնար վաստիլ . . . բայց եթէ ծունկիս վրայ մեծ կակ ճանկութեք մը. բայց որի՞ հոգ, բաւական է որ նա ինձի նայած էր: Պառաւ գեղջկուհի մը կը գըտնեմ, որ յանձն կառնէ տափառ կարկտել. . . սակայն ոչ ձրի, դրամոլ. . . և տօնավաճառը / կը վերադառնամ, կը նայիմ որ իմ ազորիկ օրիորդս կեցեր յակուրջի կը դիտէ: Մարդուն մէկը կօրուէր, շատ բարձրը կելնէր, «Փառք քեզ, Աստուած. գոնէ մէկը անվախ կօրուի և բարձր կելնէ կոր, » կըսէր սիրուհիս. Եռ ասկէ աւելի բարձր կելնեմ, կըսեմ ինքնիւրենս: Եւ այն մարդը վար իջնելէն յետոյ՝ յակուրջի կելնեմ և կսկսիմ ուժով մ'օստելու, բայց ոտքս կը սահի, դալարեաց վրայ կիյնամ, և ճակտիս վրայ խոշոր ուռ մը կելնէ:

— Գէշ չէ. . . գործերնիդ կարգինէ. . . Ա, ահաւասիկ կարկանդակը բերաւ. . . ինձի կուգայ որ եթէ ասոր վրայէն շաքարօղիով ձուազեղ մ'ուտենք գէշ չենք ըներ. . . Երկու հոգւոյ համար ապսպլեմ, ի՞նչ կըսէք, պատռելի պարոն Շուպլանս:

— Զուազեղ. . . շաքարօղիով. . . ինչպէս, այս ալ ուտենք . . .

— Ասիկա անուշեղէն է:

— Շաքարօղին մարդը կը գինովցնէ . . .
— Պօրտօփին հետ կը խառնենք:
— Կարծեմ թէ ալ անօթի չեմ:
— Ասիկա ախորժակնիդ կը բանայ:
— Օ՞ն, տղայ, շաքարօղին քիչ չդնէք: Կենացնուգ, սիրելի Պ. Շուպլանս:
— Զեր կենացը, պարոն . . . բան . . . ի՞նչ էր . . .
— Էրնէստ:
— Պարոն . . . սիրելի էրնէստ:
Պ. Շուպլան գինովցալու կոկսէր և կամաց կամաց լեզուն ալ չէր գառնար, թէեւ իւր նոր բարեկամը կապահովցնէր զինքը թէ Պօրտօփ գինին մարդ չէր գինովցներ:

Այս պարոնները կարկանդակները լափելու կոկսին. և Շամբընուացին նորէն իւր պատմութեան կոկսի:

— Գեղեցիկն էլէսնէր զիս տեսած էր. Անոր «սա պարոնը բազդ չունի» ըսելն իմացայ: Տեսայ որ իւր ընկերներով ի միասին ուրիշ տեղ մը կերթար, ուր բալիստրազեղ մը կը քաշէին նպատակի մը: Պղտիկ նետով մը պէտք էր փոքրիկ և սեւ գնդաճեւ բանի մը ճիշդ մէջ տեղին զարնել. շատ մը երիտասարդներ փորձած էին, շատերը նպատակին մօտեցած էին, բայց մէկը չէր զարկած:

— Անանկ բան չըլլար, ըոի ինքնիրենս, թող մէկ մ'ալ ինձի նայի. աղէկ նշան առնենք, չգտնը քաշենք և այս անգամ ալ չպիտի ըսեն թէ բաղդ չունիմ: Բալիստրազեղը բռնեցի, նշան առի. երկայն ատեն նշան առի, յետոյ ձգանը քաշեցի . . . Զեմ գիտեր ինչպէս եղաւ պղտիկ նետը գնաց գիւղացւոյ մը բերնին մէջ մտաւ. այս գիւղացին՝ ինչպէս շատերը ապուշ ապուշ բերանը բացած խաղը կը դիտէր. հարկ

չէ ըսել թէ մարդը պոռալ սկսաւ . կըսէր թէ իւր լեզուն ծակած էի . . . Ստիպուեցան երթալ անտեղի վիրաբոյժը կանչել՝ նետը հանելու համար . . . բայց ես դրամ խարճեցի : Անիծեալ գիւղացին իշու պէս կը պոռար և լեզուն ամենուն կը ցուցնէր . . . իսկ ես փառք կուտայի որ նետը աշքին չէր եկած . . . որովհ հետեւ , իրաւ որ այն ատեն մէկ աշքը կը կուրանար և ես ալ աւելի շատ ծախքէ կելնէի . . . Սակայն և այնպէս , ես նպատակիս հասած էի . . . ոչ թէ կլոր , բայց միւսին , անոր՝ որ իմ փափաքիս առարկայն էր . . . գեղանի աղջիկը զիս տեսած էր . . . այլ ես անձանօթ չէի իրեն :

— Հարկա՛ւ տեսած էր . . . տեսնուելու արժանի էիք . . .

— Երեկոյին՝ երբ կարգը պարելու եկաւ , զինքը հրաւիրեցի : Հրաւէրս մերժեց , ըսելով թէ ուրիշէ մը հրաւիրուած էր , և աւելցուց .

— Եթէ հրաւիրուած ալ չըլլայի , պարսն , կը խոստովանիմ որ պիտի վախնայի ձեզ հետ պարելու , որովհետեւ այսօրուան բաղդերնիդ ձախող գնաց . . . հարկաւ բան մ'ալ պարին մէջ կը պատահի :

» — Օրիորդ , ըսի , խիստ բարեբազդ պիտի համարէի ինքինքս եթէ ձեր քավալին ըլլայի . . . բայց քանի որ չեմ կրնար այդ բարեբազդութիւնը աւնենալ , գոնէ ձեր դիմացը կենալու պիտի ջանամ :

» Յիրաւի , գեղջկուհի մը հրաւիրեցի և գեղեցիկ ելքոնօրի դիմացը կեցայ : Սկսայ պարելու . . . հոգւով մարմնով կը խաղայի , իրաւ է որ քանի մ'անգամ պարուհւոյս ոտքին գարնուեցայ , բայց զօրաւոր գեղջկուհի մ'ըլլալով տնպատեհութիւն մը չծագեցաւ , և

ինքն ալ իմ ոտքիս կը զարմուէր , այսպէս գործերնիս շատ աղէկ կերթար :

» Մէկ մ'ալ յանկարծ նոր սիրուհւոյս ալեծածան ընդ առաջ երթալով՝ ճարտարութիւնս իրեն ցուցնելով համար ոտքիս վրայ գառնալ կուզեմ , հաւանականաբար միջոցը աղէկ չէի հաշուած , որովհետեւ փոխանակ դառնալը իմ տեղս լմացնելու , գացի սիրուն ելէնօրի շրջազդեստին վրայ վերջացուցի , որուն մէջ ոտքերս այնպէս աղէկ անցուցի որ շրջազդեստէն վար կախուեցայ և վար ինկայ , բայց օրիորդն ալ մէկտեղ ձգեցի . . . աղջկան ուսը ճմլուեցաւ , իմ ալ մէկ ակռայս կոտրեցաւ . . . Ահաւասիկ , սիրելիդ իմ պարսն կտուար . . .

— Երնէսդ . . .

— Իրաւ : Ահաւասիկ , սիրելիդ իմ պարսն Ալֆրէդ , ինչպէս ծանօթացայ անոր հետ՝ որ վերջը իմ կինս եղաւ :

— Բոլորովին նոր եղանակ մ'է այդ աեսութիւն ընելու :

— Այս օրիորդը հայր մ'ունէր որ ըստ երեւոյթին իմ ընտանիքս շատ կը ճանչնար : Երբ իրենց տունը գացի , չափազանց լաւ լնդունելութիւն մ'ըրաւ ինձ :

— Օրիորդը :

— Ոչ , հայրը . զիտէր թէ վեց հազար ֆրանք եկամուտ ունէի , զոր ճաշակիս համեմատ շտկած . . . սահմանած էի , և թէ կարգուիլ կուզեկի :

— Լուէ՛ քիչ մը . . . ալ զինի չմնաց . . . առանց դինիի մտիկ չեմ կընար ընել ձեր խօսքերը :



ԵՐԿՈՒ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՄԷՋ ՄՆԱՑՈՅ ՓԵՍԱՅ ՄՀ

Մանչը գարձեալ շիշ մը պօրտօի գինի բերած էր .
Պ. Երնէսդ իւր և իւր դիմացինին գաւաթը կը լեցնէ,
և Պ. Շուպլան պատմութիւնը կը շարունակէ .

— Կերեւի թէ այս բաները արժանապատիւ հօր
գործին եկան . այնպէս որ՝ երբ աղջկան համար զգա-
ցած սէրս իրեն խոսուվանեցայ , անմիջապէս ձեռքս
ուժով մը սեղմեց բաւով .

» — Սիրելիդ իմ Շուպլան , դուք բարի տղայ
մ'էք , գործը կարդադրուած է . զձեղ փեսայս կը-
նեմ . շատ ուրախ եմ աղջիկս ձեղ տալուս :

— Շատ չնորհակալ եմ , գոչեցի . բայց աղջիկնիդ
ինծի հետ կարգուիլ կուզէ :

» — Եթէ կրնայ թող մերժէ . . . ես հաւնելէս
ետքը . . . ասկէ զատ , իրին հայրը չեմ . . . այսու
հանդերձ ինչու պիտի մերժէ . . . իրաւ է որ Ադու-
նիս (۲) մը չէք , բայց ձեզմէ տղեղ մարդիկներ ալ
կան . . . ոչ կաղ էք . ոչ կուզ . . . ինձ ալ այս պէտք
է : Գիտեմ որ Ելէօնօրս քիչ մը վէպերու ցնորքնե-
րով տագորեալ աղջիկ մ'է . . . հանդուցեալ մայրը
շատ երես տուած էր իրեն . . . վէպեր կարդացած է ,

(*) Ադունիս Յոյն գեղեցիկ երիտասարդ մ'էր , դոր սիրեց
Աստղիկ , զեղեցկութեան դիցուհին՝ որ ըստ աւանդութեան
ծովուն փրփուրէն ծնած էր :

օրինակի համար ժան-ժաքի վէպէրը , սա նոր-ելօխզը
որ ծայրէ ի ծայր խելքի գէմ բաներով լեցուն է .
նոյնպէս վերքեր , այն գերմանական ցնորդամութիւն
նը որ մանկամարդ աղջկան խելքին պառյա կուտայ ,
երկայնահեր և բոլոնիական փողպատով գեղեցիկ
մանչ մը տեսած ատեն Վէրթէրը միտքը բերելով :
Բայց այս տեսակ յիմարաբանութիւնները գլուխս չեն
մտներ : Ինծի հետ եկէք , Ելէօնօրի ներկայացնեմ
զձեղ առանց ժամանակ կորսացնելու , իրրեւ իւր ա-
պագայ ամսւսինը :

» Հօրը հետ գացի : Օրիորդ Ելէօնօր՝ զիս տեսած
ատեն՝ քթիս խնդալ սկսաւ , ինքնիրենս ըսի . դործս
կարգին է , զինքը խնդացուցի , ասիկա գէշ նշան չէ:
Տեղ մը լսած եմ թէ խնդացով մարդը զինսաթափ
եղած է . . . Այս օրիորդը խնդաց . ուրեմն զինսաթափ
եղաւ :

» Բայց երբ աղջկան հայրը բասաւ .

» — Ձեղ կը ներկայացնեմ պարոն Պապիլա Շուպ-
լան , որ զձեղ կը սիրէ , որ ինձմէ ձեր ձեռքը խընդ-
րած է և որուն խօսք տուի ինդիրքը կատարել , ո-
րովհետեւ շատ պարկեշտ երիտասարդ մ'է որ վեց
հազար Փրանք ունի և որ զձեղ շատ երջանիկ պիտի
ընէ . . .

» Ո՞հ , այն ատեն գեղեցիկ Ելէօնօր դադրեցաւ
խնդալէ , և բարկացած գէմքով մը երեսս նոյելով
դոչեց .

» — Դո՞ւք չէք այն պարոնը որ խրախութեան
կայմին վրայ զգեստը պատռեց , դո՞ւք չէք այն պարո-
նը որ յակուրջիէն վար գլորեցաւ , այն՝ որ գիւղացւոյ մը
երեսին նետ մ'արձակեց և որ վերջապէս պարի ատեն
զիս վար ձեց ու շրջազգեստս պատառ պատառ ը-

բաւ . . . դուք չէք այն պարոնը . . .

» — Այս՝ օրիորդ . եռ եմ որ այդ բաները ընեւ լու պատիւ ունեցած եմ, պատասխանեցի հառաջ մը արձակելով, շատ ուրախ եմ տեսնելով որ ըրածներէս բան մը չէք մոռցած :

» — Անուննիդ Շուպլա՞ն է, պարոն :

» — Այս՝ օրիորդ, Բագէնն Պապիլա Շուպլան, ծնեալ ի թրոյ . . . հայրենիք փաղկիդի ևայլն :

» — Ուստի հիմակուընէ կիմացնեմ ձեզ, պարոն, թէ երբէք ձեզ հետ չեմ կրնար ամուսնանալ, որովհետեւ տիկին Շուպլան կոչուիլ չեմ ուզեր . . . ահ, ինչ սոսկալի բան, պտոյտի ելած ատենս՝ ըսե՞ն ինձ համար, ահաւասիկ, տիկին Շուպլան կանցնի կոր . . նախապատիւ կը համարիմ մեռնիլ քան թէ այս տեսակ խօսք լսել . . .

» — Օրիորդ, պատասխանեցի, շատ անդամ անուն կուտան . . . բայց անդամ մ'իսկ չմեռայ . . . ինչո՞ւ համար այս անունը այսչափ գէշ կերեւայ կոր ձեզի . . .

» — Ինչո՞ւ համար . . . դուք իմ խօսքերս չէք կրնար հասկնալ, պարոն, որովհետեւ երկուքնիս ալ մի և նոյն գաղափարի տէր չենք, հետեւարար միշտ երարու հետ անհաշտ պիտի ըլլանք, ասոր համար ձեզի հետ ամուսնանալ չեմ ուզեր :

» Այս խօսքերուն վրայ բոլորովին ապշած մնացի, բայց հայրիկը գոչեց.

» — Ազջիկս, ալ հերիք շաղակրատեցիր . ձեզի ըսի թէ այս պարոնը ձեր ամուսնոը պիտի ըլլայ, իմ կամքս այս է . պէտք է որ խօսքիս հնազանդիք . . Շուպլան անունին վրայ կը ծիծաղիք . . ինչ տղայաւ մըտութիւն, դուք որ այնչափ կը կարդաք, օրիորդ,

պէտք էիք գիտնալ թէ մարդիկնե՛րը պատիւ կրքերենց անոււան, և ոչ թէ անոււը մարդիկներուն, և թէ ամենէն դժուարահնչիւն, ամէնէն խորդ անունը կը քաղցրանայ՝ երբ այդ անունը կրողը հանձարեղ մէկը ըլլայ:

» — Բայց պարոնը հանճարեղ մէկը չէ, և ոչ ալ կրնայ ըլլալ :

» — Ատիկտ չդիտցուիր, օրիորդ . ժամանակէ մ' ի վեր շատ արտասովոր բաներ կը տեսնենք կոր :

» — Բայց հանճարեղ մարդիկ՝ երբ կը տեսնեն թէ անուննին քաղցրահնչիւն չէ, կը փոխեն . . . գիտէք թէ Մօլիք և Վոլքիք չուղեցին հօքըն և Արուեք անունները կրել . . . կը կարծէք թէ այս մարդիկ Շուպլան կոչուիլ պիտի ուզէի՞ն :

» — Երկայն ըրիք, օրիորդ . այս պարոնին հետ պիտի ամուսնանաք :

» Տիկին էլէօնօր կոկծագին ճիշ մ'արձակեց և պատասխանեց .

» — Ով հայր, կուզէք որ միակ զաւակնիդ թըշուառ ըլլայ . . . եթէ ես այս պարոնին հետ ամուսնանամ, շատ թշուառ պիտի ըլլամի:

» — Պարոնը ընդ հակառակը շատ աղէկ տմուսին մը պիտի ըլլայ ձեզի . բաւական է անոր երեսը նայիլ այս բանին վրայ համազուելու համար : Եթէ ձեր տեղը ուրիշ մէկը ըլլար՝ շատ պիտի ուրախանար անոր հետ ամուսնանալով . կը կրկնեմ, նա երջանիկ պիտի ընէ զձեզ:

» — Ես ալ կը կրկնեմ, հայր, թէ բնաւ իրմէ չեմ ախորժիր :

» — Պատճառ մը չէ այդ, օրիորդ : Երբ աղջիկ մը մարդու մը հետ կամուսնանայ առանց անոր սիւծ կ

բահարտծ բլլալու , երկու կողման հաւանութեամբ
գործը շատ աղեկ կերթայ . . . ասկէ զատ պարոնը
շատ կը սիրէ զձեղ . . . ուրեմն այս ամուսնութեան
մէջ ալ սէր կայ . . . ի՞նչ կուզէք աւելի :

» — Ես ոյս պարոնը չեմ ուզեր :
» — Ըսկայն զինքը պիտի առնէք :
» — Չպիտի առնէք :
» — Պիտի առնէք :
» — Երբէք :
» — Տան և հինդ օրէն :
» — Աւելի կուզեմ մեռնիլ :

» Այս խօսակցութիւնը այպէս բաւական երկար
առեն տեւեց հօր և աղջկան մէջ : Դալով ինձի , ես
լուսութեամբ կոպասէի որ իրարու հետ համաձայնին .
և առանց համարձակելու բառ մարտասանել՝ ճան-
ճերուն թռչիլ կը դիտէի :

» Օրիորդ էլէօնօր վերջապէս խօսակցութեան վերջ
առուաւ զայրացած՝ սենեակը մանելով . և գուռը այն-
պէս գոցեց որ բոլոր տունը սարսեցաւ :

» Ես յուսահատած էի , բայց հայրիկը ուսիս զար-
նելով ըստ :

» Կը տեսնէք թէ գործը կարդադրուած է :
» — Ի՞նչպէս կարդադրուած . խառնակուած ը-
սել կուզէք անշուշտ , քանի որ անջիկնիդ դիմ կը
ծաղրէ . . .

» — Բէհ , կարեւորութիւն կուտաք այն տեսակ
խօքերուն , զորս օրիորդները կստիպուին զուրցել երբ
իրենց կը ներկայացուի ամուսին մը՝ որ պատուհան-
նուն տակ չէ երգած . . . և որ ժամերով շարունա-
կարար անձքեւին կտմ արեւուն տակ չէ կեցած զա-

նոն.ը հեռուէն դիտելու համար՝ ձեռքը սիրախն վրայ
գրած : Այս տեսակ բաները նշանակութիւն չունին ,
սիրելի բարեկամն . էլէօնօր ձեր կինը պիտի ըլլայ , և
քիչ ժամանակէն շատ ուրախ պիտի ըլլայ ձեղ հետ
ամուսնաբուն վրայ . . . չեմ ըսկը թէ այս բանը
շուտով մի կը լլայ , բայց կամաց կամաց : Ուստի պատ-
րաստութիւններնիդ տեսէք , և ի՞նչ թուղթեր որ
պէտք են ձեղ ձեռք ձգեցէք : Տամն և հինգ օրէն
փետաս պիտի ըլլաք . . .

» — Երաւ որ , պարոն , ես ասկէ աւելի բան չեմ
ուզեր . և եթէ կը կարծէք թէ օրիորդ էլէօնօր պի-
տի հաւանի . . .

» — Զեղի չըսի՞ որ գործը կարդադրուած է : Ա՛-
աղեկ միտքու եկաւ . . . գիտէք թէ էլէօնօրէն զատ
զաւակ չտնիմ . . .

» — Այս՝ պարոն . . . ըսիք արդէն :

» — Լու ուրեմն , սիրելի բարեկամն , որովհետեւ
աղջկա շատ կը սիրեմ . . . որ շատ ձիրքեր ունի . թէեւ
չցուցներ , բայց յառաջիկային դուք ալ պիտի իմաշ-
նաք :

» — Տարակոյս չկայ , պարոն :

» — Այս պատճառաւ կուզեմ բոլոր ունեցածս
աղջկանս տալ . . .

» — Ո՛ , պարոն . . . բոլորը շատ չէ . . . ի՞նչո՞ւ բո-
լոր . . .

» — Բարեկամն , ասիկա որոշուած բան մ'է . . .

» — Զեմ ուզեր որ ձեր ի՞նչքերէն զրկուիք . . .

» — Կը կրկնեմ թէ բոլոր ունեցածս աղջկանս պի-
տի ըլլայ . . . մեռնելիս ետքը : Առ այժմ իրեն օժիտ
չեմ տար . . . անօդուատ բան է . գուք վեց հազար
ֆրանքի եկամուտ ունիք , ասով երկուքնիդ ալ եր-

ջանիկ կրնաք ապրիլ . . . բայց մահուանէս ետքը , եւ բեք հաղար երկու հարիւր ֆրանքի եկամուտ ունիմ , որ էլէօնօրի պիտի ըլլայ . կը հասկնա՞ք :

» Ես դործը ուրիշ կերպով հասկցած էի : Բայց որովհետեւ երբեք դրամի աչք չեմ ունեցած և աղջկան վրայ մեծ սէր ունէի , յարգոյ հօր ըստծին բնաւ առարկութիւն չըրի : Պատախանեցի :

» — Պարոն , դուք ինչ որ ընէք , ես կընդունիմ :

» Այս ատեն զիս գրկեց դոչելով :

» — Զըմի՛ թէ կատարեալ ամուսին մը պիտի ըլլաք . . .

» Թերեւս փեսայ ըսել կուզէր , բայց ամուսին ըսաւ , վերջը շարունակեց :

» Այս վայրկենէս ոկտեալ կրնաք տունս գտլ և ուզածնուդ չափ ձեր սէրը յայտնել աղջկանս . դուռս բաց է ձեզի համար . . . կերակուրի ալ կրնաք հըրամմել :

» Թոյլուութենէն օգուտ քաղեցի . բայց եթէ հայրիկին տան դուռը բաց էր ինձի , աղջկան դուռը գոյ էր :

» Երբ աղախինէն հրաման կուզէի երթալու մեծարանքներս իւր տիրուհւոյն մատուցանելու , միշտ ինձի կը պատախանէր .

» — Օրիորդը չկրնար հիւր ընդունիլ . կամ գլուխը կը ցաւի կոր . և կամ՝ կը հագուի կոր :

» Վերջապէս օր մը զիս ընդունեց :

» Սակայն մեր ամուսնութեան համար որոշուած ժամանակը կը մօտենար . ծանուցումը հրատարակուած էր . ամուսնալուս դեռ երեք օր մնացած էր , երբ օր մը ըստ սովորականին օրիորդ էլէօնօրի ներ-

կայանալ ուզելով , օրիորդը հաւանեցաւ զիս ընդունիլ : Աղէկ նշան մ'երեւցաւ այս ինձի :

» Ապագայ կինս խիստ լուրջ դէմքով մը բարեւս առաւ , և ինձի նստարան մը հրամցնելով ըսաւ .

» — Պարոն , ամէն պարագայի մէջ ինձի հետ ամուսնանալ կուզէք , այնպէս չէ :

» — Բայց , օրիորդ , պատախանեցի , քանի որ հայրերնիդ ինձ ըսաւ թէ որոշուած է . . .

» — Որոշուած . . . իրեն և ձեր մէջ . . . ճշմարիտ է . . . բայց կերեւի թէ զիս բնաւ մարդու տեղ չեն գներ կոր այս դործին մէջ : Այս պատճառաւ զձեզ աեռնել ուզեցի , պարոն . որովհետեւ , քանի որ դուք կը պնդէք ինձ հետ ամուսնանալ՝ հակառակ բոլոր ըստծներուս , ձեզ բան մը պիտի խոստովանիմ որուն վրայ թերեւս որոշումնիդ փոխէք : Ես ոչ միայն զձեզ չեմ սիրեր , պարոն , այլ և ուրիշ մէկը կը սիրեմ անկեղծ և անխստաելի միրով :

» Այս յայտառութիւնը վրաս շատ տհաճոյ տպաւութիւն մ'ըրաւ . էլէօնօր զայս նշմարեց և շարայարեց :

» — Այս , պարոն , ուրիշ մէկը կը սիրեմ , և այս ուրիշը պիտի սիրեմ մինչեւ կենացս վերջը . . . իրարու խոստումնիր տուած ենք . . . միշտ այս մարդը կերազեմ . . . բաղդը այս էակը ինձ համար ստեղծած է . . . մեծ համակրութիւն մը կզգամ իրեն համար . . . վերջապէս , ես այս մարդը միայն կրնամ սիրել , և անօր հետ միայն կուզեմ նաւարկել կենաց գետակին վրայ :

» — Եթէ այդպէս է , պատախանեցի օրիորդին խօսքերէն ամցած , ինչո՞ւ համար այդ երիստասարդը ձեզի հետ չկարգուիր , օրիորդ :

» — Ա . ինքը շատ կը փափաքի , գոչեց ելէօնօր ,
բայց հայրս բարբարոս մ'է որ նախաստիմանութեան
չհաւատար , և դժբաղդաբար այն զոր կը սիրեմ
տակաւին չունի այն անարդ մետաղը որուն կը զոհեն
զիս : Սակայն վատահ եմ թէ օր մը իւր տաղմնդով
փառքի հետ միատեղ հարստութիւն ալ պիտի վաս-
տրկի :

Առ այժմ , բոլոր իւր ունեցածը սիրուն դէմք
մ'է , բայց հայրս ասով գոհ չըլլար : Հիմա , պարոն ,
մըտածեցէք թէ ինչ պիտի ընէք . ամէն բան անկեց-
ծօրէն խոստովանեցայ ձեզի : եթէ ձեզ հետ ամսւա-
նանամ , պարտքերս պիտի ճանչնամ , զանոնք կէտ
առ կէտ պիտի կատարեմ . որովհետեւ ես ոչ միայն
առաքինի եմ , այլ և զգայուն : Բայց բնաւ չպիտի
սիրեմ զձեղ . միշտ ուրիշն մը վրայ պիտի մտածեմ ,
և երկուքնիս ալ դժբաղդ պիտի ըլլանք :

» Վայրկեան մը մտածեցի , յետոյ ելէօնօրի պա-
տասխանեցի .

» — Իրաւ որ , օրիորդ , հաշիւ կընեմ կոր որ ե-
թէ ձեզի հետ չամուսնանամ , շատ աղէկ պիտի ընեմ :
Երթամ ձեր հօրմէն խօսքս ետ առնեմ :

» Այս խօսքերուն վրայ օրիորդը ուրախութեան
աղաղակ մ'արձակեց . բաղուկները բացաւ , սյոր ին-
ձի երկնցուց . . . սակայն երբ զինքը գրկել ուղեցի՝ ետ
քաշուեցաւ , յետոյ անդին գնաց սա ինքերը զուր-
ցելով .

» — Դուք Արքադիտես մը , ծան Սպօկար մը , Պի-
րոս մ'էք . . . շուտ , առանց ժամանակ կորմնելու
դացէք . . . Իյիշտակ երախտագիտութեանն ձեզի ա-
սեղալ ձգափոկ մը պիտի բանիմ , և աման մը սերկե-
միլի բանդակ պիտի տամ :

» Ուստի ելէօնօրի հօրը կերթամ , և աղջկան ը-
սածները գրեթէ մէկիկ մէկիկ իրեն կը պատմէմ , և
խօսքս կը վերջաղնեմ ըսելով .

» — Կը տեսնէք թէ չեմ իրնար անոր հետ ամսւա-
նանալ , ուստի այլ ևո չմտածենք այս ամսւանութեան
վրայ . այս գործը չյաջողեցաւ :

» Հայրը ջղուտ , չոր մարդ մ'էր , որոյ աչքերը
բարկացած կատարի մը աչքերուն պէս կը վառէին :

» Առ ջին նոտաւ , և յատակ ձայնով մը ու բառե-
րուն վրայ շեշտելով ըստու .

» — ♀ . Շուպլան , ատանկ խաղ չըլլար : Դուք
աղջիկս առնել ուղեցիք , ես ալ հաւանեցայ . Ժանու-
ցումք հրատարակուած է . օրը որոշուած է . քաղա-
քին մէջ մարդ չկայ որ չզիտայ թէ երեք օրէն
ելէօնօրի հետ պիտի ամսւանանաք . Այսօր ալ , չեմ
գիտեր մանկամարդ աղջկան որ խօսքերուն վրայ . . .
չեմ գիտեր ինչ սիրային անհիմն պատմութեան
վրայ , ելեր կըսէք թէ աղջկանս հնու չէք կրնար կար-
գուիլ . չէք կրնար մոտածել որ եթէ այս ամսւանու-
թիւնը խզուի , մեծ գայթակզութիւն կը պատահի . . .
թէ աղջկանս պատիւը կը կոտրի , և թէ ասիկա ինձի
ապատակ մը զարմել է . . . Արդ , որովհետեւ ես երեք
ապատի կերած մարդ չեմ , և չեմ ուղեր ուտել
ձեզի ըսեմ ինչ պատահելիքը՝ եթէ աղջիկս չտոնէք .
ուղեղնիդ պիտի այրեմ . . . ես ընտիր ատրճանակ-
ներ ունիմ . . . մի վախնաք , գործը օրինաւորապէս կը
տեսնենք . կը մենամարտինք . միայն թէ առաջ ես
պիտի քաշեմ , որովհետեւ թշնամնեալլ ես եմ .
բայց սա ալ ըսեմ թէ իմ քաշած հարուածս չփրի-
պիր . ասկէ զատ , երեք քայլ հեռաւորաթենէ պի-
տի կոռուինք : Հիմա , տեսէք . ♀ , Շուպլան , ինչ ը-
նել կուզէք :

» Որոշում տալս երկար առեն չտեւեց, և այս
անողոք հօր պատասխանեցի .

» — Պարոն, քանի որ այդպէս կըսէք, որոշեցի,
ձեր աղջկան հետ պիտի կարգուիմ:

» Հայրը ուժով մը ձեռքս թոթվեց ըսելով.

» — Աղէկ . աղնիւ էք . ալ այս բաներուն վրայ
չխօսինք : Երեք օրէն ելէնօրի հետ պիտի ամուս-
նանաք :

» Եւ սոսուգիւ, որոշուած օրը աղջիկը շահապա-
տունը տարի :

» Միայն, երբ օրիորդը տեսաւ թէ իրեն հետ
ամուսնանալէ հրաժարած չէի, ականջո ի վար ըստաւ .

» — Զձեզ Արիսդիտս անուանեցի . . . սխալեր
եմ : Նենգաւոր մ'էք, Պարա-Պլիօ մը, Բունի մը: Բայց
ձեզի ըսեմ, ես կենացս մէջ Արդիւրը միայն պիտի
սիրեմ :

— Ա . աղջկան պաշտած գեղեցիկ երիտասարդին
անունը Արդիւր էր :

— Կերեւայ թէ այս . ես այս երիտասարդին ա-
նունը երբէք չէի հարցուցած իրեն, և գիտնալ ալ
չէի ուզեր : Ահա՝ ինչպէս կատարուեցաւ ամուսնու-
թիւնս : Բայց տարի մը վերջը . . .

— Ներեցէք . շաքարօղիով ձուազեզը եկաւ . . .
ասիկա տաք տաք և բացը շմարած ուտելու է . ա-
պա թէ ոչ համը կը փախչի : Սիրելի պարսն Շուպ-
լանս, ձեր ամուսնական դիպուածներուն պատմու-
թիւնը քիչ մը դադրեցուցէք: Տղայ, աղանդերի հա-
մար ալ հին Թօքֆօրի պանիր պիտի բերես :

— Ինչ . գեռ պանի՞ր ալ պիտի ուտէք :

— Կերակուրին լրացուցիչը պանիրն է . . . առանց
պանիրի ճաշը գեղեցիկ բայց չկազմուած գրքի կը նե-

մանի . . . Ես ինչ որ ընեմ, գուք ալ այն ըրէք . . .
Անկէ ալ քանի մը պաքցամատ . պաքցամատը քըչ-
փորիկի տեղ կը բանէ :

— Ա՞յս ինչ է, կըսէ ինքնիրեն Շուպլան շաքա-
րօղիին կապուտակ բացէն շըլացած, երեկոյեան ճաշը
հիմա պիտի ընեմ: Էրնէսթ բարեկամն անոնցմէ է
որ զըեզ հեռուները կը ատանին . . . Բայց այս մարդը
բոլոր լսածներս շատ ցանկանօք մոկկ կընէ կոր, և
կարծեմ թէ շատ բարեբազդ եմ իրեն հանդիպե-
լուս, Բարիզի մէջ պատելու համար: Կը յուսամ թէ
բոծի կօդնէ կինս գտնելու:



ՓԻԼԻՍՈՓՈՅԱԿԱՆ ԽՈՐՀՈԴԱԾՈՒԹԻՒՆՔ

Պ . Շուպլան բացավառ ձուազեզը իւր ընկերոջ չափ
շուտ ուտել ուզերով բերանի կալրէ . բայց կերեւայ թէ
իւր ընկերոջ բերնին առաստաղը կրուիի կը գիմնար,
և էրնէսթ գես առաջին պատառը չկնած պիտիկն
վրայինը կը հատցնէ, ոյնպէս որ Պ. Էրնէսթ ձուա-
զեզին երեք քառ որդը իւրնիրեն ուտելու ժամանակ
կունենայ :

Երբ ուտելը կը լնացնէ Շամբընուացւոյն գտւաթը
լեցնելով կըսէ :

— Վերջի, սիրելի բարեկամն : Մինչեւ ձեր ա-
մուսնութեան մեղալուսինը պատմեցիք . անհամբեր
ձեր հետաքրքրաշարժ պատմութեան շարունակու-
թեան կոպասեմ . . .

— Ահա, սիրելի Բօպէրս . . .

— Էրնէսթ :

— Այս, զսաս չունի, սիրելի Աւուլֆս... շատ
ախուր անցուցինք այն ինքնասաց մեղքալուսինը...
կինս արձան մ'էր, պարոն, ճշմարիտ արձա՞մ մը և եր-
բէք հետո դուրս չէր ելներ, տհաճոյ բաներ ըսելու
համար միայն բերանը կը բանար. և երբ պատուա-
սիրական աննշտն մեծարանօք կը ջանայի սէրս յանցը-
նել իրեն... երբ զինքը գրկելու կերթայի, ինձմէ
կը փախչէր և կը դոչէր.

« — Ո՛հ, Արդիւր ու՞ր ես : » Արդիւրի ուր ըլլա-
լը չէի գիտեր, բայց սկսայ հասկնալ թէ Շուպլան
անունէն սարսափող օրիորդի մը հետ կարգուիլը
խենդութիւն էր : Վերջապէս, տարի մը ետքը անե-
րըս մեռաւ, և կինս որ հօրը մէկհատիկն էր, երեք
հարիւր ֆրանքի եկամուտը ձեռք անցուց... :

— Ասոր վրայ հարկաւ զձեզ սիրել սկսաւ :

— Ըսդ հակառակը, պարոն, անգամ մը որ ժա-
ռանդութիւնը ձեռք ձգեց, ելքոնօր ինձի գալով
ըսաւ .

« — Պարոն, հայրս ողջ եղած ատեն, հարկ հա-
մարեցի հնազանդ երեւկլ այն բաղդին որուն զիս են-
թարկած էր. բայց այսօր որ մեռած է, այլ ես
պէտք մը չեմ տեսներ փարելու կեանք մը որ անտա-
նելի է ինձ համար : Գիտէք որ ես ձեզ հետ ակա-
մայ ամուսնացայ... :

» — Շատ ճշմ. բիս է, պատասխանեցի ամենայն
անկեղծութեամբ, ատիկա ինձի խստավամնեցաք:

» — Հաւ ուրեմն, պարոն, անշուշտ դիտած էք
թէ մեր ամուսնութենէն ի վեր, որ այսօր տարի մը
կընէ, զգացումներս բնաւ չեն փոխուած... թէ ըշ-
ձեզ առջի օրէն աւելի չեմ սիրել... թէ ձեր ներ-
կայութիւնը ինձի համար անտանելի է իսկ... :

» — Այդ ալ շմարիտ է, տիկին . գիտեմ որ՝
շան մը սեղ անգսմ դրած չէք զիս... :

» — Ուրեմն, պարոն, ձեր գաղափարն ալ անհանկ
չէ թէ իրարմէ չխորժող մարդիկ հարիւր անգամ
աւելի աղէկ կընեն եթէ իրարմէ զատուին... : Գալով
ինձի, պարոն, դուք զիս ձգել ուղէք կամ չուղէք.
ես զձեղ պիտի ձգեմ... :

» — Ուրեմն ինձի կուգայ թէ, ըսի, եթէ ես ալ
զձեղ ձգել ուղեմ, աղէկ կընեմ... :

» — Այս, պարոն, աղէկ կընէք : Ես ձեզմէ բան
մը չեմ ուղեր . ես ալ դրամ ունիմ, գուք ալ. եր-
կուքնիս ալ առանց մէկուն օգնութեան կարօտ ըլլալու
կընանք առդիլ... : Ուրեմն այս գործը կարգադրուած
է, և վազունէ այս քաղաքը ձգելով ուրիշ աւեղ պիտի
երթամ... :

» — Ինչպէս... վաղը... ինչո՞ւ այսչափ շուտ,
դոչեցի :

» — Որչափ որ շուտ ըլլայ այնչափ աղէկ կըլլայ,
պարոն :

» — Սակայն կարծեմ թէ միտուլնիդ ուրիշին
հետ ամուսնանալ չէ :

» Ելքոնօր ուսենու բարձրացուց և պատասխանեց.

» — Զիս ո՞վ կարծեցիք, պարոն : Ես ձեզի բառած
եմ թէ պարտականութիւնս կ'ի ճանշնամ... : թէ ոչ
միայն սոաքինի եմ, այլ և դու ունի : Բայց, օրինա-
կի համօր, եթէ մեռնիք... եթէ բարել աղդաբար
այրիանամ... : ո՛հ, այն ատեն... : բայց ես այդ
վայրկենը փութացնելու համար բան մը չեմ ը-
ներ... :

» — Ատիկա ձեր ազնուութիւնն է, տիկին :

» — Մասյք բարեաւ, պարոն :

» Էլէօնօր արդէն կը մեկնէր . ետեւէն վազեցի և
խանդաղատեալ ձայնով մ'ըսի .

» — Բայց , տիկին , եթէ ժամանակը ձեր ինձնը-
կատմամբ ունեցած զգացումներն փոխէր . . . եթէ
դադրէի ձեղի անախտորժ երեւելէ . . .

» — Օ՛ , ատիկա անկարելի բան է , պարո՞ :

» — Գոնէ հրաման չէք տար որ երբեմն գամ՞ որ-
պիսութիւննիդ հարցնեմ՞ :

» — Հարկ չկայ գալու որպիսութիւնս հարցնելու-
սակայն , եթէ անպատճառ գոյլ կուզէք . . . ես ձեղի
հասցէս կիմայնեմ , և գուք ալ կրնաք . . . ուշ ուշ
այցելութիւն տալ . . . առանց մոռնալու սակայն թէ
տունս պանդոկի տեղ դնելու չէք . . .

» — Ձեմ մոռնար , տիկին :

— Ահաւասիկ , սիրելի Բօպ . . .

— Երնէոդ . . .

— Սիրելի բարեկամն , կնոջմէս բաժնուելուս պատ-
մութիւնը . . .

— Անկէ ի վեր շատ ասեն կա՞յ :

— Տասն և ինը տարի :

— Կիներնիդ քանի՞ տարեկան էր . . .

— Դրեթէ քսան երեք տարեկան :

— Ուրեմն հիմա . . . հասուն կին մ'եղած է :

— Ե՛րբ ագեղ էր , պարո՞ , ե՞րբ վոեմ չէր այն
կինը . . .

— Ի՞նչ , տակուին սիրահարած էք անոր :

— Աւա՛լ , երբէք միտքէս չէ ելած . . . զինքը
միտքէս հանելու համար , ի՞նչ որ կարելի էր ընել՝
ըրի . խաղացի . խմեցի . . . մինչեւ անդամ գնդակա-
խաղի մեջ տասն և երկու ֆլունք կորանցուցի . . . պա-

զած շամբանեայ խմեցի . . . միմիայն ես մինչեւ կէս .
շիշ խմեցի . . .

— Հիմա ամբողջ շիշ մը պիտի խմենք . . .

— Բայց ի զուր , բարեկամն : Էլէօնօրի զէմքը
միշտ հսու է . . . որտիս խորը . . . և անոնելով որ բա-
նով մը կարելի չէր մոռնալ զինքը . . . որոշեցի հան-
գարտ ձգել տեղը . . . Ամէնը մէկ բան է . . . կարգուած
ըլլալ . . . միշտ իւր կինը սիրել . . . և անոր հետ չապ-
րիլ . . . տիսուր բան է այս . . .

— Եթէ հետը ապրէիք , շատ հաւանական է որ
զինքը չպիտի սիրէիք :

— Ոյդպէս կը կարծէք . կը կարծէք որ եթէ եր-
ջանիկ ըլլայի , այս զգացումները չը՞պիտի ունենայի
իրեն նկատմամբ , չէք հաւատար թէ՝ երբ մէկը իւր
կնոջ հետ երջանիկ կեանք վարէ , կինը սիրելով կրա-
ւակսնանայ . ձեղի համար այս տեսակ մարդը անշուշտ
ապուշ մ'է . . . Բայց ես պարո՞ , ես կը կարծեմ թէ
սիսալ գաղափար մ'է այդ . ես կը կարծեմ թէ ապու-
շը այն է՝ որ իւր ունեցածէն գոհ չըլլալով , ուրիշ բա-
ներ գտնելու ետեւէ կըլլայ : Ես եթէ կին մը ունե-
նայի , գոհ կըլլայի , թէեւ ուրիշները վրաս ծիծաղին ,
բայց գիտած եմ թէ մեր վրայ ծիծաղները շատ
անդամ մեր վիճակը ունենալ կուզեն :

— Օ՛ , օ՝ , գինին գաղափարներնիդ զարգացուց .
հիմա այնչափ անմտաբար չէք խօսիր կոր որչափ . . .
ըսել կուզեմ թէ , առջի բերան չէր կարծուեր թէ
այսչափ հանճարեղ ըլլաք :

— Ես հանճարեղ չեմ , այլ միայն ողջախոհ :

— Ողջախոհութեամբ կին չհրապուրուիր . . . կիներ-
նիդ բարի՞շ կը բնակի . . .

— Երկու տարիէ ի վեր միայն : Էլէօնօր գիշ մը

շատ տուն կը փոխէ : Զիս ձգած ատենը՝ երբ Թրոյ կը բնակէի՝ նախ և առաջ Պար-Սիւր-Սէն գնաց բնակեցաւ . . . հազիւ վեց տարի հոն կեցաւ, բայց որովհետեւ Թրոյէն հեռու չէր, դրեթէ ամեն ամիս զինքը կայցելէի . կերեւայ թէ առիկէ շատ ձանձրացաւ, ուստի և Պարէն ելաւ Նորմանտիա գնաց . Նորմանտիա եղած ատեն, վեց ամիսը մէկ մը զինքը տեսնելու կերթայի : Գրեթէ վեց տարի ալ Նորմանտիա կեցաւ, յետոյ օրին մէկը տունէն ելաւ, Պօժէնոիի մօտենը՝ երկայն կիրճի մը մէջ շինուած ամարանոց մը բնակելու գնաց . . . բայց ինչ երկայն կիրճ . . . եթէ իր տեղը ես ըլլայի՝ նուազութենէ կը մեռնէի . . . իւր տունը երթալու համար կառք չկալ . . . ճամբաները անիւի հետքերով և փառերով լեցուն էին, այնպէս որ այլ եւս տարին մէկ անգամ միայն զինքը տեսնելու կերթայի, այն ալ ճամբան էշովս միասն վար իշնարշ . . . Ահ, անիծեալ ճամբան . . . տղմուտ փոսերով լեցուն էր :

— Էշով իինելնիդ. աեմնելու կերթայիք :

— Այո՛, ես ընդհանրապէս էշով կը ճանապարհորդեմ :

— Գնէ կինելնիդ. լու ընդունելութիւն կընէր ձեզի . . .

— Միշտ առաջուան պէս, բարի իտուարու, միշտ չո՞ր գաֆան գէմքով, անչորհք կերպարանքով . . . և զովանալու համար գտաւթ մը ջուր անգամ չէր տար . . .

— Որչափ ալ յամու էք եղեր . . .

— Ի՞նչ օգուտ . . . ձեռքս չէ . . . Վերջապէս, գըրեթէ երկու տարի կայ, կերեւայ թէ դադրած է կղզիացեալ գիւղի, երկայն կիրճի և խոտորնակ ճամբաներու մէջ բնակելէ, և Բարիդ եկած է. . .

— Ա՛, հիմա Բարիդ է . . .

— Այո՛, բայց այս անգամ, չեմ գիտեր թէ մոռնալով եթէ ոչ դիտմամբ, բայց սա ճշմարիտ է որ հասցէն չղրկեց . . .

— Շատ կարելի է որ գիտմամբ ըրտծ ըլլայ :

— Իրա՞ւ . . . Վերջին անգամ իւր տունը գացած ատենս այնչափ գէշ ընդունելութիւն մը ըրտւ որ միտքը գրի մէկ մ'ալ տունը սաք չկոփել երկայն տուն : Բայց երկու տարի է որ զինքը չեմ տեսած, պարս . . . երկու տարի . . . և կը խոսառվանիմ թէ ալ չեմ կրնար ապրիլ առանց Ելէօնօրս տեսնելու . . . երբ Ելէօնօրս կըսեմ, ինքնինքո մսիթարելու համարէ . կրնայի պարզապէս Ելէօնօր ըսել, որովհետեւ թէ և կինս է, բայց և այնպէս իմա չէ :

— Խեղճ Շուպլան . . . Բարիդի մէջ ու՞ր բնակելը գտած էք ուրեմն :

— Ես չգտայ . այլ Բիէրրօթէն, որուն աղաջածէի որ կնոջ ուր նստիլը իմանայ, բաւական ատեն կայ որ ինձ գրած է . « Քու կէսդ . . . որուն քառորդ անգամ քուկդ չէ . » Բիէրրօթէն միշտ կատակարանութեամբ կը գրէ . « Քու կէսդ Պասթիյի մօտ, Պուրվար Պօմարշէի վրայ կը թառի : » Ասկէ կը հետեւ ցըսեմ թէ փիղի մօտերը կը բնակի :

— Ի՞նչ, վի՞զի մի . . . հիմա փիղ չկայ:

— Ահ, մեղք . . . ինչ աղւոր էր . ինչ որ է . . . Ելէօնօրը պիտի գտնեմ :

— Կիներնիդ իւր սիրական Արդիւրին հետ տեսնուեցա՞ւ . . . Շատ հաւական է . ձեզմէ հրաման առնելու պէտք չունի անոր հետ տեսակցելու համար . . .

— Ոչ, կը սիսակիք . . . Ելէօնօր առաքինի է . . . չեմ յուսար որ ուրիշի հետ սիրահարութիւն ընէ, և

երբէք տունը այս տեսակ մէկը չեմ տեսած :

— Աղէկ չարաճիճութիւն . . . տարին մէկ մը տունը կերթաք . . . գացած ատենիդ այն մարդը կը պահեն . . . և այնպիսի ճամբայ մը կը բռնեն որ դուք ալ կստիպուիք շատ չկենալ :

— Մըսէք այդ պէս, Ատոլֆ, կաղաչեմ. սիրաս կը տոր կը մէք. կարծես սրտիս քար կը զարնէք :

Եւ խեղճ ամուսինը տիսուր դէմքալ աչքերը յերկինս կը բարձրացնէ. բայց իւր ընկերը կը փութայ դաւաթը լիցնել, ըսելով .

— Ե՛, այդ ի՞նչ է, տղու խօսքեր, յուսահատութիւն . . . Քոան տարի է որ ամուսնացեր էք, և տակաւին այդ բաներուն վրայ կը մտածէք, երբ տառն և ինը տարիէ իվեր ձեր կոչմէն զատուած էք. իրաւ կը սեմ, Պ Շուպլան, մարդուն հաւատալը չգար. ձեզի պէս մարդ շատ քիչ կը գտնուի . . . Բայց ես զձեղ պիտի բժշկեմ. ես մոռցնել պիտի տամ ձեզ բոլորովինն այդ անպիտան կինը որ ձեր յարդը չէ գիտցեր :

— Անկարելի է, բարեկամո :

— Մարդուն համար անկարելի բան չկայ, բսած է մեծ դիւցաղն մը և Պ. Սքրիբ, որոց ըսածը՝ սակայն՝ իրաւացի չէի, որովհետեւ ես իմ մասիս՝ շատ անդամ փորձած եմ ակռաներովս դեղձի կուտը կոտրել, և մէկ ադաման ալ չեմ յաջողած : Բայց մարդուն սիրալ դեղձի կուտէն դիւրին է կոտրել: Կը կը կնեմ, ես կիներնիդ մոռցնել պիտի տամ ձեզի :

— Աւելի աղէկ կը մէկ եթէ զիս իրեն սիրցնել տայիք:

— Հարիւր անդամ ըսուած բան է որ սէրը չը հրամայուիր. այս ճշմարտութիւնը շատ աւելի իրաւացի է բան թէ ենել ըսել թէ անկարելի բան չկայ :

Հիմա, ձեր ցաւին բժշկութեան պիտի սկսինք շիշ մը շամբանեայ ուզելով:

— Եիշ մը շամբանեայ . . . Տէր Աստուած. շամբանեայն ի՞նչ պիտի ընէք . . .

— Զարմանալի հարցում. շամբանեայն ի՞նչ կլնեն . . . կը խմեն . . .

— Հիմա ինծի շամբանեայ պիտի խմյնէք . . . բայց այն ասեն ոչ կը մամ քայիլ ոչ ալ ոտքի վրայ կենալ. հաւատացէք. որ ես արդէն աղէկ մը գինով եմ, հակառակ ձեր ըսածին թէ պօրածն մարդու կը դովացնէ :

— Շամբանեայն պօրաօին տուած դինովութիւնը կանցնէ . . . ինչերնուդ պէտք, դուք ինծի պէս չարածնին խօսքին հետեւեցէք, ես աղէկ բանը գիտեմ . . . Եթէ ես ձեր աեզը ըլլայի, աղէկ ատափատ մը կառնէի, ետքը կնոջս տունը կերթայի, բայց ոչ թէ վախկոսութեամբ, այլ գրոխս բարձր, կուռփառ պդուխս վրայ գրած, և իրեն կը սէի:

— Տիկին, վեց ամիս տուներնիդ պիտի կենամ. շուտ գիրկս եկէք և գուլպայներս հանեցէք . . .

— Ե՛հ, ինչպէս որ եր զիս տունէն գուրս կը նէր . . .

— Իրաւունք չունի զձեղ վանաելու . . .

— Ասկէ զատ այն տառն պիտի որդողէի . . . և պիտի հիւանդանայի . . .

— Կեանքերնուդ մէջ անդամ մ'ալ մարդ եղէք :

— Այդ անկարելի բան է . . .

— Լոէ, ըօքֆօր պանիլը եկաւ . . . Տղայ, շամբանեայ բեր մեզի :

— Ո՞ աեսակէն, պարսն . . .

— Սիյյըրի . . . սիրած շամբանեայս այս է :

— Արդարեւ , մը նիշեց Շուպլան , քանի մ’օր ճաշ չպիտի ընկեմ :

Շամբանեան կուգայ : Պ Երնէսդ գաւաթները կը լեցնէ , և գեռ իւր ասպնջականը գաւաթը բերնին չպղուցած՝ գաւաթը կը պարպէ :

Այս միջոցին մեռել մը կանցնեն : Պ Շուպլան նաշեցելոյն կառքը տեսնելով կը գոչէ .

— Մեռնողը ով է՞ն ինչ է , կը պատասխանէ ընկերը . ես գիտե՞մ . . . ընտիր նախաճաշիկը ձգեր . . . մեռելի վրայ կը խօսիք :

— Որովհեաեւ վողոցէն մեռելի կառք մը կանցնի կոր :

— Ա . . . կը կարծես որ կառքին մէջնին ով ըլլալը ես գիտե՞մ . . . Բարեկամն , ձեր գաւառին մէջ չենք . . . Բարիզի պէս մեծ քաղաքի մը մէջ , երբ որ պարզ , անծոս , անշքագիր մահակառք մը անցնի , պարզ կառքի մը տեղ կը դնեն : Մեռնողը յարդող անցորդները ձեռքերնին դլխարկնուն կը տանին , յետոյ տուանց այլ ևս մտածելու կառքին մէջնին , գործերնուն վրայ կը խօսին : Մեծ քաղաքի մը մէջ , ուր ամէն բան , վիշտ , ցաւ , բարեկամութիւն և յիշատակ , այնչափ շուտ կանցնի . ուր աղմկալից՝ գործօն՝ զրազեալ կեանքի մը յործանքը թող չտար որ գորովալիր՝ անկեղծ՝ բարեկալաշ՝ զքացամները մեր միտքը բանան և սրտերնիս հանդարտեցնեն , մարդու մը մահը կարեւոր գործ մը կը նկատուի , որպէս զի տարւոյն վերջը մեռնողներուն թիւը ծնողներուն թուոյն հաւասար գայ : Եթէ այսպէս չըլլար , ժողովրդեան թիւը խիստ պիտի շատնար :

Մանուան խառութիւնն անզուգական է .

Ընդունայն կադաշես .

Անողոր մանուան ականչեն զոց է .

Պոռա՛ , սրչափի կուգես .

Յարդապատ նիստին մէջ խեղճ աղրատըն

կը փչէ զիւր նոզին ,

ինչպէս ամրապամ՝ հզօր բազառորըն

ի մէջ իւր պայտափն :

Այս ոտանաւորը աղքատին միսիթարութիւնը , մեծերուն սարսափիը , հարուսաներուն յուսահատութիւնը և վիլիսովային նորիմա բասիօն⁽¹⁾ է :

— Ա . . . ա . . . լատիներէն ալ գիտէ՞ք կոր , սիրելի . . . բան . . .

— Այս՝ անփնտամ թողուած հագուստիս նայելով կը զարմանաք լատիներէն գիտնալուս վրայ . . . բայց մարդ շատ բաներ կը նայ գիտնալ , և գրպանը սու մը չունենալ :

— Մեռնողին անո՞ւնն ալ չէք զիտեր :

— Սիրելիդ իմ Շուպլան , եթէ պզափկ քաղքի մը մէջէն մեռել անցնեն , մեռնողին ով ըլլալը կը հարցնեն ու կը տեղեկանան . աւանի մը մէջ , ամէն մարդ ի՞նչ հիւանդութենէ մեռնիլը գիտէ . գիւղաքաղաքի մը մէջ , ամէն մարդ մեռնողը կը ճանշայ , և շատերն ալ յուղարկաւորութեան կերթան , բայց մեծ քաղաքի մը մէջ , վերջին անգամ ըլլալով՝ կառքով գացողին ուշագրութիւն անգամ չեն ըներ . . .

— Այս հաշով գիւղաքաղաքի մէջ մեռնիլը ամէնէն աղէկն է . ի՞նչ կը սէք :

(1) Կուլիւմա բառիք . ասացուած լստինակամ , որ կը նշանակէ վերջին քառոր :



ԲԱՐԻՁԻ ՄԵԶ Ի՞ՆՉՊԼՍ ԿԱՐԵԼԻ Է ԲՆԱԿԻԼ

Դինին ախրեցուցած էր զՊ. Շուպլան. եթէ քանի մը գտաւթ ալ շամբանեայ խմէր՝ լալու պիտի ըսկը կը կը ։ իւր բարեկամը՝ զայս տեսնելով՝ ամբողջ շիշը ինքնիրեն կը պարպէ։ Յետոյ խահուէ և ըմպելիք բերել կուտայ, զանոնք ալ դինւոյն չափ շուտ կը կը նէ, և բնաւ դինովցած չերեւիր։ Ընդհակառակը Պ. Շուպլանի բերանը թանձրացած է, աչքերը պըզտիցած են, և գժուարաւ կրնայ երկու խօսք ընել։

— Սակայն, կը թոթովէ՛ Շամբնաւացին, կլորիա⁽¹⁾ շինելով, չեմ գիտեր թէ ես այս երեկոյ մւր պիտի պառկիմ։

— Պանդոկ մը չիշա՞ք։

— Բնաւ, պարսպագուռը իջայ, նստած կառքէս ելայ . . . և անկէ ալ յառաջանալ ոկոայ։

— Հետերնիդ բան չըերի՞ք։

— Ոչ, հետո բան մը չըերի. բնակելու տեղ մը գտնելուս պէս, Թորոյ թուղթ մը կը դըեմ, և ինչ որ ուղեմ երկաթուղիով կը զրկեն։

— Բայց գոնէ գրամ ունի՞ք։

— Ո՛, գալով գրամի, ոսկի ունիմ, ոսկի. քսակս աղէկ լեցուած է, ու մէջը հինդ հարիւր ֆրանքի նաբողէօն կայ . . .

⁽¹⁾ Տեսակ մ'ըմպելիք; թէյով, ջուրով և օղիով պատրաստուած։

— Հինդ հարիւր ֆրանքի . . . գրամաննիդ հինդ հարիւր ֆրանք ունիք և տակաւին կը մամառաք թէ ուր պիտի պառկի. ուր պամառակի. ուր պամառակի, ուր որ կընտրէք, Լուվրի պանդոկէն սկսեալ մինչեւ Սէնդ-Մարշի փողոցի կահաւորեալ պանդոկները. Բարիզի մէջ պանդոկ շատ . . . ամենամեծ աղէկութիւն մ'ալ կայ որ ամէն մէկ կարգի անձի համար պանդոկ կայ. միլինեատիրոջ, վաճառականին, եկամուտավ ապրողին, գործաւորին և վերջապէս ինձի պէս անպաշտօն գատարկապուտին համար որ շատ անգամ երկու սուէն աւելի չունենար գրպանը։

— Օ՛ . . . ուրեմն, եթէ այդպէս է, գիտէք որ ես հս տեղ բանէ մը չեմ հասկնար ։ Ասկէ գրեթէ տասն և ութը տարի առաջ՝ երբ Բարիզ եկայ, այս տեսակ բաներով ժամանակ չանցուցի. բարեկամիս մէկուն տունը կը բնակէի, որ զիս քաղքին մէջ կը պատցնէր ամենէն գեղեցիկ բաները ցուցնելու համար։ Քիչ մը առաջ, կառքով եկած ատենս, մէկ բան մը միայն տեսայ, պայլարը . . . ա՛հ ինչ սքանչելի է։ Ուրեմն կը թէ կը բնամ Լուվր բնակիլ, զիս կը զարմացնէք. ես կը կարծէի թէ պալատական մ'ըլլալ պէտք էր այս պալատին մէջ ընդունուելու համար։

— Ես Լուվր պալատին վրայ խօսք չըրի, Լուվր պանդոկը ըստի, որ շատ տարբեր է պալատէն։

— Լուվր պանդոկը ինչ է։

— Եքեղ՝ փառաւոր՝ մեծ նոր շինք մը, ուր ճամբորդները իշխանի, բաշյի շափ կը մեծարուին և հանգըստութիւն կը գտնեն, սա պայմանաւ որ իրենք ալ նապապներու պէս վճարեն։

— Ես չեմ ուզեր որ զիս բաշյի պէս աղէկ նային, ինձմէ շատ վեր բան է այդ։ Սէնդ-Մարկիրիդ

Փողոցի կահաւորեալ պանդ՞կը ինչ է :

— Օ՛, սիրելի պարսնս, մէկ բեւեռէն միւսը յատկեցիք իսկոյն . խիստ մեծէն՝ խատ փոքրը : Սէնդ Մարկիրիդ փողոցը Սէնդ-Անդուան արուարձանին մէջ է . այս փողոցը քնաւ ջնանիք Փէ փողոցին . անտեղի բնակիչները ամենեւին ցոյց չեն ըներ . վերջապէս հոնտեղ շատ մ'ողբմելի պանդոկներ կան որոնք կը յանդզնին կահաւորեալ անունը կրելու, թէեւ շատ քիչ անգամ զարդարուած են, Բայց սա կայ որ այն տեղի սենեակները շատ աժան են : Եթէ սա անձնու սենեակ մ'ուզէք, միլորտի տեղ կը դնեն զձեղ :

— Ինչ, մարդու հետ ալ կը բնակին :

— Սովորաբար մարդու հետ կը բնակին . մէկ սենեակի մէջ շատ անգամ շատ մարդիկ կը բնակին . բայց այս պանդոկներուն մէջ, եթէ ուզէք, փոխանակ զարդարուած սենեկի մէջ բնակելու, լարաւոր սենեկի մէջ կը բնակիք :

— Լարաւոր . . . Տէր Աստուած . . . Լարաւոր ինչ է :

— Լարաւորը մեծսենեակ մ'է, ուր բնաւ կարասիք չկայ, բայց որուն մէջ երկու կամ երեք ոտք բարձրութեամբ պատէն մեծ լարեր կապուած և երկնցած են : Այս լարերով սենեակները մասերու կը բաժնուին . ձեզի այս խորոցներէն մէկը կուտան ուրկէ անդին անցնիք արդիւալ է, և եթէ անցնիք ձեր գրացիներէն ուռքի և կուտիփի հարուածներ կուտէք : Այս է լարաւոր սենեակ ըստուածը :

— Կարմանամ ու կը զարմանամ . . . գաւառացիները որչափ տգէտ են եղեր . խելքէս միտքէս չէր անցներ որ այսչափ գեղեցիկ, այսչափ փայլուն քաղքի մը մէջ, այսքան տգեղ չէնքեր գտնուին :

— Սիրելի բարեկամ, ամենէն փայլուն, ամենէն բազմամարդ քաղաքներու մէջ անգամ կան մարդիկ որ երբեմն ճաշ ընել չեն գիտեր, և կան մարդիկ ալ որ գրապաննին հաղիւ մէկ սու ունին իրենց ննջարանին դրամը վճարելու համար : Արդ, մէկ սուով անկողինաւոր սենեակ չգտնուիր, բայց լարաւոր սենեակ կրնան գտնել :

— Լարաւոր սենեակին գինը մէկ սու է :

— Այս :

— Ինչի վրայ կը պառկին :

— Տախտակամածին վրայ . կամ եթէ կրնաք սու մ'աւելի տալ, փափուկ յարգի վրայ :

— Քանի ձեր ըստածները մոտիկ կրնեմ զարմանքս կաւելնայ :

— Սիրելի Շուպան բարեկամ, միայն գաւառացիները չեն որ բոլոր այս բաներուն վրայ ծանօթութիւն չունին : Մենք այնպիսի մարդիկներ ունինք որ երեսուն տարիէ իվեր բարիցի մէջ կը բնակին, կան ալ որ Բարիզի մէջ ծնած են, և այս բաներուն վրայ բնաւ տեղեկութիւն չունին, և որոց համար այս քաղաքին մէկ մասը գեւա անծանօթ է : Անդէն փողոցի կամ Պուլլար տէզ-իդալիէնի բնակիչներէն շատերը Սէն-Մարսօ արուարձանին մէջ ոտք չեն կոխած, և Մուֆար փողոցին ուր ըլլալը չեն գիտեր: Խանութպաններու կիներ կան որ բոլոր կեանքերնին իրենց հաշուասեղնին առջեւ նստած կանցնեն և իրենց Սէն-Ցընի արուարձանէն գուրս չելած կը մեռնին : Այսպէս կը տեսմէք թէ Բարիզի մէջ լարաւոր սենեակի մէջ բնակիւ կարելի ըլլալը չգիտնալինիք մեղադրելի բան մը չէ :

— Շատ իրաւոնք ունիք . բայց ըսէք, Թէստոր,

իմ աչուլնե՞րս կը մթնան կոր թէ ոչ գիշեր եղաւ :
Կարծես թէ այնչափ յօտակ չտեսնուիր կոր :

— Տէր ոզորմեա , գիշեր է . չէ՞ք տեսներ , կազե-
րը կը վառեն , և հիմա այս սրճարանը աւելի վայլուն
պիտի ըլլայ , որովհետեւ թարիզի մէջ սրճարանները ,
գիշերները ցորեկուլնէ աւելի պայծառ են :

— Կը ցաւիմ որ մինչեւ գիշեր այս սրճարանին մէջ
մնացեր եմ , որովհետեւ հիմա աւելի գժուարու-
թեամբ ճամբաս պիտի գանեմ . . . Կուզեմ չնորհքով
պանդոկ մը գտնել , չեմ ուզեր լարաւոր սենեակի մէջ
բնակիլ . . . բայց իշխանի մը պէս ալ ընդունելութիւն
գանել չեմ ուզեր : Դուք ալ իմ գաղափարէս չէք :

— Հոգ մինէք , ուզածնիդ պիտի գտնէք . ասկէ
զատ , չը՞ի թե ես ձեզի ուսաջնորդ կըլլամ :

— Մեկնինք ուրեմն . բայց կարծեմ թէ նախ և
առաջ նախաճաշին գրամը վճարելու է :

— Ես ալ այնպէս կը կարծեմ , որովհետեւ , բացէ
երաց ըսեմ , ես չեմ կրնար վճարել :

— Հարիկաւ . քանի որ ես հրաւիրեցի զձեղ , ես
պիտի վճարեմ :

— Այս մասին կը համաձայնինք : Հէյ , աղայ ,
գումարը պարոնին բեր :

— Նորէն ի՞նչ կուզէք կոր . . . խմելիք :

— Ոչ գուք ալ . գումարը կուզեմ կոր . հիմա
խորտկացուցակի տեղ գումար կը գործածեն :

— Որչափ ետ մեացեր ենք գտաւախն մէջ . մենք
տակաւին ցուցակ կը սենք . ժամանակէ եղեր որ Բա-
րիլ գամ , սովորութեանց և նորածեւութեանց աեւ-
զեկանալու :

Մանչը ցուցակը կը բերէ , որոյ գումարն էր երե-
սաւն և ութը ֆրանք յիսուն սանթիմ : Պ. Շուպլան

քանի մ'անգամ գումարին վրայէն կանցնի , աչքերը
կը շիէ և կը թոթովէ :

— Երեսուն . . . երեսուն և ութը ֆրանք . . . կտ . . .
կարելի բան չէ . . . հաշիւին մէջ սխալ մ'ըլլովու է . . .
երկուքնուս նախաճաշը երեսուն և ութը ֆրանք չը
կրնար ըլլալ . . . չափազանց գումար մ'է այս :

— Նայինք ի՞նչ է , կըսէ գիմացինը թուղթը առ-
նելով և աղէկ մը քննելով :

— Ո՞չ , բարեկամն , սխալ չկայ . գումարը ճիշդ է .
երեսուն և ութը ֆրանք յիսուն սանթիմ :

— Ի՞նչ , ճիշդ է մի , ձեզի ալ սարսափելի կեր-
պով սուզ չերեւիր կոր :

— Ո՞չ : Երեք շիշ պօրտօ և մէկ շիշ շամբանեայ
խմեցինք . . . ասկէ զատ աղէկ նախաճաշ մը չըրի՞նք :

— Ես չեմ ըսեր կոր թէ գէշ նախաճաշ մ'ըրի՞նք .
բայց մէկ կերակուրի համար այսչափ ստակ տալ . . .
միլիոններ կերած ըլլալիդ . զարմանալի չէ . . . բայց
ինչ որ է , քանի որ այսչափ է , վճարենք :

Պ. Շուպլան բածկոնին գրապնէն մեծ քսակ մը կը
հանէ , այն տեսակ քսակներէն որոնք շարժական կապ
մ'ունին , և որոց մէջ երկու բերան կայ : Այս քսա-
կին ամէն մէկ բերանը սակիսով աղէկ մը լեցուած էր.

Պ. Շուպլան երկու նաբոլէնն առնելու համար մէջի
դրամները խառնած տաեն՝ իւր նոր բարեկամը կար-
միր յակինթի պէս փայլով աչուլները քսակին վրայ
կը յառէ անխախտաբար :

— Մնացածը տուր , տղայ . կըսէ Շուպլան եր-
կու նաբոլէննը տալով :

— Բնա՛ւ , բնա՛ւ , առնելիք չունիք . կը դոչէ Պ.
կրնէսգ . մնացածը մանչունն է , երեսուն սու . . . շատ
չէ : Սկրելի գաւառացիս , թարիզի սովորութիւնները

գիտնալու էք : Մանչուն պարտքերնիդ վճարած առեն
եթէ ստակ աւելնայ՝ անոր ձգելու էք :

— Ա՛ . բարիզի մէջ այս կերպով ստակ կը վճարեն
այս քաղքին մէջ ապրիլը մարդուն որչափ սուզի կը
նստի եղեր :

Եամբընուացին մեծ հասաչ մարձակելով քսակը
նորէն դրապանը կը դնէ . յետոյ կը դնէ .

— Պանդոկ վնասուելէ առաջ՝ կուղեմ գիտնալ թէ
ելեօնօր Պուլվար Պօմարշէ կը բնակի : Պառկելու չը գա-
ցած՝ իրեն պատուհանը մէկ մը նայիլ կուղեմ :

— Ա՛ , ձեր կնոջ վրայ կը մտածէք . . .

— Միշտ , աւա՛զ , միշտ . . . քանի որ զի՞նքը տեսնե-
լու համար միայն Բարիզ եկած եմ :

— Լաւ պտտելով Պուլվար Պօմարշէ կերթանք .
տանք թիւը գիտէք :

— Ա՛հ , ոչ , չեմ գիտեր :

— Վնաս չունի , ամբողջ Պօմարշէն մէջ տիկին Եուպ-
լան կը հարցնենք :

— Տիկին Եուպլան . . . ի՞նչ կը սէք. կիսո այդ անունը
կատէ , տիկին Եուպլան չըսուելու համար է որ զիս ձգեց :

— Սակայն անունը այս է .

— Կը կարծէի թէ հօրդ անունը առած ըլլալը ձե-
զի իմացուցած էի . տիկին նուարփիյ հարցունելու եմք :

— Նուարփիյ :

— Այս՝ ցանկու հայրիկին անունը այս է . . .

— Նուարփիյ . . . Նուարփիյ . . . տարօրինակ բան :

— Ձեզի տարօրինակ կերեւայ կոր այս անունը ,
բայց ելեօնօր շատ հաւաած է :

— Այս . . . տարօրինակ չէ . . . բայց կարծեմ թթէ
այս անունը լսած եմ . . . այս . . . ա՛ , հիմա
միտքս եկաւ :

— Վախճանեալ աներս կը ճանշնա՞յիք :

— Թերեւու . . . հա՛ , հա՛ , հա՛ . ուրիէ ալ միտքս
ինկաւ :

— Ինչո՞ւ կը խոդաք կոր :

— Ոչինչ . . . միտքս բան մ'ինկաւ . իրաւ որ եր-
բեմն բաղդը շատ զարմանալի բաներ կընէ :

— Ի՞նչ կայ :

— Ոչի՞նչ , բանի մը վրայ մտածեցի :

— Օ՞ն , երթանք . . . եթէ քիչ մ'օդ տանեմ գէշ
չըլլար . . . պղտիկ . . . երնէոդս . . . ա՛ , վերջապէս այս
անգամ անուննիդ գտայ . . . գլխարկս ինձի կուտա՞ք.
Գլուխնուդ վրայ կախուած է . . . հէյ , երնէոդ :

Բայց Պ , Եուպլանի ճաշակիցը գլուխը կուրծքին
վրայ ծուած էր . կարծես այժմ իւր խորհրդածու-
թեանց մէջ ընկղմած էր և իրեն ուզդուած խոռքերը
չէր լսեր : Աւստի Եամբընուացին իւր ձեռօք կառնէ
դիմարկը , սուքի կելնէ , առջեւի կողմը կը ծոփ , և
վերջապէս՝ բաւական դժուարութեամբ՝ կը յաջողի
դիմարկը առնելու և գլուխը գնելու : Ասկէ գրեթէ
անմիջապէս վերջը , գորշ գլխարկով պարանը մէկէն
և մէկ սուքի կելնէ և որճարանին դրան կողմը կեր-
թայ ըսելով .

— Երթա՞նք :

— Ո՞ր կողմէն , կը հարցնէ Եուպլան ընկերոջը՝
փողոց ելած ատեն :

— Ո՞ր կողմէն որ ըլլայ , վնաս չունի . . . բայց ոչ ,
վնաս ունի . . . շիտակ ճամբէն երթալու է :

— Այս փողոցին մէջ որչափ մարդ կայ . . . ցորեկ-
ուան պէս . . . ի՞նչ ալ աղէկ լսուաւորուած է :

— Ես չըսի՞ ձեզի , հիմա Բարիզի մէջ դիշեր չկայ :

— Իրա՞ւ . . . այս ալ չէի դիտեր . . . դիշերուան
տեղ կա՞զը անցած է :

— Այս:

— Ուրեմն, երբ մէկը դիշերը չքնանայ, կըսէ,
ա՞հ, ի՞նչ գէշ կաղ անցուցի :

— Կրնայ ըսուիլ:

— Ա՞հ, որչափ ետ մնացեր եմ . . . Ավ Թրոյ, հայ-
րենիքս գուն որ տիկին, Մէնելասի պլըանքներուն պատ-
ճառաւ այնքա՞ն արիւնահեղ, այնքա՞ն երկարատեւ
գահակալութիւն մունեցար, ինչպէ՞ս կըլայ որ Բա-
րիղէն այսքան ետ մնացած ես :

— Ներեցէք, պարսի Շուպպան, այնքան աղուոր
փաղկիդ արտադրող Թրոյը Պրիամ թագաւորի ա-
տենուան Թրոյը չէ :

— Իրա՞ւ կըսէք, նոր բարեկամն, մշեւոյն Թը-
րոյը չէ:

— Կրնաք վստահ ըլլալ որ չէ : Զեր Թրոյը հին
ատենը՝ նախնի Գաղղիացիներուն Թրիքացիներուն հին
մայրաքաղաքն էր : Հոռվիսայեցիները կեզափախն միա-
ցուցին զայն . 889 ին նորմանացիները դրաւեցին և
այրեցին . Քիչ ատենէն՝ նորէն շինուեցաւ և Շամբան-
եայի մայրաքաղաքը եղաւ :

— Ուրեմն ես Թրիքացի՞ եմ :

— Դունէ Թրիքացիի սերունդէ էք . բայց, սիրելի
Պ. Շուպպան, դուք ինձի մի նայիք՝ քալեցէք . . . ես
ամենափոքր բանին համար կենալու պարտաւորուած
եմ, կը հասկնաք . . .

— Շատ աղէկ . . . կամայ կամաց՝ շքեղ խանութ-
ները դիտելով կերթամ:

— Գացէք, բանէ մը մի վախնաք . . . ես ձեր ե-
տեւէն կը հասնիմ . զձեղ չեմ կորսնցներ :

Ասոր վրայ գորշ գլխարկով պարոնը Շուպպանի քո-
վէն կը հեռանայ, որ պտտեիրով կը յառաջանայ,

Մեր մարդը շատ մը խանութներու առջեւ կը կե-
նայ, որոց ի ցոյց դրած վաճառքները զինքը կը հիացնեն,
յետոյ քանի մը քայլ յառաջ կերթայ : Քիչ մ'ատե-
նէն, կանդ կառնէ և ետեւը կը նայի, կարծելով թէ
ընկերը կը տեսնէ, բոյց չը նշանարեր . քանի մը լոպէ
կսպառէ . բայց անցորդները՝ ճամբուն մէջ տեղը կանդ-
նած այս պարոնը կը հրեն միմւալով :

Շուպպան զարնուելէ և հրուելէ ձանձրացած նո-
րէն քալել կսկսի ըսելով.

— Իրաւ որ . . . աւելի գէշ . . . ճամբայնիս շարու-
նակենք . . . զիս կը գտնէ հարկաւ, կարելի է որ յա-
ռաջ գացած է . . . առանց զիս տեսնելու անցած ըլ-
լալու է . . . բայց ինձի ըսաւ թէ կրնար դիւրաւ զիս
դանել . . . ինքը Բարիզի ծախուծուկը գիտէ :

Գաւառացին կը շարունակէ յառաջ երթալ, բայց
յամբօրէն կը քայլէ, և ամէն վայրկեան ետեւը կը
դառնայ՝ յուսալով որ նոր բարեկեամին դալը կը աես-
նէ : Սակայն այսպէս քառորդ մը կանցնի և Պ. էր-
նէսդ չերեւիր :

— Զա՞ր սատանայ, կըսէ ինքնիրեն Շուպպան,
արդեօք բոլորովին կորսնցուցի՞ զինքը, գէշ բան կը-
լայ . . . սիրուն, խելացի, նոյն իսկ սոսեալ մէկն էր .
Երբեմն կըթեալ, երբեմն սրիկայ մարդու ձեւեր կընէր.
աւելի աղէկ, միօրինակութիւնը աղէկ բան չէ . . . սա
խոհավաճառ - սրճավաճառին շատ ստակ առնել տուաւ
ինձմէ . . . բայց աղէկ բաները կը ճանձար կոր . . .
ասկէ զատ զիս Բարիզի մէջ պիտի պոտցնէր . . . ուր
տեղուանքը ես շատ չեմ գիտեր . . . մանաւանդ որ
շատ եկած չեմ . . . Բարեկեամի մը հանդիպած ըլլալու

է . . . իմ ստակովս նախաճաշելէ . . . ճաշելէ . . . և նոյն իսկ ընթրելէ յետոյ կարելի բան չէ որ այսպահ շուտ զիս ձգէ . եթէ Բարիղի լաւ ոսլորութիւնները բառձը այս է , կարծեմ թէ մենք դաւառացիներս աւելի քաղաքալոր եմք . . . ըստ թէ ետեւէս կը հասնի . . . յայսերնիս չկարենք գեռ . . .

Պ. Շուպլան կը շարունակէ Թիվօլի փողոցին մէջ յառաջանալ , բայց իւր ճաշակիցը չգար :

— Այս փողոցը ո՞րչափ երկայն է , կըսէ ինքնիրեն Շամբընուացին Բարիղի մէջ մինակ մնացած ըլլալուն վրայ տիրած , անպատճառ Փ. Երնէսդը կորսնցուցի . . կամ ինքը զիս կորսնցուց . . . ես ուր պանդոկ պիտի գտնեմ . . . ասոր հետ մէկտեղ տղոյ չեմ . . . հոս տեղ խօսուած լեզուն ալ թրոյի լեզուն է . դրապանը ոսկի ունեցող մարդուն համար գժուարութիւն չկայ : Ինչ որ է , բարեկամիս բանած ընթացքէն բան մը չեմ հասկընալ . . . Սակայն Պուլվար Պօմարչէն գտնելու ջանանք :

Երթալով երթալով դաւառացին Թիվօլի փողոցին ծայրը կը հասնի , և երբ Պուլվար Պօմարչէ կը հարցնէ , ուրախաւթեամբ խառն զարմանք մը կզգայ՝ գիտնալով որ շատ մօտ է , քանի որ Սէնդ-Անթուան փողոցը կը գտնեսի , որ Պասմիյի հրապարակին մօտ է :

Մոլորած չըլլալուն վրայ ուրախացած Պ. Շուպլան քայլերը աւելի կը փութացին վնասուած պաւլվարը աւելի շուտ հասնելու համար . առները գիտած առեն ուրախաւթեան . հառաչ մը կարձակէ , բայց ասիկա բառական չէ իրեն , կուղէ գիտնալ թէ կինը ո՞ր տունը կը բնակի , ո՞ր յարկը կը նստի , որպէս զի պատուաներուն հարցնելու է :

— Նոյն իսկ երբ բնակարանը գտնեմ , կըսէ Շուպլան ինքնիրեն , այս ժամանակ Ելեօնօրի առջեւ չեմ կըսնար եղնել ասկէ զատ , արդուզարդս տեղը չէ և փոշխով ծածկուած եմ , բայց երբ որ տունը գտնեմ , գոնապանէն տեղեկութիւններ կառնեմ . . . զինքը կը կաշուեմ . . . և կարծեմ թէ կաշառելու եղանակը տարբերութիւն մը չունի գաւառինէն . . . կծ ծիռւ թիւն չընենք . . . ձեռաւընիս տասը ֆրանքնոց մը բըռնենք գոնապանին տալու համար . կնոջս ոսկորութիւններուն վրայ ինձի տեղեկութիւններ կուտայ , առ նոր ներքին կետնքը ինձի կիմացնէ :

Եւ իւր տուատ նուերը պատրաստելու համար Շուպլան ձեռքը գրապանը կը տանի քսակը հանելու համար . բայց իզուր կը պրատէ . . . քսակը պարապէ . միւս կողմը կը փնտոէ . . . նորէն պարապ . տափատին , վերարկուին զրապաններուն մէջ կը փնտոէ . ուկիով այնչափ աղեկ լեցուած խոշոր քսակը չկայ : Խեղծ Շամբնուացին ստրսափած՝ սրտարեկած՝ ապշած կը մնայ . պատահածին վրայ հաւատալը չգար . . . և սկայն երազ մը չէ . սառագիւ քսակը կորսնցուցած է գողցուցած է :

— Եա՞ն ծնւռնդ . այսօր բազդս գէշ կերթայ կոր . կըսէ ինքնիրեն Շուպլան , այս գէպքին վրայ ապուշ կտրած : Առաւատան ընչառուփս . . . իրիկաւնն ալ քսակս : Եթէ այսպէս երթայ , Բարիղ մնալը աղեկ չափտի գայ ինձի . . . ի՞նչպէս կորսնցուցի քսակս . . . արդեօք սրճարա՞նը ձգեցի , ուր այնչափ կերանք ու խմեցինք . . . կարելի է , որովհետեւ քիչ մը գինովցած էի . . . սակայն կարծեմ նորէն բաճկանիս գըրպանը տեղաւորեցի . . . եթէ որճարանը մոռցած չէմ , գողցուցած եմ . . . և որովհետեւ քսվս մինակ

Էրնէսդ բարեկամն կար . . . ուրեմն ինքը . . . ո՞հ , չեմ կը ընար միտքէս անցնել որ այս մարդը գող լլլայ . ինքը , որ դիտէ թէ մեր թրոյ քաղաքը ատենօք Թրիքացիներու մայրաքաղաքն էր . . . սակայն , սրճա ըանէն ելած ատեն , այնչափ շուտ աներեւութանալը քիչ մը կը տարակուսեցնէ կոր զիս . . . խեղճ Շուպ- լան . . . քսակս ոսկիսով լեցուն էր . . . Ահ , Թրոյի մարդը շատ իրաւունք ունէր երբ կըսէր . . . քսակի պէս գէշ բան չկայ . . . Ահ , կարծեմ թէ տափատիս սա գըրպանը քիչ մը ստակ կայ . . . տեսնենք . . . չորս սու . . . գեռ չորս սու ունիմ . . . այս պուլվարէն հե- ռանանք , որովհետեւ այսչափ ստակով ոչ դռնապան կըրնամ կաշոռել , ոչ ալ կինս գտնել : Չո՞րս սու . . . այս առաւօտ Բարիկ եկած ատենս հինգ հարիւր ֆը- րանք ունէի գրպանս և այս երեկոյ չորս սու միայն ունիմ . . .

Ինչ կործանիչ տեղ . . . իրաւ է որ մարդ ստիպ- ուած չէ ամեն օր գողցուելու . . . Անզգամ էրնէսդ . . . սակայն փողպատն ալ ճերմակ չէր :



ԻՐԻԿՈՒՆԸ ՃԱՄԲԱՑ ՀԱՐՑՆԵԼՈՒՆ ՎՏԱՆԴԻ

Դժբաղդ Շուպլան ըստ բաղդի կը քալէր . քսակին կորուսո՞ անծանօթ մէկու մը հետ բարեկամանա- լուն , գործերը անոր պատմելուն և մանաւանդ զայն սրբաւան հրաւիրելուն վտանգին վրայ խորհրդառու- թիւններ ընկեր կուտար իրեն : Ինչ ընկերը չէր դի- տեր . վայրկեան մը փափաքած էր սրճարան վերա- դառնալ , ուր այնքան լաւ կերուխում ըրած էր ,

հարցնելու համար թէ քսակը չէի՞ն գտած հոն , բայց ճամբան շատ երկայն էր . արդէն ժամնատկը ուշ էր . մեր ճամբորդը կը վախնոյ որ կը մոլորի , և գրպանը շորս սու ունեցող մէկը չինար կառ.քով երթալ :

Պէտք է սա ալ ըսել թէ մեր Շամբնուացին քովը գոնէ ժամացոյցմալ չունէր , Որովհետեւ երիտասար- դութեանը իրարու ետեւէ երեք ժամացոյց կորսնցու- ցած էր , որոշած էր որ այլ եւս վրան ժամացոյց չպահէ , զայն չկորսնցնելու համար ուրիշ լաւագոյն միջոց մը չգտնելով . Բայց բարեկիրթ մարդը չկրնար ըսել . ժամացոյց չունիմ , ուստի խիոտ գեղեցիկ ժա- մացոյց մը գնած էր , զոր միշտ չիմինելին վրայ կա- խած կը պահէր , և հետեւաբար գուրսը գտնուած ատեն ժամը գիտնալու համար բաւական գժուարու- թիւն կը քաշէր , Բայց այս պարագայիս ինքինքը կը միիթարէր ըսելով .

— Վնաս չունի . գոնէ այս ժամացոյցն ալ չեմ գողցներ :

Հետեւաբար , Բարիկ եկած ատեն եւս Պ. Շուպ- լան ըստ սովորականին ժամացոյցը չիմինելին ձգած էր :

— Վաղը այն սրճարանը կերթամ , կը մտածէ մեր ճանրորդը . Բայց կարծես մէկը կըսէ թէ հոն ալ քը- սակս չպիտի գտնեմ : Գալով այս գիշերուան , գրպա- նըս չորս սուով ու՞ր պիտի պառկիմ . սա ստահակը ըսաւ թէ մէկ երկու սուով զարդարուած պանդոկ մը կրնայ՝ բնակուիլ . . . լարաւոր պանդոկ մը . սա լա- րաւոր բառը ըստած ատենս սարսուռ . մը կզգամ , ինծի միշտ անանկ կուգայ թէ այս տեսակ պանդոկներուն մէջ մարդ կը կախեն : Ինչ որ է , Բարիկ եկողը ամէն բան տեսնելու է , ասկէ զատ , ուրիշ միջոց չկայ . փո-

Դացը չեմ կրնար պառկիլ . եռքը զիս դատարկուշը ին-
կի տեղ գներով՝ կը բանեն . . . Ահ , Աստուած , Եթէ
Ելէօնօր իմանար թէ ի՞նչ վիճակի մէջ կը գանուիմ ,
այն ատեն ահա հպարտորոտ պիտի ըսէր . «Գացէք ,
պարսն , Շուպլան էք դուք » : Բայց խենդ եմ որ
ինձի պատահած ձախորդութիւնները իրեն պատմեմ . . .
երբ զինքը գանեմ . . . Ավ կինս , մուր էք . . . դուք
փետուրէ փափուկ անկողինի մէջ կը պառկիք , և ձեր
ամուսինը ապաստանելու տեղ չգտնե՞ր , և ձեզ տես-
նելու , ձեր բնակարանը գտնելու համար այս ձախող
վիճակին ենթարկեցի ինքինքս . . . Անպիտան կրնէս
գը իրուունք ունէր երբ կըսէր թէ ինձի պէս մարդ
շատ քիչ կը գտնուէր . . . Սա երկու ունեց պանդոկ-
ները ուր էին ըստաւ . ան Սէնդ-Մարկիդ փողոց , որ Սէնդ-
Անդուան արուարձանին մէջ կիյնայ . . . խնդիրը այս
արուարձաննը գտնեն է . կին մը կանցնի կոր . անոր
հարցնենք ճամփայնիս :

— Բիւր ներողութիւն , տիկին , Սէնդ-Անդուան ար-
ուարձանը ուր է արդեօք :

— Ճամփադ գնա՞ , սրիկոյ , և ինձի հետ մի՛ խօ-
սիր . . . ես քու գիտցածներէդ չեմ , կիմանա՞ս կոր :

— Կրկին ներողութիւն , տիկին , կերեւայ թէ ա-
զէկ չհասկցաք ըստածո . Սէնդ-Անդուան արուարձաննը
կը հարցնեմ :

— Եթէ առկաւին շարունակես , զինուոր մը կը
կանչեմ . . . այդ վարպետութիւնները գիտենք . . . իրի-
կունը փողոցին մէջ կնօշ մօտեցող մարդիկները . . . կոր-
ուուէ , գըո՞զ տանի . . . շան պէս բերնէդ կապելու են :

Շուպլան փայտ կը կարի կը մնայ , և տիկինը իւր
սպառնալիքը շարունակելով կը հեռանայ :

— Բարիզի մէջ իրիկունը ճամփայ հարցնելը ար-
գիլուած է եղեր , կըսէ ինքնիրեն Շամբընուացին
վշտացած , օտարականները ի՞նչ կընեն ուրեմն . . . կա-
րելի բան չէ , այս կիսք ակտայի ցաւ ունենալու էր :
Ա , մօրթակաւոր մը կանցնի կոր , կը յուսամ թէ այս
մարդը ինձմէ չվախնար :

— Պարսն , բի՛ր ներողութիւն . . . Սէնդ-Անդուան
արուարձանը ուր է , կը հաճիք ըսել : Դեռ շա՞տ հե-
ռու է :

— Ինչը . Ինչը . . . գէշ բան չէ . . . այդ հասակիդ
մէջ կատակ ընելու ելեր ես . . . մարդու վրայ ծիծա-
ղիլ կուզես կոր . . . Սէնդ-Անդուան արուարձանն ես
և այս արուարձանը ելեր կը հարցնես . . . բայց Պիպի
չխաբուիր . . . ատիկա գիտենք , ծերուկա , նայէ որ
նոր մը սովորիս , մնա՞ս բարով , ծեր վարունդ :

Մարդը բարձրաձայն խնդալով ճամփան կը շա-
րունակէ :

— Ինչու համար ինձի ծեր վարունդ ըստաւ , կըսէ
ինքնիրեն Շուպլան . կերեւի թէ իր անունը Պիպի է .
Կը կարծէ թէ զինքը խարել կուզեմ . . . հասկցուեցաւ
որ զիս չճանչնար կոր , բայց կարծեմ ըստաւ թէ մէջն
եմ . . . Սէնդ-Անդուան արուարձանին մէջ եմ արդ-
եօք . . . ուրեմն ալ Սէնդ-Մարկիդ փողոցը հարցնե-
լու է , բայց իրաւ որ ալ մէկու չեմ համարձակիր
կոր մօտենալու , գէշ ընդունելութիւն կը գտնեմ կոր
եթէ թլոյ ըլլայի , հիմա տասն անգամ երթալիք աեզս
դացած էի :

— Պ . Շուպլան քանի մը քայլ կամնէ՝ առանց ի՞նչ
ընելիքը գիտնալու : Վերջապէս քովէն դործաւոր մը
կանցնի երդելով .

Պարտրս քանի՛ դրուշ է՝ ես բնաւ չեմ զիսեր,
եւ վայկեան մը անզամ միտրես չեմ անցներ.
Կինըս այս վիճակիս մէջ զիս կուզէ տեսնէ,
Կամ կուզէ չ' տեսնէ, ասիկա իմ հո՞գ է.
Բաւական է որ ես խմեմ, խմեմ, խմեմ,
Կօպէ որ ես աղեկ կնմեմ, խմեմ, տնկեմ:

— Փառք Աստուծոյ . այս մարդը տիսրութիւն չունի , կըսէ ինքնիրեն Շուալլան , կերդէ կոր , հետեւաբար զուարթ է , կը յուսամ որ այս ալ գէշ ընդունելութիւն չըներ , տեսնենք , թերեւս այս անդամ աւելի յաջող կելնեմ:

Եւ առանց տեսնելու թէ երդող մարդը գինով է , և ամէն մէկ քայլ առնելուն կերերայ , մեր օտարականը անոր քով կերթայ և թեթեւ մը ուսին կը զարնէ խիստ քաղաքավար եղանակաւ մըսելով.

— Բիւ՛ր ներողութիւն կը խնդրեմ զձեզ կեցնելուս , պարոն . կրնա՞ք ինծիցոցնել , այս թաղին մէջ . . .

Դինովը թող չոտար որ խօսքը լմացնէ , կերկերեալ ձայնով մը կը գոչէ:

— Ա՛ , դուն ես , կալօշար . . . ա՛ , ծեր կալօշար . . . քեզի ըստած էի որ այս իրիկուն նա վարի բարի անկինը մեղ գաս գտնես . . . թրիքէի խանութը . . . զաւաթմը անկելու համար , կեզծաւոր քեզի , չեկար . . . բարեկամը այսպէս սպասեցնելը աղէկ բան չէ :

— Ներեցէք , պարոն , բայց կարծեմ թէ զիս չը ճանչցաք :

— Ի՞նչ , սարսափեցա՞ք . . . սա ճադարին նայէ . . . մտիկ ըրէ . . . կալօշար . . . ամէնը աս չէ . . . մարդը մարդ է , անանկ չէ . . . խորամանկ մը թող չէ ըսէ եթէ կընայ . . . է ուրեմն , ես մարդուն զդացումները

կը յարդեմ . . . մէկ մ'ալ առաքինութիւնը . . . գունալ իմ կարծիքէս չե՞ս :

— Անշուշտ , պարոն , բայց որովհետեւ ես քու կարծած ծեր ճագարը չեմ . . .

— Զայնդ կտրէ՛ , սպառէ քիչ մը , կեցիր որ խօսքս ուր որ պիտի կապեմ՝ կապեմ . . . ուստի , մարդ կըրնայ զգացում ունենալ կամ չունենալ . . . բայց մարդ բան մ'ըսա՞ն մի , լմնցա՛ . . . տէր . . . կին չկայ . . . որովհետեւ . . . աղէկ ականջ դիր խօսքերում . . . երկու բան . . . չորս . . . գուն խոստացեր էիր որ այս իրին կուն մէկ լիտր խմինես բարեկամներուդ . . . թրիքէի խանութը . . . ինչու չեկար . . . ինչ որ է , հիմա երկու քնիս կը խմենք . . . ստակը կուտասա . . . մէկ բան է :

— Բայց դուք խօսք չէք հասկնար , պարոն , քանի՞ անդամ ըսելու է որ զիս ուրիշ մէկը կարծած էք : Ես ձեր կարծած կալօշարը ոչ եղած եմ , և ոչ ալ եմ :

— Ի՞նչ ըսիք . . . կալօշարը չե՞ս մի . . . հապա ի՞նչ էք , բարեկա՞մ էք թէ ոչ :

— Մեծ հաճութեամբ ձեր բարեկամը կը լլամ , պարոն , եթէ հաճիք Սէնդ-Մարկրիդ փողոցը ինձ ցուցնել . որովհետեւ ես բարիզի տմէն կողմը չեմ գիտեր , և կը վախնամ . . .

— Աս ի՞նչ կը ծախէ կոր . . . Սէնդ-Մարկրիդի տօնախմբութիւնը կը կատարե՛ս . ես ալ կու դամ . . . ըսիր թէ բարեկամ ես . . . ուրեմն զգացում ունիս . . . կալօշարի լիտրին ստակը գուն պիտի վճարես : Կըսես թէ զիս չես ճանչնար . . . է ուրեմն , ծանօթանանք . ինծի հետ ծանօթանալը . . . դժուար բան չէ , կը տեսնես , ես կեզծաւոր չեմ . . . կեզծաւորը կատեմ . . . ես անարատ զինիի պէս զուտ եմ . անհոգ մարդ մը . գո՞ւն ալ , աւելի աղէկ , մէկ լիտրին ստակը դուն

պիտի տաս . . . կըլլայ մի . . . կըլլայ . . .

— Ա՛չ, պարոն, չըլլար : Ես ձեզի ճամբայ կը հարշընեմ կոր . եթէ չպիտի ցուցնէք, թող տուէք զիս և լինայ :

Խեղճ Շուպլան, որ կը զզիայ գինովի մը ճամբայ հարցինելուն վրայ, կը ճգնի պրծիլ բայց գինովը խւր մարդուն բազուկին բանած էր և թող տալ չէր տղեր քթին մէջէն խօսելով՝ կը պոռայ անոր .

— Ի ոչ ըսել է ասիկա . . . մէկ լիտր բանին ստակը տալու կը դժկամակիս . . . չըսի՞ր որ բարեկամ էիր :

— Են ձեր բարեկամը չեմ, պարոն, ես զձեղ չեմ ճանչնար :

— Ի՞նչ, զիս չես ճանչնար մի . անցած ատենս ինչ կեցուցիր զիս ուրեմն . . . ըսել է միտք զիս թշնամնել էր, այնպէս չէ :

— Բնա՛ւ, քանի որ ընդհակառակը ես . . .

— Երկայն խօսք պէտք չէ . . . մէկ լիտրին ստակը կուտամս մի . . . այն ատեն բարեկամն ես :

— Բնաւ բան մը չեմ կրնար վճարել . . . աւա՛լ ես այսօր շատ բան վճարեցի . . .

— Զի՞ս վճարեր . . . ուրեմն գացած ես . . .

— Բայց ներեցէք . . .

— Առ նայիմ . . .

Այս խօսքը ըսելով՝ գինովը Շուպլանի ստամքովն բռնցի հարուած մը կուտայ, բայց բարեկապդաբար Շամբընուացին այս միջոցին ետին կը դառնայ և հարուածը կրնակին կուտէ. բարեկաթիւնը մեր Շամբընուացին ոյժ կուտայ, ուժով մը հակառակորդը կը հրէ, որ ամենայն դիւրութեամբ սալայատակին վրայ կը դըրի, բայց գժբաղդաբար Շուպլան այնքան ուժգին կերպով կը զարնէ որ ինքն ալ միասին կիյնայ :

Գինովը իշու պէս կը պոռաքը շարունակելով ամէն կողմէն բանցի հարուածներ տալ. Շուպլան կը ջանար ստքի ելնել, բայց ստքի կարենալ ելնելու համար վերաբերին քզանցքը հակառակորդին ձեռքերէն քաշել պէտք էր, հակառակորդը քզանցքը թողդ չէր տար : Կոխուը կերկարէր, երբ վերջապէս բադէն հագած երիտասարդ մը կուգոյ և շուտ մը կոռուզ ները իրարմէ կը բաժնէ ըսելով.

— Ե՛, առ ի՞նչ է, սալայատակին վրայ կուտիլ ձեղ պէս բանաւոր մարդիկներ : Երկուքնիդ ալ գինով էք՝ ի՞նչ էք . . . օ՛ն, օ՛ն, վերջացուցէք շուտ ապա թէ ոչ ես ալ կը սրդողիմ :

— Ո՛չ, պարոն, սպահով եղէք որ ես գինով չեմ, կըսէ Շուպլան ստքի ելնելով . ուստի բիւրից չնորհակալ եմ ձեղ զիս այս գինովին ձեռքին աղաւելնուդ համար . . . զօր չեմ ճանչնար . և ուստի ինձ հետ կուտիլ . սրտվհետեւ պարզապէս իրեն ճամբար հարցուցի, և շատ ալ քաղաքավար կերպով :

Մինչդեռ Շուպլան կը խօսէր, նորեկը տեկի ուշագրութեամբ զայն կը քննէր . յանկարծ կը գոչէ .

— Բայց չեմ սփայիր . . . այս ասաւու հանրակառքին վրայ քովն նստաղ պարոնն է : Թրոյէն եկող պարոնը, որ Շամբը վաղաց, Ֆրատմանդօ փողոց, Քօք փողոց երթալ կող զէր :

— Ե՛ս եմ, ե՛ս եմ . . . ա՛, ես ալ զձեղ ճանչնար, երիտասարդ : Դուք էիք որ ինձի օզնեցիք սրպէս զինստիմ, երբ կառքին վրայ ստքով ձեռքով կը պարտէիլ . . .

— Այս՛, պարոն, բայց այս ատեն Սէնդ-Անդուսն արևարձանը ի՞նչ գործ ունիք . այս տեղուանքը ծանծիմ ունիք :

— Ե՞ս, ոչ. ա՛հ, երիտասարդ, եթէ գիտնայիք թէ
առտուընէ ի վեր գիտուս ի՛նչ բաներ պատահեցան,
զիս պիտի մեղքնայիք, որովհետեւ հաւատացէք որ
այս վայկենիս մեծ նեղութեան մէջ եմ:

— Իրա՞ւ, է ուրեմն, ես պատրաստ եմ ձեռքէս
եկած օգնութիւնը ձեզ մատուցանելու:

— Ա՛հ, շատ չնորհակալ եմ, դուք իմ նախախը-
նամնդու էք:

— Ես լոկ ժաք Թիգօն եմ, պարզ եփենագործ
մը, բայց երբ կրնամ ծառայութիւն մը մատուցանել՝
հոգւով մարմնավ կաշխատիմ:

— Առտուընէ իվեր գլուխս եկածները ձեզի պատ-
մեմ: Բայց զիս ծեծող սա անպիտան գինովին քովզն
հեռանանք:

— Ալ բան չկայ, մի վախնաք: Տեսէք, կը քնա-
նայ կոր:

— Իրաւ, կը խորդայ կոր:

— Եւ որովհետեւ գիտով է, ու չըլլայ թէ ստքի
տակ երթայ, քիչ մը հեռուն քշեմ զայն, որպէս զի
կառքի բուն տակ չերթայ. շուտ մը կըլլայ: Եթէ լապ-
տեր մ'անենայի, քովզ կը դնէի, ինչպէս որ կընեն
նմանօրինակ պարտգայներու մէջ. բայց ինչ որ է,
քանի որ հիմա չկայ՝ կընանք զանց առնել:

Երիտասարդ գործաւորը գինովին բազուկներուն
տակէն կը բռնէ և տան մը ճիշտ քովզ կը փակցնէ զայն,
վերջը Շուպլանի. կը վերադառնայ, որ կը ջանայ վրան.
գլուխը շտկել: Յետոյ օրուան գէպքերուն համառօտ
և ճշգրիտ պատմութիւնը կընէ իւր նոր բարեկամին,
առանց մոռնալու ոչ իւր ընչատուփին, ոչ քսակին
կորուստը, և ոչ ալ թիվոլի փողոցին մէջ ըրած նա-
խաճաշը:

Գործաւորը, որ ուշագրութեամբ մտիկ ըրած էք,
երբ որ Շուպլան խօսքը կը լննցնէ՝ կըսէ.

— Բէհ, պարսն, ակներեւ բան մ'է որ գողցեր
են: Զեր ստքերուն փակող այն մարդն է ձեր գողը
աղէկ ճանչցեր է մարդք: Դժբաղդաբար մեծ քաղաք-
ներու մէջ այսպէս ուրիշները խարելով ապրուող մարդ-
դիկներ շատ կան: Եթէ այս պարսնը միմիայն ձեր
ստակով ուտէր խմէր, մեծ բան մը չէր ըլլար. . . բայց
ընչատուփնիդ՝ քսակնիդ առնել. . .

— Կը կարծէք թէ երկուքն ալ այս մարդը գող-
ցաւ:

— Ատոր վրայ տարակոյս չունիմ. . . կառքին վը-
րայ ձեր ետեւը նստող մարդն է . . . որ կը ծխէր,
և որուն ամբողջ երեսը մորուքով լեցուած էր:

— Ստուգիւ, ըստու թէ անունը կընէսդ էր:

— Օ՛, այդ անուններէն բան չենքներ, անոնք ամէն
օր անուն կը փոխեն: Իւր գէմքը բոլորովին անձա-
նօթ չէր ինձի . . . կարծեմ թէ տեղ մը հանդիպած
էի իրեն, բայց երբ տեսաւ որ զինքը կը քննէի, իս-
կոյն գլուխը դարձուց, և ես ալ այլ եւս չնայեցայ:

— Եթէ կարենայիք զինքը ճանչնալ և բնակա-
րանը գիտնալ:

— Բնակարանը. այս քսակահատները բնակարան
կունենա՞ն: Այսօր թաղ մը կը նստին, ուրիշ օր՝ ու-
րիշ թաղ մը: Աղէկ միտքու եկաւ, գուք այս երեկոց
մուլ պիտի պատկիք, պարսն:

— Որովհետեւ չորս սուէն աւելի չունիմ, և քսա-
կահատ կընէսդը զիս ապահովցուց որ Սէնդ-Մարկիթ-
փողոցը երկու սունոյ բնակարան կայ, կը խոստովա-
նիմ թէ հան տեղ մը գտնելու պիտի երթայի:

— Դուք, պարսն, գուք Սէնդ-Մարկիթ փողո-

ցի զարդարուած պանդոկին մէջ բնակի.ք : Այս տեղերուն ի՞նչ ըլլալը չէ.ք գիտեր դուք :

— Ես ոս զիտեմ որ վարձաւորը լարաւոր կամ առանց լորի սենեակի մէջ կրնայ բնակիլ, ինչպէս որ ողէ :

— Բնաւ կասկոծ չունի.ք որ այդ զարդարուած պանդոկիներուն մէջ որո՞նք կը բնակին :

— Ես բանի մը վրայ կասկած չունիմ: Գիտէ.ք որ Թրոյէն կուգամ, փաղկիդներու և այլն հայրենի.քէն :

— Եկէ.ք, պարոն, եկէ.ք ինծի հետ . . . Սէնդ-Մարկիդ փաղոցէն շատ հեռու չեմք . եկէ.ք զձեղ հան տանիմ և շատ բաներ ցուցնեմ . . . զորս տեսանելով՝ ալ չպիտի ուղէ.ք հոն բնակիլ:

— Իրա՞ւ, լու ուրեմն . երիտասարդ ժա.ք, ես ձեզի կապաւինիմ: Երկրորդ առաջնորդս եկէ.ք դու.ք առաջինը կըսէր թէ ինծի պիտի տռաջնորդէ՞ր:

— Սխալիր է . կողովոել ըսել կուղէ եղիր: Ազէկ միտքս ինկաւ, պարոն: Ժամացոյց ունի.ք :

— Ո՞չ, վրաս չունիմ:

— Աւելի աղէկ: Ալ բնչատու.փ ալ չունի.ք:

— Աւա.զ. ո՞չ:

— Աւելի աղէկ: Սատօկ ալ չունի.ք :

— Միայն քոան և հինգ սանդիմ:

— Աւելի աղէկ:

— Աւելի աղէկ, աւելի աղէկ, ես ոլ այդ պէս չեմ ըսեր կոր սակայն:

— Բայց մտածեցէ.ք, այլ ևս դողցուելէ վախ չունի.ք :

— Իրաւ է որ այդ ալ միիմարտութիւն մէ:

— Ա՛, թաշկինակ ունի.ք :

— Է, այս, դեռ թաշկինակ քովս է :

— Ե ուրեմն, ձեռուընիդ վրայէն չվերցնէ.ք : Հետա հետո եկէ.ք :

— Սարսափելի՛, չեմ գիտեր զիս ուր պիտի տանի.ք . բայց հիմակուընէ մազերս տնկուիլ սկսան:



Սէնդ Մթրկրիդ Փողոցին Մէջ ԿԱՊԵԼՈՅ ՄԸ

ժա.ք մեր գաւառացւոյն քովէն քալած ատեն կըսէ .

— Պարոն, գիտէ.ք որ Բարիզի մէջ խել մի դատարկապարտներ կան, առանց տունի տեղի մարդիկներ, անուանարկ անհատներ, ազատագրուած պարհակաւորներ . . . որոց արգիլուած է այս քաղքին մէջ բնակիլ: և որ.ք սատիկանութեան օրէնքները բանի տեղ չգնելով, միշտ հոն կը վերադառնան նորանոր ոճիլներ գործելու յուսով . . .

— Զիս կքսամնեցնէ.ք, երիտասարդ . . .

— Է՞ս . գժբաղդարար շատ սովորական բան մ'է այս: Լսնառնի մէջ, կերեւի թէ այս չարաբարոյ թորդիկները Սիդի մէջ կապաստանին . . . Ամէն մեծ քաղքի մէջ գէշ թաղեր, փաղոցներ կամ՝ որսն.ք . . . չեմ ըսեր ընկերութեան, այլ ընկերութեան փրփուրի մէկ դասին ձգուած են:

— Ինչ որ է . . . քանի որ այդպէս ըլլալ պէտք է . . . կաթուային մէջ գրուած ջրին մէջի միսն ալ փըրփուր ունի. . . սակայն արգանակը ընտիր բան մ'է . . . Շարունակեցէ.ք, սիրելի բարեկամ . . . կը ներէ.ք ինձի որ բարեկամ կոչեմ զձեղ, երիտասարդ ժա.ք :

— Պարոն, մեծ պտափւ կընէ.ք ինծի: Բայց նե-

րեցէք ինձ ըսել թէ պատուանունները քիչմը շուայ-
լութեսոմբ կը վատնէք . որովհետեւ վերջապէս դուք
զիս շատ չէք ճանչնար : Կարծեմ թէ մէկուն բարե-
կամն ըսելէ առաջ պէտք է գիտնալ թէ ինչ տեսակ
մարդ է այն , և թէ արժանի՞ է մեր բարեկամու-
թեան :

— Երիտասարդ եվենագործ , Սոկրատի պէս կը խօ-
սիք . եթէ անոր ժամանակը ապրէիք , Յունաստանի
խմաստուններէն մէկն ալ դուք կըլսյիք : Ես , կը
խոսափամիմ , խնդրոյն խորը չեմ մտածեր . և թե-
րեւս շատ շուտ կը վստահիմ ուրիշին . բայց ի՞նչ ը-
նեմ . այս պակասութիւնն չեւ՝ կրցած շտկել . . .

— Պարսն , եթէ ատիկա պակասութիւն մ'է ,
խարդախ մարդիկները այդ պակասութիւնը չունեն :
Գալով այն սարսափելի պատոկներուն ուր երթալու
մըտագիր էիք . . . եթէ երթայիք , քիչ մ'առաջ նը-
կարագրած մարդիկներուն մէջուղ պիտի գտնէիք
ինքինքնիդ :

— Նատ հաւանական է որ ուրիշ բան մ'ալ դուզ-
ցընէի :

— Այդ տեղուանքը երբեմն այնպիսի սոսկալի
թատրերգութիւններ կանցին որոնց չեն կընար հա-
ւասարիլ Ամպիկիար . կտոր Բօրդ-Սեն-Մարդէնի մէջ ներ-
կայացուածներն : Ատենօքթարիզի մէջ Սուրխիկը ան-
ուամբ տեղ մը կար , որ վաճառանոցներուն կեդրո-
նըն էր . ասիկա Բարիզի ամենէն նշանաւոր . մթին և
աղաւեղի վայրին էր . գովերու , գով կիներու , պոռ-
նիկ աղջիկներու և վերջապէս քաղքին մէջ գտնուող
ամենէն գծուձ և ամօթալի բաներու սովորական ժա-
մատեզին : Սուրիսիքը այնպիսի համբաւ մ'ունէր որ
օտարականները , մայրաքաղքին նշանաւոր մարդիկ ~

ները անդամ չէին վախնար երբեմն այս զաղիր տե-
սարաններուն հանդիսատես ըլլալու : Սէնդ-Ծնօրէ
փողոցն մէջ ալ , իշխանապետութեան որճարանի մօ-
տերը , օթիւ տ' Անկլըքէր անուամբ խաղարան մը կար ,
որ համբաւի մասին Սուրխիէրի հետ կը մրցէր : Սա-
կայն օթէլ տ' Անկլըքէրը մոլութեան ազնուապետութիւ-
նըն էր , հոնտեղ բռնէր , բրէք և պիրխի խաղերը կա-
յին : Կերեւի թէ այն խաղամունները որ բռնէրի մէջ
շատ սոտակ կորսնցուցած էին , պիրխի կը խաղային
երենց քով մնացած մէկ քանի սուսով : Թէ՛ օթէլ տ'
Անկլըքէրը և թէ Սուրխիէրը բոլոր գիշերը բաց կը
մնային , և Բարիզի մէջ բնակողններէն շատերը անոնց-
մէ զատ բնակարան չունէին :

— Այդ տեղուանքը գացած էք դուք , Երիտա-
սարդ :

— Ոչ , պարսն , բայց ես շատ կը կարդամ , մար-
դըս կարդալով ալ կը սովորի , և ես միշտ սիրած եմ
սովորիլ :

— Բարեմաղթութիւններս կը մատուցանեմ քեզ:
ես միայն տօմինօ գիտեմ , և այն ալ . . .

— Կուզեմ հիմակուան գինետուններէն մէկուն
մէջ տանիլ զձեղ , որոց սրճարան ալ կըսեն , բայց
արդարեւ կապելայններէ զատ բան չեն :

— Կուզէք զիս տանիլ սրճարան մը նման անոր՝
ուր նախաճաշեցի . . . այն սրիկայ կընէսդիլն հետ :

— Օ՛ , ոչ , ի՞նչ կըսէք , ասիկա միեւնոյն բանը
չէ . . . Բայց ահա Սէնդ-Մարկիրիդ փողոցը հասանք :

— Նատ լուսաւորեալ փողոց մը չէ :

— Սակայն այսօր առաջուընէ աւելի լուսաւոր-
եալ է :

— Ա՛հ . . . զարմանալի դէմքով մարդիկ կանց-

նին ասկէ , ինծի կուգայ որ այս փողոցը պուլվար Մատենի չափ չքեղ չէ :

— Բարիզի մէջ ամէն թաղ իրեն յատուկ սովորութիւններն , ձեւելոն և կերպերն ունի :

— Առ կը տանիք զիս , սիրելիդ իմ Պ. Ժադ :

— Փողոցին ամենէն տւելի բազմամարդ որջերէն մին պիտի տանիմ զձեզ .

— Ներեցէք , բայց թ' չէ կը համենաք որջ ըսելով :

— Բարիզի մէջ , այս անունով կը նշանակուին ո՛չ միայն անպատիւ և վատահամբաւ տեղ մը , այլ նաև այնպիսի վայր մը ուր կը յաճախեն գրպանախոյզներ , գողեր , գրամանենեցեր . մայրաքաղաքին այդ փրփուրը որ շարունակ կեռայ : Աղոստ և խաւարամած տան մը տակ ընդ աղօստ կը նշմարուի խանութիւնիս բան մը , որոյ կեզառու , ծխապատ , կոտրած և տեղ տեղ թուղթ փակցուած ապակիներուն մէջէն բնաւ վաճառք մը չէք նշմարեր . և գուք ձեղ կը հարցնէք թէ թ' չէ կը կընան վաճառիլ հոգ : Բայց եթէ վայրկեան մը կանգ առնուք , իսկոյն պիտի տեսնէք որ այդ տեղ կը մտնեն և կելեն յաճախորդներ , ու դէշ հադուած կամ մանաւանդ բոլորսին չհագուած մարդկի , որք ընդհանրապէս դարձահար գէմք , կտալարադոյն այսեր , խոռոչ աչքեր և մահահամբոյր ակնարկ մ'ունին . երբոր իմնդան՝ իրենց դէմքը ուրախութիւն չարտայացանք , այլ միայն անսաւակաթիւն , անսամօթութիւն . իմի բան , մոլութիւնն է որ կը ներկայանայ իւր բոլոր տըգեզութեամբ : Ամենէն աւելի տիրասութը այն է որ այդ մարդոց մէջ կը տեսնուին երիտասարդներ , նոյն իսկ պատանիներ : Այդ որջերուն մէջ կը գտնէք տասն և չորս , տասն և հինգ տարեկան պատանիներ որք , արդէն յուրի ճամբուն մէջ մոլորած , թողած են աշ-

խատութիւն , գործարան , հայրենի տուն և անձնաւուր եղած են այդ ծուլութեան , գատարկապորտութեան , խաղի և անսաւակութեան կենաց , որ ամենէն վերջը գողութեան և թիարանի կառաջնորդէ զանոնք : Բայց ահաւասիկ այն ուր տանիլ կուղեմ զձեզ :

— Ենորհակալ եմ , հարկ չեմ տեսներ . . . ձեր ըսածները սոսկում պատճառեցին ինձ :

— Օ՞ ո . . . մարդ մը պետք է որ ամէն բան տեսնէ . տոկէ զատ ինծի հետ էք , աստի վախնաւը բան մը չունիք , մեաց որ , սալայատակին վրայ ըրտծ կուինիդ այնքան աղաստած է հագուստնիդ , որ շատ մաքսուր չի պիտի երեւիք այդ պարոններուն եկէք :

Ծովլան վերջապէս որոշում կուտայ հետեւելու իւր նոր առաջնորդին , որ կը բանայ ապակեւոր փոքրիկ գուռ մը և երկուքը միամեղ այդ ինքնակոչ որժարանը կը մտնեն :

Ներքնակողմը զագիր երեւոյթ մ'ունի . քարիւզը անծանօթ է հոն , և ձէթն շատ խնայուելով , աղօս լցոյ մը կը թագաւորէ հոն , լցոյ որ նաեւ մթնցած է թանձը մուխով մը , որովհետեւ բոլոր յաճախորդները ծխավազ մը ունին իրենց բերանը : Այդ թանձարամած , տաք , խոնաւ մինուլորտին մէջէն՝ որու կը խառնուին գինիի , օղիի , սիստորի , սովորի գոլորշներն և այդ պարաններուն արտաչնջութիւնը , կընդհշմարէք սակայն սեղաններ և գնտամուզի (պիլարտօ) սեղան մը :

Քաղմագիւր մարդկի կը գտնուին անդ , ոմանք սեղաններու մօտ նոտած են և գինի ու ողելից ըմպելիներ կը խմեն (խահուէն անծանօթ է այդ որժարաններուն մէջ , կամ գէթ բացառիկ բան մ'է) . մին՝ կէս

դինով՝ անբարոյական երգ մը կերպէ, ուրիշ մը արդէն քնացած է սեղանին վրայ. իւր դրաձին նստարանին տակ գլորած է, սակայն հարկ չտեսնուիր զայն վեր հանել: Կան որ թուղթ կը խաղան. ի՞նչ թուղթ, գոյներն այլ եւս չեն զանազանուիր: Այդ պարոններն, իրար խարելով, կը վարժուին փեթթել այն նորեկներն որք իրենց ձեռքն իյնան:

Գնաամուղի սեղանին բոլորտիքն է որ ամենէն շատ մարդ հաւաքուած է, խաղացողները ստակ արուած են և գրաւներ բռնած. քիչ ատենէն թիւերը պիտի քաշուին . . .

Այն ատեն, այդ մարդիկ իրենց գրապանները կը պըրպտեն և զարմանալին այն է որ սեղանը իսկոյն կը ծածկուի արծաթեայ դրամներով, երբեմն իսկ ոսկի դրամներ կը դըուին և անոնցմով դրաւ կը ըըռնըրուի:

Արծաթեայ դըամ սա մարդուն գրապանին մէջ որոյ բագէնը պատուած է շատ տեղ և որոյ տաշխատը, գէշ կարկտուած, ցնցութիներու զազրատեսիլ հաւաքածոյ մէ միայն: Ոսկեայ դրամ այդ միւսին քով, որոյ խոռոչացեալ այտերն և երկար գէմքը յայանի կցուցնեն թշուառութիւն ու չքաւորութիւն, և որ կոշիկի տեղ մուճակներ հագած է ուսկից դուրս կիյնան իւր մերկ սաքերը. ի՞նչ պէտք է մըտածել այդ հակասութեանց վրայ. այդ պարոնները տեսնելով՝ մարդ վստահութիւնը կը վերցնէ թշուառութեան երեւոյթին վրայէն:

Շուպլան, զարհուրեալ ակնարկներ պատցներով իւր բոլորտիքը, երիտասարդ գործաւորին թեւը կը սեղմէ ականջն իվար ըսելով.

— Ելնենք երթանք . . . տեսածս հերիք է . . . ի՞-

րաւ որ աւելի կը սիրեմ այս առաւօտեան որճարանը. ծշմարիտ է որ հոն աւելի ստակ կը ծախսուի, բայց գէթ ամեն ինչ շքեղ է հոն և ակնարկը կը գդուէ: Հոս, բացարձակապէս հակառակն է:

— Սպասեցէ՛ք քիչ մը. կ'աւգեմ որ տեսարանի մը ներկայ գտնուիք . . . Քիչ անգամ այդ տեսակ բան չը պատահիր հոս: Եկէ՛ք, սա սեղանին առջև նստինք՝ դրան դիմաց:

— Բայց, երիտասա՛րդ, կը ներէք, ես միայն չորս սաւ ունիմ վրաս:

— Մի՛ վախնաք, պարոն, ես կը վճարեմ ձեր տեղ. մնաց որ շատ սուր չէ. . . ինծի նայէ՛, բարեկա՛մ, օղի բեր մեղի և շուտով:

Օղին կը բերուի. մանչը անմիջապէս ստակը կ'առնու՝ ինչպէս որ սովորութիւն է հոն. Շուպլան, բերնին կը տանի իւր փոքրիկ գաւաթը և սոսկալի կերպով գէմքը կը ծամածոէ ճաշակելով, իրեն անանկ կուգայ որ բերնին մէջ այրած կիր կը դնեն:

Բայց իւր ընկերը կը մշտէ զայն և իրեն ցոյց կուտայ առ առաւելն տան և վեց տարեկան երիտասարդ մը, բարձրահասակ, նրբամարմին, որ գեղեցիկ և դրեթէ անկեղծ գէմք մ'ունի: Իւր կապտագեղ աշքերն, բաւական քաղցր, տակաւին չունին մոլութեան բոլոր համարձակութիւնը. միմիայն յոդնութիւնը կարծես ջախջախած է իւր տարիքին յատուկ առողջութիւնը և կրակուառութիւնը: Բաւական մաքուր, կապոյտ բագէն մը, գորշագոյն կտաւէ տափառ մը, լաւ կոշիկներ, գրեթէ նոր գտակ մը, ահաւասիկ իւր արդուզարդն: Կարծես թէ կը վարանի որճարանին գուռուը կէս մը բանալով, վայրկեան մը ներքնակողմը կը դիաէ և առանց ներս մտնելու հեռանալ կը թուի:

թշուա՛սն , ինչո՞ւ համար տեղի չի տար այն գաղտնի ձայնին որ կը գոչէ իրեն հեռի փախչիլ այդ մոլովթեան կեդրոնէն , այլ ևս ոտք չդնել այդ որջին մէջ ուր արդէն ծանօթացած է սրիկայներու հետ որք զինքն ի կորուս պիտի մատնեն : Բոլոր կենաց ճակատագիրն յաճախ կախումն ունի երիտասարդական սխալէ մը : Բայց այդ երիտասարդը արդէն ոչ ևս բաւական զօրաւոր է դիմադրելու համար գէշ միտումներու : Ծակալին դրան մօտ է , երբ ուրիշ երկու անձինք դէպ անոր կը վազեն որճարանին խորէն :

Մին , երեսուն տարեկանի մօտ մարդ մ'է , փոքրահասակ , յոյր , ուե և գարշելի դէմքով՝ զլիսուն վըրայ տեսակ մը գատակ կը կրէ , որ իւր ձեւը կորմնցուցած է , բայց որ պահած է ահագին ծոս մը որ կը տարութերի իւր ճակատին վրայ , և որոյ փոշին աւլել կուղէ . հագած է գորշ-գեղնագոյն կարծ բադէն մը և ծուիկ եղած տափառ մը որ մինչեւ որունքներուն կէսը կը համնի : Այդ մարդուն ժպիան որ թոյլ կուտայ տեսնել երկու ահագին ակուայներ՝ վարագի ժանիքներու նման , ահանելի և գժոխային բան մ'ունի :

Միւս անձը բարձրահասակ է , կմսխքի մը պէս նիհար , գեղնագէմ և գաման , ու գաղանային ակնարկ մ'ունի : Հագած է տեսակ մը բան , որ ատենոք վերարկու եղած ըլլալու է , բայց որ այժմ գերձանով իրարու կապուած քուրշերու միաւորութիւն մ'է : Դըլխուն վրայ հին՝ կլոր գլխարկ մը կը կրէ որ այլ ևս եւ զըր չունի . անկողնի ծածկոց շինելու կերպասի կտոր մը չուանի պէս բոլորած՝ վիզը կագած է . այս ալ փողպատի տեղ կը ծառայէ իրեն : Երկու ձեռքերը գրպանները խոթած է , որք բազմաթիւ իրերով լեցուն կը թուին : — Իրաւ որ , կըսէ յած ձայնիւ Շուպլան իւր ըն-

կերոչ , այս առատու Պ. Երնէսդի հագուստը քիչ մը անխնամ գտայ , բայց պարտիմ խոստովանիլ թէ անիշկա պճնազգեստ երիտասարդ մ'է այս պարոններուն հետ բաղդատամամիք :

— Հիմա մոիկ ըրէք ինչ որ պիտի ըսեն ներս մտնող թշուառ աղուն :

— Աւելի կը սիրեմ ասկից գուրս ելնել . . . : Երբէք կինու չպիտի զանեմ այս որջին մէջ , և կինո գըտնելու համար է որ բարիկ եկայ . . . : Տակաւին չը զուրցեցի ձեղի իմ պատմութիւնս . . . կեցիք որ պատմեմ :

— Հոս չըլլար , պարո՞ն , հո՞ս չըլլար . . . ես զձեզ հոս բերի որ տեսնէք և մոիկ ընէք և ոչ թէ խօսակցիք . . . ոըսս , ականջ գրէք և ձայն մի՛ հանէք :

— Ե՛ , լաճա , արդեօք միտքդ դրած էիր հեռանալ , կըսէ երկու մարդոց փոքրագոյնը՝ պատանւոյն ուսը ծեծելով . արդեօք ասդին աղիտի պթտալի՞ր փոխանակ ծերերուն և բարեկամներուգ հետ կնձելու որք կուղեն քեզ յառաջ բերել և մարդու կարգ անցնել :

— Ա՛ , գ՞նչն ես , Կրուսայիօ , կը պատասխանէ պատմին , օ՛ , սա խոշոր Լըֆլանքէն ալ հոս է . իրաւ որ այսօր շատ աշխատեցայ և տնկելու փափաք ունէի :

— Օ՛ , որովհետեւ աշխատած ես , իրաւունք ունիս՝ հանգչելու և զրօննելու համար՝ ո և է խաղովմը պարապելու . մարդու առաւոտէն մենչեւ իրիկուն աշխատելու համար եղած չէ սեւերուն պէս : Դրազը տանի , մենք ճերմակ ենք , մենք , և առոր վրայ կը հըպարտանամ ես . . . : Գերութիւնը կատենք մենք :

Կարելի էր այդ մարդուն մերժել ճերմակ տիտանոց որոյ վրայ հպարտանալ կը թուի , որովհետեւ իւր

մորթին հոլանի մասը, խառնածինի մը մորթէն աւելի
սեւ էր:

Կը շարունակէ. — Ես կուտ ունիմ, դուն ալ ու-
նենալու ես պէտք է քիչ մը զբօնուլ . . . 0ն, Լըֆ-
լանքէ, ոս պղտիկը սեղանին քովը քչէ որպէս զի միա-
տեղ խաղ մը խաղանք:

Այդ մինակ ուրգանը որ տակաւին պարապ մնա-
ցած էր կը գտնուէր անոր քով ուր. Պ. Շուպլան և
Ժադ նստած էին: Պատանին թոյլ կուտայ որ զի՞նքը
յառաջ մղեն. կը նստի սեղանին առջեւ. ընդհուպ պա-
տանոյն մօտեցած մարդոց նման քանի մը հոգիներ
անոր բարի երեկոյ կը մաղթեն, իրարու գողտագողի
նայուածքներ ուղղելով: Կը խմյնեն և կը խաղան ա-
նոր հետ. դրանին երկու հինգ ֆրանքոց կը հանէ
և այն մարդը որ սե չըլլալուն վրայ կը հպարտանայ,
կը դոչէ.

— Ի՞նչ. այդչափ կուտ քու քովդ . . . կարելի բան
չէ. ինայողութեան մնտուին գողցած ըլլալու ես . . .
կամ թէ դու քու քու խնայողութիւններէդ մէկ կողմ դը-
րած ես:

— Ո՞չ, ո՞չ. ընդհակառակը, որովհետեւ երէկ մեր
տունը կողպատեցին, մինչեռ ես դուրս կը սրտայի
և մայրս իւր կարը տանելու դացած էր: Մեր տունը
մուեր են, մեր կահ կարաօին ժողվեր . . . մօրս հա-
գուստները, բոլոր իւր խնայողութիւնները, ամեն ինչ
կողպտեր՝ բայեր են . . . հիմա բան մը չունինք: Հաց
դնելու համար, մայրս որոշեց իւր մատը ունեցած
մատնին ծախելու. հիմա վաճառականի մը տարի զայն
որու փոխարէն այս երկու հինգ ֆրանքոցները աը-
ւաւ . . . Մայրս կսպասէ որ հաց տանիմ . . . և եթէ

խաղամ. . . և կորսնցնեմ զանոնք . . . ինչո՞վ հաց պիտի
առնենք:

— Ի՞նչ, կը վախնա՞ս կոր, օ՞ն . . . մենք կուտշատ
ունինք, մենք . քեզի կուտանք, եթէ կրուխ: Մի-
թէ չ՞ո՞ս գիտեր ոս երգը.

— Բարձկամները միջու հոն են . . . բարեկամները միջու
բարի են:

Պատանին կը համոզուի. կը խաղայ, և իւր մօրը տա-
նելիք հինգ ֆրանքոցները կը կորսնցնէ: Յետոյ, ժան-
տատեսիլ կրասույեօյի հին բադէնին դէմ իւր նորը դը-
րաւի կը դնէ. մեծն Լֆլանքէ անոր դտակը կը շահի
և ի փոխարէն իւր եղր չունեցող գլխարկը կուտայ.
վերջապէս, երբոր իւր նոր գորշագոյն կտաւէ տափա-
տը՝ ծուիկ ծուիկ եղած տափատին դէմ դրաւի դնե-
լով խաղալու վրայ է, նոր մարդիկ որջին մէջ կը մտ-
նեն և կը մօտենան այն սեղանին ուր այս տեսարանը
կանցնի: Անոնցմէ մին Լըֆլանքէի ուսին կը զարնէ,
պոռալով.

— Ե՛, գործը քալեր է, երէկ . . . Շարանթօն
փողոցին մէջ կրասույեօին հետ գողութիւն կընէիր կոր
. . . վանդակէն փախչիլդ տեսայ . . . ժամանակն էր, ե-
թէ ոչ պիտի բռնուէիք:

— Ասոր պատասխան՝ երկու մարդիկ՝ որոց այս
խօսքերը կուղղուին՝ երկարատեւ ծիծաղ մը կը փրցը-
նեն և պատանւոյն գաւաթթը կը լեցնեն: Սակայն պա-
տանին, որ տակաւին կէս մը արբեալ է, զարմացած
կերեւի լսածին վրայ. խօսող մարդուն կը նայի և կը
դոչէ.

— Ի՞նչ . . . Շարանթօն փողոց . . . երէկ . . . ի՞նչ
ըլլեր են:

— Թայեր են, բէ՞հ:

— Որո՞ւն տունը :

— Որո՞ւն տունը . . . է՞ն , չե՞ս գիտեր . . . : Մօրդ տունը . . . ասոնք են որ անոր սենեակը մտեր եւ պարպեր են : Երբոր տեսայ որ դուն ալ ասոնց հետ կը խմէիր , կը կարծէի թէ գործին մէջ դուն ալ մատունէիր :

Պատանին բոլորովին ապշած կը մնայ , մահացու դժդոհութիւն մը իւր գէմքը կը ծածկէ . մոլորեալ աչօք իւր երկու խաղամնլներուն կը նայիր : Ասոնք այն տեեն ուրախութեան բարձր աղաղակներ կարձաշ կեն , յետոյ իրենց զոհին գաւաթը կը լեցնեն և զայն անոր մատուցանելով կըսեն .

— Է , այո՛ , մենք ըրինք այդ բանը . . . : Առ դանկ կերպեր մի՛ ըներ . . . մի՛ խոռովիր . . . : Օ՞ն , տղայ մի՛ ըլլար , տնիկ սա : Փատուորները բանի տեղ չենք դներ . . . մենք խումբ մ'ենք , դուն ալ մեզի ընկեր պիտի ըլլաս , քու խրճիթդ չի պիտի երթառ . . . դու մեզի հետ աղատութեան քաղցրութիւնները պիտի ճանչնաս . . . ով աղատութիւն . . . յաջողութեամբ զայն ի գործ կը դնենք . . . մեզի հետ պիտի ճաշակես զայն . . . :

Պատանին մէկ քանի վայրկեան երկմտութեան մէջ կը մնայ , բայց կը պաշարեն , կը գրգռեն զանի . կը պոռան , կը խնդան , խուլ ձայներ կը հանեն , կերդեն , ամօթալից խեղկատակութիւններ կընեն , և թըշուառը վերջապէս իւր գաւաթը կը բաղիւ այն երկու աւաղակաց գաւաթներուն հետ որք իւր մօրը տուշնը կողոպտած էին . . . :

— Մեկնինք . . . շուտ դուրս ելնենք առկից . . . կը մրմռայ Շուպան յուղեալ : Հոս աւելի երկար աշեն չեմ կենար . . . եկէք . . . ինչ որ տեսայ ,

սոսկալի բանէ . . . Օ՞ն , երթանք իմաց տանք սատիկանութեան . . . այս աւաղակները բոնել տալու համար . . . :

— Անօգուտ բանէ այդ , կընէ ժագ , այդ մեր դործը չէ . . . Բայց , ապահով եղէք , ստոիկանութիւնը միշտ աչքը չորս բացած է այս որջը լեցնող աւազակաց վրայ , և , թէպէտե ասոնք ստոիկանութիւնը բանի տեղ չեն դներ , բայց քիչ ատենէն կը բոնուին և կըստանան իրենց ոճրագործութեանց արժանի պատիժը . . . :

— Ա՞ն , շատ լաւ . . . աւելի լաւ . . . : Բայց , դուրս ելնենք . . . Աստուած իմ . եթէ ելէօնօր դիմնար թէ հոս մտած եմ . . . այլ ես բարեւս առնել չի պիտի ուզէր . . . :

Եւ Շուպան առանց նեղութեան շունչ կտոնէ՝ երբ դուրս կելնէ եւ առ նուազն հարիւր քայլ հեռացած է այն որջէն ուր տարաւ զինքն երիտասարդ գործաւորն :



ՄԽԻԹԱՐԻՉ ՊԱՏԿԵՐ

Ժագ կտիպուի վաղելու որպէս զի Շուպանի հասնի , որ չուզեր կանգ աւնուլ : Երիտասարդ գործաւորը վերջապէս կը յաջողի չափաւորել անոր քայլըրը , ըսելով .

— Այդշափ շուտ մի՛ երթաք , պա՛րոն , ետեւս նուդ մարդ չը վաղել կոր :

— Աղէկ դիտէք . . . : Անանկ երեւաց ինձի որ ,

երբ ոտքի ելայ՝ այս աւազակներէն մին իւր կռուփը
ինծի ցուցուց . . :

— Խարուած էք. անսնք մեզի ուշադրութիւն ան-
գամ չէին ըներ կոր :

— Ինչ որ է . . . կը բաղձամ այս թաղէն դուրս
ենել . . :

— Ապահով եղիք. . . հիմա Սէնթ-Անթուան փողո-
ցին մէջ կը գտնուիք, և շատ կը սխալիք եթէ կարծէք որ
յուսի բնակութիւններ կան հոս. ընդ հակառակը, բարի,
պարկեցու, աշխատասէր, բարեկարդ գործաւորնե-
րու խումբ մը կը նստի հոս, որք միշտ պատրաստ
են իրենց նմանեաց բարիք ընելու և անոնց թշուա-
ռութեան վրայ արդահատելու :

— Ա՛ն, կը քաջալերէք զիս . . . Այդ ըսելով
հաճոյք ազգեցիք ինձ . . . Ինչ որ մինչև հիմա տե-
սայ Բարիզի մէջ՝ զուանք պատճառեց ինձ . . . Վաղ
առաւօտ պիտի մեկնիմ . . . կինո հոս չգանելու ան-
յուսութեամբ . . :

— Ա՛ն, պարսն. . . տուն մը համայնքազաքի մը հետ
բազգատելու է . . . Այդ ըսելով կը նմանիք այնպիսի
մէկումը որ քարայատակի մը վրայ կը սայթաքէ և
վերջը կենէ կըսէ որ բոլոր փողոցները անկանոն են . . :

— Իրաւ որ, երիտասարդ եփենագործ, թրօյի
մէջ գիտուն մարգիկ տեսած եմ որ ձեզի պէս լաւ
չէին տրամաբաներ :

— Ողջախոհութիւն ունենալու համար գիտուն
ըլլալ պէտք չէ, պարսն :

— Կարծեմ թէ հակառակն է : Բայց ձգենք այս
ամենը, կուզեմ դիտնալ թէ ուր պիտի պառկիմ . . .
չորս տուովս :

— Բէ՛ն, պարսն, իմ տունս . եթէ կուզէք ըն-
դունիլ հոն մեր հիւրընկալութիւնը :

— Զեր տունը, սիրելի բարեկամս . . . Ա՛ն, նե-
րեցէք, մոոցայ թէ չէք ուզեր որ զձեզ գեռ բարե-
կամ համարեմ . . . Զեր տունը, ի՞նչ, հոն պիտի ըն-
դունուիմ . . . հոն պիտի պառկիմ . . :

— Ինչու չէ, պարսն : Արդէն պատմեցիք ինձ
ձեր դվիչն անցածը . . . և դիւրին է հաւկնալ թէ
չէք ստեր, ուրեմն հաճոյք մ'է ինձ ծառայութիւն
մատուցանել բարի մարդու մը որ վայրկենաբար նե-
ղութեան մէջ կը գտնուի և զոր չեմ ուզեր փողոցը
ձգել : Բայց գիտցած եղէք, պարսն, տունս Լուզի
պանդոկին չի նմանիր . . . Ոչ շէ եղ է և ոչ զարդա-
րուն . բայց հոն պէտք եղածը պիտի դանէք,
լաւ պիտի ընդունուիք և խաղաղութեամբ պիտի
քնանաք :

— Խաղաղութեամբ քնանալ, է, Աստուած իմ,
իմ ուզածս ալ աս է, և ասոր համար ոսկեզօծ ձե-
ղուններու ներքեւ լինելու չեմ բաղձար :

— Ահաւասիկ, հասանք :

Ժադ, բաւական գեղեցիկ երեւոյժ ունեցող տան
մը առջեւ կը կենայ . գուուը կը զարնէ, որ կը բաց-
ուի . գոնապանը, որ դերձակ է և որ իր գործաւե-
ղանին վրայ նստած է, կըսէ երիտասարդ գործաւորին .

— Պարսն ժադ, ուսերնուդ բռնեցի, կը տեսնէք,
ձեր ուցսենկօրին ետեւէն եմ . . . Ի՞նչ զարդարանք դը-
րի վրան, նոր օձիք մը . . . կոճակներ և բոլոր կա-
րերը փոխեցի . . . այնչափ աղէկ եղաւ որ կարծես
Բրօֆերի կամ Ֆրանսուա բըրմիերի խանութիւններէն ելած
է . . . Ի՞նչ գեղեցիկ պիտի ըլլայ . . . որչափ աղէկ
պիտի վայէ ձեզ . . . Ի՞նքինքս գովելու համար չէ որ

կըսեմ, բայց գեղեցիկ հագուստ մը եղաւ:

— Ենորհակալ եմ, հայր լիւրինօ, չնորհակալ եմ . . . Ա՛, պարտիմ ձեզի ըսել թէ այս պարոնը որ հետո վեր կենէ այս իրիկուն վար չի պիտի իջնէ . . . տունս պիտի պառկի . . . :

— Ա՛, լաւ . . . աղէկ որ իմացուցիք . . . Զեր ազգականներէն մէջնէ . . . ձեզի կը նմանի, իրաւ որ ձեր դէմքին գիծերը կը կրէ . . . :

— Ո՛չ, ազգականս չէ . . . բայց պէտք չկայ որ ազգականս ըլլայ որպէս զի ասպնջականութիւն ընծայեմ իրեն :

— Զեր տանը տէրը դուքէք, պարոն ժադ . . . Ածխավաճառը իւր տանը տէրն է, ինչպէս կըսէ առակը . . . Ո՛հ, ներեցէք . . . Զեր վերարկուին վրայ մետաղեայ կոճակներ դրի, որովհետեւ աւելի աղէկ կերեւայ: Զեղի՞ ինչպէս կուգայ:

— Շա՛տ աղէկ, շա՛տ աղէկ . . . գիշե՛ր բարի . . .

ժագ բակէ մը կանցնի և լուսաւորուած ոանդուղիէ մը վեր կենէ, նուպլանի ըսելով.

— Հաճեցէք հետեւելու ինձ . պարո՞ն, վահագապատը բռնեցէք: Խաչ սր, քիչ մը վեր է. հինգերորդ յարկը կը բնակիմ, բայց դործաւորները փոխանակիչներ չեն:

— Ուր որ հաճիք զիս տանելու պիտի հետեւիմ ձեզ:

— Սնգամ մը որ հասնինք, լցո պիտի գանենք, մեզի կոպասեն . . . կամ լաւ ևս ինծի կոպասեն . . .

— Ի՞նչ, ձեզի կոպասեն . . . ուրեմն մինակ չէք, երիտասարդ:

— Ո՛չ, պարոն, փառք Աստուծոյ, մայրս գեռողջ է. փոքրիկ քեռորդի մ'ալ ունիմ՝ որ չորս

տարեկան է . . . և զանի զաւկի պէս կը սիրեմ . . .

— Ա՛, իրաւ . . . ընտանիք ունիք . . . Աւելի լաւ, բարեմաղթութիւններս կը մատուցանեմ ձեզ:

— Եւ իրաւունք ունիք, պարո՞ն, որովհետեւ այս երկու անձնինք երջանիկ կընեն զիս . . . Եւ երբ տունըս կդամ, սիրուս ուրախութենէս կը բարախէ, ուրովհետեւ գիտեմ որ մայրս և փոքրիկ Լուիզա պիտի գրկեմ:

Հինգերորդ յարկը հասած են: Ժադ պէտք չունի գուռը զարնելու . . . իւր գալը իմացուած է, գուռմը կը բացուի և յիսուն և քիչ մ'ալ աւելի տարիքով, փող, փոքրիկ, գեր, բայց առողջ և զուարթ կին մը, որուն արդուզարդը գործաւորի մը կնկան արդուզարդին կը նմանի, անմիջապէս կը գոչէ.

— Պու ես, այնպէս չէ, ժադ:

— Այսու, մայրս, ես եմ . . .

Նոյն վայրկենին, չորս տարեկան փոքրիկ աղջիկ մը գուրս կը վաղէ իւր թեւերը ժագի բանալով.

— Ո՛հ, մօրեգրայրս է . . . սիրելի բարեկամու:

— Ի՞նչ, Լուիզ, տակաւին չե՞ս պառկեր, կըսէ երիտասարդ եփենազործը փոքրիկ աղջիկը իւր գիրկը առնելով և զանի համբուրելով, բայց շատ ուշ է քեզի համար:

— Անպատճառ ուզեց արթուն մնալ քեզի սպասելու համար . . . Բայց Աստուծոյ իմ. . . հան մէկը կայ:

— Այսու, մայրս, մի վախնաք, հետո է: Ներս մտէք, պարո՞ն: Ահա մայրս, զոր բոլոր սրասովս կը սիրեմ և որ նմանապէս կը սիրէ զիս յանհունս: Ահաւասիկ փոքրիկ քեռորդիս որուն հայրութիւն և մայրութիւն կընենք զորս կորսնցուցած է խեղճ պղտիկը: Վերջապէս, ահա բնակարանս, համեստ, ինչպէս

պէտք է բլայ պարտք ընել չուզող դործաւորի մը բը-
նակարանը : Հիմա ձեր տանը տեղ դրէ՛ք մեր տունը

Պ. Շուալլսն յարդալիր բարեւ մը կուտայ ժագի մօր,
կը դրկէ սիրուն, թարմ և ծիծաղկոտ փոքրիկ աղջիւ-
կը և յետոյ կըսէ :

— Տիկին . ձեզի շատ նեղութիւն պիտի տամ . . .
որովհետեւ ձեր որդին այս գիշերուան համար զիս
հիւրընկալելու բարութիւնը ունեցաւ :

— Այս', մայր, պարոնը այսօր Բարիկ եկած է և
արդէն բոլոր իւր ստակը դոզեր են : Զէր դիտեր թէ
ի՞նչ պիտի ընէր . . . բայց այս առաւօտ հանրակառ-
քին մէջ ծանօթացեր էի իրեն . զինքը այս իրիկուն
մեր թաղին մէջ վերստին գտնելով հասկցայ իւր վի-
ճակը, հրաւիրեցի զինքը որ մեր տունը անցնէ գի-
շերը . . . Աղէկ ըրի՞ :

— Անշուշտ, տղաս, մարդ միշտ աղէկ կընէ երբ
մէկու մը ծառայութիւն կը մատուցանէ :

— Կը տեսնէ՞ք, պարոն, ստորդ դիտէի որ մայրս
ըրածիս պիտի հաւնէր, մէնք միշտ միեւնոյն կարծեաց
աէր եղած ենք . . . Մայրս, հիմա պիտի ընթրենք,
այնպէս չէ:

— Այս', տղաս . . . մէկ վայրկենէն . . . Օր երկար
չի պիտի տեւէ :

— Ոչխարի մնով գետնախնձոր ունինք . կըսէ փոք-
րիկն կուիզ սենեակին մէջ ցատկելով: Ո՞հ, ո՞չչափ կը
սիրեմ գետնախնձորները :

Այս ատեն ժագ գրապանէն երկու սունոց փոքրիկ
պաճուճապատանք մը կը հանէ և զայն տղուն կուտայ
ըսելով :

— Առ հայիմ, կուիզ :

— Ո՞հ, ի՞նչ սիրուն է . . . Մեծ մայր, պէտքիս
նայէ . . .

— Այս' . . . այս' . . . հիմա ժամանակ շունիմ . . .

Մօրեզբայրդ կը շփացնէ կոր դքեզ:

— Ո՞հ, չնորհակալ եմ, անուշիկ մօրեզբայրս : Ին-
ձի աղջիկ պիտի ընեմ . . . աղէկ մը պիտի հագուեցնեմ:

— Անշուշտ, մերկ աղւոր չերեւիր . . .

— Ո՞չ, անշուշտ :

— Սիրելի բարեկամն, կուզեմ դքեզ դրկել:
Ժագ փոքրիկ աղջիկը կը դրկէ . յետոյ Շուալլսնի
դառնալով, ցած ցայսով կըսէ :

— Ո՞հ, պարոն, ի՞նչ աղէկ բան է մանուկները
երջանիկ ընելը . . . և ստոր համար քիչ բան պէտք
է . . . ինչ որ երբէք չեմ հասկցած, այն է թէ ի՞նչ-
պէս կը լացնեն պղտիկները . . . Տղաքները պէտք չէ
գիտնան թէ ի՞նչ է վիշտը . . . Միթէ կեանքը նեղու-
թեանց համար բաւական երկար չէ . . .

— Ներեցէ՞ք, բայց կըսեն թէ ոչինչ բանի մը
համար շատ անգամ կուլան :

— Մի՛ հաւատաք, պարոն, անոնք որ այսպէս
կըսեն չեն ուզեր միսիթարել զանոնք . . . Երկու սու-
նոց խաղալիք մը քսան ֆրանքնոցի մը չափ Լուիկ
գոհ կընէ . . . Փառք երկնից, աղքատին զաւակնե-
րը հարստին զաւակաց պէս միեւնոյն գեղեցիկ զուար-
ծութիւնները կը վայելեն, թերեւս աւելի գեղեցիկ,
որովհետեւ անոնց պէս երջանկութեամբ յագեցած
չեն . . . Տղաքները կը սիրե՞ք, պարոն :

— Կարծեմ թէ շատ պիտի սիրէի զանոնք, կը
պատասխանէ Շուալլսն հառաջելով. բայց ամուսինս
չուզեց այս երջանկութիւնը ինձի պարգեւել:

— Կը տեսնէք, պարոն, այս սենեակը ուր ամէն

բան կընենք, ուր միշտ կը նստինք. . . ինչու պահեմ, նախասենեակ չունինք. . . Երկրորդ սենեակը աւելի խը-նամոււած, աւելի զարդարուած է. Բայց այն մօրս ալ սենեակն է և Լուիզ անոր քով կը պառկի. Հոն, ձախ կողմը, մեծ խուց մը կայ որուն մէջ է անկողինս. Հոն, ձեր տունին պէս հանգիստ պիտի քնանաք . . .

— Բայց, դուք, սիրելի բարեկամն . . . որսվհետեւ հիմա որ ընտանիքնիդ կը ճանչնամ, պէտք է որ ներէք ինձ որ զձեղ բարեկամն կոչեմ. . .

— Ես, պարոն, բէհ, հոս պիտի պառկիմ ես :

— Հոս անկողին չեմ տեսներ :

— Անկողին պետք կա՞յ, . . . Երկու մահից ունիմ խշտեակիս վրայ, մին ես պիտի առնեմ և միւսն դուք . . . Յարմար կուգայ ձեզի :

— Շատ բարի էք . . . Վաղը, մութնուլուսուն, Թրոյ նօտարիս պիտի գրեմ, որպէսզի շուտ ստակ զրկէ ինծի . . . Շատ ժամանակ պէտք է որ նամակս հոն հասնի :

— Օք մը, առ առաւելն . . . բայց յետոյ ժամանակ պէտք է ձեզի պատասխանելու . . .

— Նզովից արմատ . . . բայց, այն ատեն . . .

— Ո.յու ատեն, հոս պիտի բնակիք մինչեւ որ ըստակնիդ ընդունիք :

— Ո՛չ, պարոն ժադ . . . շնորհազարտ կընէք զիս, կարի բարի էք . . .

— Ի՞նչ կըսէք, դուք չէիք ըսողը որ բարեկամնիդ եմ:

— Ո՛, այս, բայց ձեզի պէս բարեկամ մը . . . շատ հազուագնւտ է . . . և բարեկամ կը կոչենք այն չափ անձեր որք միշտ վսաս հասցնել կուղեն մեզի: Իրաւ որ, ուրիշ բառ պէտք է գտնել այնպիսեաց

համար որք մեզի բարութիւն կընեն:

Մինչդեռ երիտասարդ գործաւորը իւր խուցը կը մանէ, Շուապլան իւր գտնուած սենեակը կը զննէ: Ձեզ նպայարկի սենեակի մը նման է: Կահ կտրասիքը ընկուզենիէ են, բայց ամէն ինչ վերջին ծայր մաքուր է: Մեծ շքանշան մը, ուլժը աթոռ, կլոր սեղան մը կայ հոն, վրան խորշերով ուրիշ սեղան մ'ալ որուն վրայ ամաններ զնելու կը գործածուի: Յետայ, ջիմինին իւրաքանչիւր կողմը տախտակներ հաստատուած են որոց վրայ սաներ, շիշեր, կաթսայ մը և տնական ուրիշ անօթներ գրուած են: Ո.յու ամենը մաքուր, փայլուն և լաւ պահուած է:

Միւս սենեակին դուռը բաց է և ժագին մայրը ձեռքը լոյս մը բռնած հոն մտած ըլլալով, Շուապլան կընայ ակնարկ մը նետել հոն: Աւելի փոքր սենեակ մ'է սա, բայց գունաւորեալ և փայլուն պարսկական վարագոյներով զարգարեալ անկողնոցի մը մէջ, որք խանութէն գեռ նոր ելածի պէս փայլուն են, լաւ շտկուած անկողին մը կը տեսնուի: Աւելի հեռուն կարմիր վարագոյներով շրջապատեալ անկողնիկ մը, յետոյ վրան մարմարեայ՝ կահենիէ դարան մը, երկու թիկնաթոռ և չորս աթոռ, որք օթոցներով ծածկուած են. ապա, ջիմինին վրայ, սպիտակ կաւճէ պղտիկ ճօճաժամ մը և արուեստական ծաղիկներով զարգարուած երկու նմանօրինակ ամաններ որոց ամենը թէեւ հարստութիւն չը ցուցներ, բայց գունէ կարգ կանոն ունի և այն համեստ գիւրակեցութիւնը՝ որ աշխատութեան արդիւնքն է միշտ:

Շուապլան ջիմինին քով դարցած է, և մինչդեռ Մայր Թիկո կլոր սեղանը մօմազօծ լսթով մը կը ծածկէ և վրան կը շտկէ ծածկոցը, Նամբընուացին կրակին վը-

րայ դրուած սանին կը նայի, որուն մէջ ոչխարի միուր և գետնախնձորները կը կտկտան . կրակին ճարճատիւնը՝ որ կերակուրին եռալուն հետ կը խառնուէր՝ ախորժելի ազդեցութիւն մը կը պատճառեն իրեն . Բարիզի մէջ ըրած պարյաներէն ախորժակը բացուած է: Թէպէտեւ Պ. Էրնէսդին հետ նախաճաշած է, տակտին կարող է իւր նոր բարեկամին հետ ալ ընթրել:

— Ճաշի հրամմեցէ՞ք, պարոն, եթէ կը հածիք այս պատիւը ընել մեղ. կըսէ խաթունը Շուպլանի ժպտելով որ կը փութայ այս հրաւէրը ընդունելու:

Տիկին Թիպօյի և իւր որդւայն մէջ տեղը կը նստի՞ Փոքրիկն Լուիլ մօրեղքօրը քով նոտած է և կուզէ որ պեպէրը իրեն հետ ճաշէ: Ոչխարի միու, ազցան մը, պանիր և խաղողի բանդակի ահաւասիկ ընթրիքին բոլոր, ցանկը . բայց չեմ գիտեր որ հեղինակը ըսած է. «Լաւ ճաշը այն է որ գոհ սրտով կըլլայ»:

Սակայն Պ. Շուպլան որ նկատելով Իիփօլի փողցին սրճարանին մէջ առաւօտեան ըրած ճաշը, չկրնար միւսներուն չափ ախորժակ ունենալ և որ՝ առկէ զատ՝ իւր ասպնջականներուն բոլոր իւր գործերը պատմելու համար յարմար վայրկեանը գանելուն վրայ ուրախ է, կը փութայ խօսելու ոկտիլ, և մինչդեռ երիտասարդին ընտանիքը ճաշելու վրայ է, ինքը առաւօտեան ըրած Պ. Էրնէսդին պատմութիւնը կը կրկնէ անոր, միայն թէ այս անդամ էլէօնօրին համար ունեցած սէրը, իւր ամուսնութիւնը և անոր հետեւանքները առաւել մանրամասնորէն կը պատմէ:

Երբ Շամբնուացին վերջապէս ամեն բան պատմած է, ժագ կը գոչէ.

— Իրաւ որ, պարոն, եթէ կուզէք որ ձեզի հետ անկեղծութեամբ խօսիմ . . . է ուրեմն, պէտք է ըսեմ

ձեզ որ եթէ ձերինին պէս կնիկ մը ոնենայի, կերպնում պատւոյս վրայ, ետեւէն չի պիտի վազէի:

— Այդպէս կը կարծէք, սիրելի բարեկամո, բայց եթէ անոր սիրահարած ըլլաք . . .

— Կարծեմ թէ կարելի չէ սիրահարիլ այնպիսի անձի մը որ մեզի գէշ աչօք նայած է միշտ . . .

— Մարդ միշտ կը յուսայ որ կը փոխուի . . . Քանի որ կիները կը փոխուին երբ կը սիրեն, ինչո՞ւ համար չի պիտի փոխուին նաեւ երբոր հակառակն է:

— Ինչո՞ւ համար . . . էհ, պարոն, անոր համար որ լսած եմ թէ կիները հողմացոյց գործիքներու կը նմանին . երբոր ժանգութին, չեն դառնար . . .

— Է, ժագ, կըսէ խաթունը, հիմա կանանց վրայ գէշ պիտի խօսիս, դու որ այնչափ ժիւլիէդդ կը սիրես . . .

— Ոչ, մայրս . . . ըսածս կատակ էլ . . . Բայց վերջապէս, կը կարծէք որ պարոնին ամուսինը երեն հետ աղէկ կը վարուի . . .

— Ոչ, անշաշտ, բայց զանի իւր կամաց հակառակ ամուսնացուցեր են, և նա ուրիշ մէկը կը սիրէր, ահա իւր ամուսնոյն ցուցցած ատելութեան պատճառը . . . Սակայն պէտք չէ երբէք յուսահատիլ . . . այս տիկնոջ խելքը գլուխը եկած ըլլալու է հիմա, երբոր նորէն աեմնէ պարոնը, թերեւս սիրալիր ընդունելութիւն մը կընէ անոր . . .

— Ահ, բարի տիկին, իցիւ թէ ըսածնիդ իրաւ ըլլաը :

— Այս, կըսէ ժագ ժպտելով, և ասոր համար է որ Բարիզ բնակելու եկած ատեն, հասցէն այլ ևս իւր ամուսնոյն չէ տուած . . .

— Կարելի է մոռցած է:

— Եթէ կարենայի հաւատալ, կը մըմնայ Շուպ-
լան աչքերը դէպի ձեղունը վերցնելով: Ինչ որ է,
վաղուցնէ, Թրօյ դրելէս անմիջապէս վերջը, պտղու-
ներ պիտի բնեմ տիկին նուարիլիյը գտնելու համար
... այս անունը կը կըէ հիմա . . . :

— Ինչ. անունի՞դ ալ թողած է . . . զուար-
ճալի բան է, իրաւ որ . . . :

— Շուպլան անունը չէր սիրեր . . . :

— Սակայն այս անունը սիրուն է . . . :

— Օ՛, այս՝, կը պուայ փոքրիկ Լուիլ, բարի
մայրիկս երբ միսով կերակուր եփէ անոր մէջ կը դը-
նէ:

— Լուէ՛, փոքրիկ շաղակրաս:

— Բայց դուք, պարոն ժագ, կը յարէ Շամբը-
նուային, ինչպէս որ ըսաւ հիմա մայրերնիդ, կերեւի
թէ դուք ալ մէկը կը սիրէք . . . այն ատեն հաւանա-
կանաբար ամուսնանալու միտք ունիք . . .

— Ո՛հ, անշուշտ, պարոն, այս բանը արդէն վեց
ամիս առաջ պիտի ըլլար . . . ժիւլիէդ բարի, դոր-
ծունեայ, աշխատասէր աղջիկ մ'է, զոր կը պաշտեմ
և ան ալ զիս կը պաշտէ . . . մայրո իւր աղջկան պէս
զանի կը սիրէ. ժիւլիէդի հայրը, պարկեշտն Պ. Տիւ-
րիի, զաւկին պէս կը սիրէ զիս . . . :

— Կը տեսնեմ որ ամենքնիդ ալ իրարու համա-
ձայն էք, ուսափ այս ամուսնութիւնը ինքնիրենը պի-
տի քալէ . . . :

— Ո՛հ, պարոն, վեց ամիս կայ, ամեն բան պատ-
րաստ էր և ամուսնութիւնս պիտի կատարուէր, երբ
դժբաղդ արկած մը ամեն բան ետք թողուց: Պ. Տիւ-
րիի աղէկ վիճակի տէր եփենագործ մ'է, ոչ այն-
քան հարուստ, բայց տէր իւր դործերուն . . . Աղ-

ջիկը ամուսնացուցած ժամանակ վեց հազար ֆրանք
կուտար որպէս զի անովլ գործ մը բռնէինք, ես Ժիւ-
լիէդը առանց օժիտի ալ կառնէի, բայց իւր հայրը
անպատճառ կուղէր որ հաստատ վիճակ մը ունենա-
լու համար ձեռուընիս բան մ'ըլլար:

— Իրաւունք ալ ունի, տղաս, կըսէ մայր Թիալօ,
ասոր համար զանի մեղադրելու չէ:

— Վերջապէս, այս խեղճ Պ. Տիւրիի, որ ամե-
նուն կը վատահի . . . որովհետեւ կենացը մէջ մար-
դու մը անիրաւութիւն ըրած չէ, այս միջոցին մե-
ծութիւն ծախող գեղեցիկ պարոնի մը այցելութիւնը
ընդունեց, որ իւր հօր վարձած բնակարանին համար
կահ կարասի առնել կուղէր . . . Զորս հազար հինգ
հարիւր ֆրանքի ապրանք գնեց որք իւր տունը զըր-
կուեցան . . . Հետեւեալ օրը պիտի գար ստակը վը-
ճարելու . . . բայց չեկաւ: Պ. Տիւրիի կըսէր. ժա-
մանակ չէ ունեցած, վաղը կուգայ . . . Միւս օրը
նորէն լուր չկայ . . . Ժիւլիէդի հայրը այն ատեն
կորոշէ Պ. ար Սէնթ-Ամսուրի երթալ (այս էր մեծա-
խօս պարոնին անունը) . . . առջի օրը մեկնած էր,
կահ կարասիքը հաւանականաբար վար գնով մը ու-
րիշ մէկու մը ծախուէ վերջը:

— Ո՛հ, խաբերայն . . . բայց կարծեմ Բարիզի
մէջ խաբերայներ շատ կան:

— Ոյնպէս որ, Պ. Տիւրիի իւր չորս հազար հինգ
հարիւր ֆրանքը կորսնցուց, որով այլ ևս կարող չէր
իւր աղջկան վեց հազար ֆրանք կանխիկ ատլու:
Պարապ տեղը իւրեն կըսէի. « Հոդ չէ, այս ստակը
քիչ մը վերջը մեղի կուտաք » . . . խօսքս մտիկ չը-
րաւ, և Ժիւլիէդի հետ ամուսնութիւնս ետ մնացած

է, մինչեւ որ իւր հայրը ամբողջովին այս կորուսոք դարձանէ :

— Կը տեսնեմ որ գաւառէն թարիզ եկողները չեն միայն որ կը խարուին . . .

— Մարդիկ ամեն տեղ կը խարուին, կըսէ մայր թիւպօ ժպաելով :

— Եւ վեց ամսէ ի վեր Պ. Տիւրիի իւր կարասեաց դողը չէ՞ դտած :

— Ոչ, պարոն . . . մանաւանդ որ վարպետս շատ քիչ խանութէն գուրս կենէ . . . Խոկ ես, այս Սէնթ Ամուրը մէկ անդամ տեսած էի . . . Սակայն անոր նայուածքը ինձի աղէկ չէր երեւցած . . . և այս առաւօտ հանրակառքին վրայ . . . երբ այն անձը որ կը ծխէր՝ ընչատութիւնիդ ուզեց, անանկ եկաւ ինձի որ ատենօք, չէի կրնար յիշել թէ ուր, տեսած անձիս քիչ մը կը նմանէր . . . Անկէ ի վեր, յիշեցի որ ժիւլիէդի հայրը խարող գեղեցիկ անձին հայուածքն էր այն . . . բայց սխալած պիտի ըլլամ. . . ձեր պարոն երնէսդը այնչափ գէշ հագուած էր որ . . . ասկէ զատ մարդ կրնայ միւնայն աչքերը ունենալ առանց նոյն անձը ըլլալու . . . Խոչ որ է, այս մարդոն չետեւելուս զղացի . . . զանի գտնել կուղեմ . . .

— Իրաւ որ ես ալ . . . և սակայն կրնայ ինձ ըսել որ ինքը չէ քսակս առնողը :

— Անշուշտ, պարոն, եթէ կսպասէք որ ձեզի ճըշմարիտը ըսէ որպէս զի բռնել տաք զինքը, պարապ տեղը պիտի սպասէք . . .

— Ո՞ն, օրիորդ Լուկիզ, եկու պասկէ, կըսէ խաթունը սեղանէն ենելով :

— Ո՞հ, բարի մայրիկ . . . պէպէրս տակաւին անօթի է :

— Ոչ, օրիորդ, քու տարիքդ տղու մը համար արդէն շատ ուշ է . . . գիշեր բարի մաղթէ ամենուս :

— Ո՞հ, բարի մայրիկ, պէտք է որ աղօթքս ընեմ. . .

— Անկողնիդ մէջ ըրէ :

Փոքրիկ աղջկէը իւր կարմիր այտերը կը ներկայացնէ Պ. Շուպլանի զորս ի սրտէ կը համբուրէ . յետոյ, Շամբընուացին, որ այն օրը շատ յոգնած էր, տղուն պէս պառկելու կերթայ . բարի գիշեր կը մաղթեն իւրեն, և կերթայ ժագի անկողնոյն վրայ փոռուելու, մինչդեռ փոքրիկ աղջիկը, իւր անկողնին վրայ ծունդ դրած և ձեռքերը միացուցած կը մրմննչէ .

« Աստուած իմ, սիրտս կուտամ քեզ ա՛ռ զայն ինձմէ, որպէս զի քենէ զտու ոչ մէկ արարած կարեսնայ զայն առնել . . . Գիշեր բարի, Աստուած իմ, գիշեր բարի, բարի մայրիկս . գիշեր բարի, մօրեղբայրս, գիշեր բարի, բարի հրեշտակս : »

Քանի մը վայրկեան վերջը, ամեն ուղ գործաւորին տանը մէջ հանդարտութեամբ կը քնանար :



ՇՈՒՊԼԱՆ ԹՆԴԱՆՈԹԱՉԻԳ ԶԻՆՈՒՈՐ

Երբ Շուպլան կարթնայ՝ ժամը ութին մօտ է . ժագ արդէն իւր գործին գացած է : Բայց բարի մայր թիւպօ իւր հիւրին նախաճաշին համար սերով խահուէ պատրաստած է :

— Շատ ծոյլ եմ, այնպէս չէ, տիկին . կըսէ խաթունին, բայց այնչափ հանգիստ եմ ձեր տանը մէջ . . . որ երբէք այսքան քնացած չէի :

— Աւելի աղէկ, պարոն: Երբոր մարդ ժամանակ

ունենայ քնանալու և ասկէ հաճոյք մը զգայ, ի՞նչու զրկուի ասկէ . . . : Բայց նախաճաշնիդ պատրաստ է . . . Խահուէ եփեցի . թերեւս առաւօտները խահուէ չէք խմեր :

— Ընդհակառակը, տիկին, սովորական նախաճաշ շըս է այն . . . : Բայց, արդարեւ, շուարած եմ . . . Ո՞հ, եթէ բարիղ գրպանախողզեր կան . . . կրնամ ըսել թէ հոն շատ բարի մարդիկ ալ կը գտնաւին . . .

— Բարիզի մէջ ամեն բան կայ, պարոն միայն
թէ, ինչպէս որ քաղաքը մեծէ, աղեկը և գէշը մեծ
քանակութեամբ կը գտնուի հոն :

Նախաճաշելէ վերջը, Շուպլան Թրօյ իւր նօտա-
րին նամակ մը կը գրէ. Երբ զայն մօտակայ փոքրիկ
նամակառունը ձգելու համար դուրս ելնելու վրայ է,
Ժագի մայրը զայն կը կեցնէ, Վարանեալ դէմքով մը
անոր բաերով.

— Ներեցէք, պարոն, յահճնարարութիւն մալ
ունիմ . . . զոր ժագ ինձի բրաւ . . . ձեզի համար . . .

— Հաէ՛լք, ուրբելի տիկին . . . :

— Այն է թէ . . . չեմ գիտեր թէ ինչպէս ձեզի
ըսեմ . . . բայց շատ պարզ բան մ'է . . . սակայն
երբոր մարդ վարժուած չէ . . . :

— Եթէ գիտնայի թէ ի՞նչ էր, ալիսի օգնէի ձեզ,
բայց քանի որ չեմ հասկնար . . :

— Աստուած իմ . . . սակայն կարծեմ թէ չի պիտի նեղանաք ըսածիս վրայ։ Ահա՛, պարսն, ինչ որ այս առաւու տղաս ըսաւ ինձ։ « Այս պարսնը որ հոս կը գտնուի, գրպանին մէջ միայն չորս սու ունի . ուստի, իրեն պէս մարդ մը չորս սուով չկրնար պտըտիլ և Քարիզի մէջ խուզպարկութիւններ ընել, սրովհետեւ կըր-

նայ ըլլալ որ սրճարան մը մտնէ կամ կառք մը նոտի
վերջապէս կրնայ ըլլալ որ հիւանդ ըլլաց և գրպանը
չորս սուովլ գործին մեջէն չը կրնար ենել . . . Ահա
ասոր համար , մայրս , մեր հիւրին պիտի ըսես . . .
Ահաւասիկ , պարսն . . . ահա քսան ֆրանք . . . ա-
հաւասիկ աւելի , եթէ աւելի կուղէք . . . ձեզր փոխ
կուտամ , . . : Որովհետեւ սաակ պիտի ընդունիք , պի-
տի հատուցանէք զայն երբոր ստակնիդ առնէք . պէտք
չէ որ նեղութիւն կրէք : Ահա այսէ , պարսն :

Շուպլան մայր Թիկոյին ձեռքը իրեններուն մէջ կը սեղմէ : Այս բարի անձանց ըրածը իրեն համար այն-չափ աղդեցութիւն կընէ իւր վրայ որ աչքերէն ար-ցունք գալ կակոին : Երկարօրէն քիթը կը խնդէ , մըր-մուայով :

— Ճշմարիտը, ամեն բանի վրայ կը մտածէք . . .
դեռ նոր զիս կը ճանչնաք և ազգականի պէս կը վար-
ուիք ինձ հետ . . . : Նոյն խոկ ազգականներ. կան որ
այոշափ աղէկ չեն պատուեր : Կընդունիմ, սիրելի տի-
կին, կընդունիմ այս դրամը զօր կընծայէք ինձ, ո-
րովհետեւ վատահ եմ որ քիչ ատենէն պիտի հատու-
ցանեմ ձեզ զայն . . . : Կը խստառվանիմ ձեզ թէ շատ
ուրախ եղայ, որովհետեւ երբ մարդ վարժուած է միշտ
քսակը լեցուն ունենալու . . . և երբ պարապ կը գրա-
նէ զայն . . . բալորովին կապշի. կը շուարի . . . կար-
ծես թէ բան մի պակաս է վրադ . . . և արդարեւ,
ամենէն կարեւոր բանն է պակասածը : Եւ երբ մարդ
ամեն ատենուան բնակած տեղը չը դանուիր, կարելի
չէ ոչ վարկ գտնել և ոչ բարեկամ մը որ իւր քսակը
ձեզի տայ . . . : Արդէն անանկ կը կարծէի երէկ թէ
դէմքէս կը յայտնուէր որ գրանիս մէջ չըրս սուէն
աւելի չափման . . . սակայն և այնպէս երիկուն էր . . .

Երեւակայեցէք թէ ո՞րչափ պիտի ամչնայի եթէ ցորեկ ըլլար :

— Ուրեմն, պարոն, ահա քսան ֆրանք . . . բաւակա՞ն է :

— Այս, այս, օ՛, միտք չունիմ նորէն խենդութիւններ ընելու սկսիլ, ներեցէք, եթէ ես ալ կը համարձակիմ հարցում մը ընելու ձեզ: Արդեօք այս ստակը ինծի տալով չէք նեղուիր . . . որովհետեւ աւելի քիչով ալ կրնամ բաւականանալ. . .

— Ոչ, պարոն, մի՛ վախնաք: Շատ ցաւալի բան պիտի ըլլար, եթէ, երբ մարդ աղէկ կաշխատի և կարգ կանոն և խնայողութիւն գիտէ, պատահարաց համար մէկ կողմ դրած քիչ մը տակ չունենար:

— Ուրեմն բիւրից չնորհակալ եմ. կը մեկնիմ. նամակութղթատունը ձգեմ:

— Հոս մօտք հատ մը կայ, պուլվարէն վար իջնելով՝ առաջին փողոցին անկիւնը եղող մերեղակին քովը:

— Եւ վերջը խուզարկութիւններուս պիտի սկսիմ. կինո գանելու պիտի զբաղէմ, որ կը կարծուի թէ Պուլվար Պօմարշէի մէջ բնակի:

— Կը գտնէք զայն, պարոն: Կինը գնդասեղէն աւելի մեծ է:

— Այս, բայց դնդասեղի չափ լաւ չյարիր . . . Ի տեսութիւն, տիկին:

— Գիտէք, պարոն, որ եթէ կուզէք մեզի հետ ճաշել կամ մանաւանդ ընթրել, ժամը ութին սեղան կը նսախնք մենք: Երէկ, բացառութեամբ, ութը տառը անցած էր. բայց Ժադ իւր վարսկետին համար մի քանի տեղեր գացեր էր:

— Շնորհակալ եմ, ակիկին, բայց մի՛ սպասէք ին-

ծի, հաւանականաբար պտղտած ատենս պիտի ճաշեմ. . . ի տեսութիւն, փոքրիկ Լուիզ. . . գիրկս եկո՛ւր:

— Երթայք բարեաւ, պարոն Շու-Բուժ (*) . . .

— Ե՛նչ է ան, օրիորդ, ի՞նչ կըսես կոր . . .

Շուպլան է պարոնին անունը:

— Մի՛ յանդիմանէք զինքք, տիկին: Բէ՛ն, ինչո՞ւ համար Շու-Բուժ չը կոչուիմ, . . . թերեւս այն ատեն կէօնօր պիտի հաւանէր անունս կըսելու . . . : Կան մարդիկ որք կարմիզը ճերմակէն աւելի կը սիրեն:

Շուպլան պուլվարներուն կողմը ուղղած է քայլերը. հոն, կըսէ ինքնիրեն.

— Պիտի մտնեմ, եթէ հարկ է, բոլոր տուներուն մէջ. հատ մը չը պիտի անցնիմ, որովհետեւ կրնայ ըլւլալ որ այս մէկ հատին մէջ կինս բնակի: Երբոր մէկ պուլվարը այցելեմ, միւսին պիտի անցնիմ. այսպէս երկար պիտի տեւէ, բայց շատ ժամանակ ունիմ, աճապարերու բան չկայ . . . Բարիկ եկայ որպէս զի կէօնօրը տեսնեմ և առանց իւր ոքանչելի գէմքը տեսնելու չի պիտի մեկնիմ. . . Անպատճառ պիտի գըտնեմ զանի:

Եւ մեր ճամբորդը իւր խուզարկութեանց կոկսի: Վեց ժամուան մէջ, միայն վեց տուն կարող եղած է պտղտելու. որովհետեւ գունապանները պատրաստ չեն միշտ իրեն պատասխանելու: Երբոր գոնապանը բացակայ ըլլար, մեր Շամբընուացին բակի մը կամ սենեակի մը մէջ կը մտնէր և գոնապանին խշտեակին առջեւ կը կենար. այս վերջինը երբեմն ուրիշ անձերու հետ զբաղեալ ըլլալով, Շուպլան, որ ըստ իւր բազ-

(*) Շու-Բուժ բառ առ բառ հարմիր հարացիք կը նշանակէ:

ձանաց խօսիլ կուզէր, կսպասէր որ դռնապանը կամ դռնապանին կինը ժամանակ ունենար զինքը մորիկ ընելու և իրեն պատասխան տալու:

Երբոր կը հարցունէր.

— Կազաշեմ, տիկին Նոււարսիյը հո՞ս կը բնակի:

Միշտ իրեն կը պատասխանէին.

— Ի՞նչ կընէ այս տիկինը:

Բայց այն ատեն, փոխանակ պարզապէս պատասխանելու.

— Բան մը չըներ, իւր եկամուտներով կապրի . . :

Շուպլան, տեղի տալով շաղակրատելու և իւր գործերը պատմելու կըքին, կսկսէր իւր կնոջ գէմքին ճշգրիտ նկարագրութիւնը ընելու. վերջը արձակ համարձակ կըսէր թէ ինչ կապերով իւր կինը միայած էր իրեն հետ. յետոյ, ուղելով բացարել թէ ի՞նչու համար այլ ևս անոր հետ չէր կենակցեր, կսկսէր իւր կլիօնօրի համար ունեցած սիրոյն, իւր ամուսնութեան և անոր հետեւանքներուն պատմութիւնը ընելու, այնպէս որ ամէն մէկ դունապանի քով երեք քառորդէն աւելի ժամանակ կը վասնէր. Ահաւասիկ ասոր համար է որ երեկոյեան ժամը հինգին Պ. Շուպլան գեռ տառը տուն պարտած էր, ուր իւր կնոջ վրայ բան մը չէր իմացած. բայց, փոխարէնը, այս տուներէն ամէն մէկուն մէջ արգէն նամբընուացիին ամուսնութեան եւ անոր հետեւանքներուն պատմութիւնը կատարելապէս դիտէին:

— Պուլվար Պօմարշէն երկա՞յն է. կը հարցնէ Շուպլան տասներորդ տունէն դուրս ելած ատեն:

— Այս, պարոն, շատ երկայն. ասկէ հաշուելով հարիւր երկու կամ հարիւր չորս տուն կայ:

— Նզովից արմատ, բայլ է բաւ ական ժամանակ

պիտի տեւէ . . : Բայց կարելի է առանց մինչեւ վերջի թիւը երթալու կինս գտնեմ . . : Բայց, այս օրուան համար, բաւական է. ժամը հինգն է, ճաշելու եմ. չեմ ուզեր բարի ժագին տունը ճաշել. կարելի է չուզեր որ ճաշիս ստակը վճարեմ, ինչ որ գործիս չգար . . . մնաց որ ժամը ութին ճաշելը սովորութիւնէս դուրս բան մ'է: Նախ և յառաջ, թիվոլի փողոցը երթանք, ուր երեկ ճաշեցի . . . ոչ թէ այսօր ալ հոն ճաշել կուզեմ. . . շատ սուղէ . . . բայց գիտնալու համար թէ, արդեօք քսակիս վրայ տեղեկութիւններ կընա՞ն տալ ինձ:

Շուպլան թիվոլի փողոցը կը մտնէ, կը ճանչնայ այն սրճարանը ուր իւր բարեկամ երնէսդը տարած էր զինքն: Ներս կը մտնէ և իւր գալուն պատճառը կիմացնէ, բայց իւր քսակը սրճարանին մէջ գտնուած չէ և անոր վրայ լուր մը չեն կընար տալ: Շամբընուացին նորէն ճամբայ կենէ. պուլվարներուն կողմէն երթալով՝ ինքն իրեն կըսէ.

— Այնպիսի ճաշարան մի պիտի մտնեմ ուր սակարկութիւն չըլլայ. այս կերպով, ուղածէս աւելի չը ծախսելուս ատահով պիտի ըլլամ, և մէկու մը հետ չափակի խօսիմ. . . սեղանին վրայ ալ մինակ պիտի ըլլամ . . . Օ՛, ասկէ վերջը, ամեն տեսակ զգուշութիւնն ձեռք պիտի առնեմ:

Այս անդամ Թրօյցին հաստատ քայլերով կը յառաջանայ, խանութիւներուն աւեցիւ այլ եւս չը սլքառար, պուլվար տիւ Թամբըլը կը համնի: Հոն ամեն կողմ ճաշարան կայ, մարդուս՝ միայն ընտրել կը մնայ. կը մտնէ չենքի մը մէջ ուր կը տեսնէ թէ գրուած է. երեսուն երկու սուր ճաշ: Սեղաններէն շատերուն առջեւ բաղմաթիւ անձեր նստած են, բայց տակաւին պարապ

սեղաններ ալ կան . Շուպլան սեղանի մը առջեւ կը նստի և կըսէ մանչուն .

— Կուզեմ ճաշել հոս , բայց այն պայմանաւ որ քովս ուրիշ մարդ . չպիտի նստի :

— Բայց , պարսն , երբէք միեւնոյն սեղանին վրայ երկու հոգի չենք դներ , միայն թէ միասին եկած չըլլան կամ այնպէս չուզեն :

— Ուրեմն մինակ պիտի ըլլամ սեղանիս վրայ . . . կերդնո՞ւք :

— Բայց անշուշտ , պարսն :

— Եթէ դժբաղդաբար քովս մէկը դնէք , կերակուրը ետ կուտամ , և կասնեմ կը քալեմ . լսեցի՞ք . . . ըսածս կը դործադրեմ :

Մանչը կը հեռանայ խնդալով : Սակայն այս պարունին իւր քովս ոչ ոք ճաշերու համար ցոյց տուած յամառութիւնը այնքան դարմանալի կերեւի որ , իբարու կը սեն որպէս զի աչքերնին չորս բանան այս անձին վրայ՝ որուն վրայ կը կասկածին թէ դէշ դաշտափարներ ունի : Խեղճ Շուպլան , ամեն անգամ որ աչքերը վեր կը վերցնէ , մանչու մը նայուածքը իւր վրայ սեւեռեալ տեսնելով կըսէ ինքն իրեն .

— Այս ճաշարաններուն մէջ ի՞նչ աղէկ ծառայութիւն կըսնեն կոր . . . Ի՞նչ ուշադրութիւն ճաշողաց համար : Շարժում մը չեմ կընար ընել , դրականէս թաշկինակս չեմ կրնար հանել առանց տեսնելու որ մանչ մը դէպի ինձ կուզայ . կարծես ամենէն պղտիկ բաղձանքներս կը դուշակեն կոր . ապուր մը , ուզած կերակուրէդ երեք պնակ , աղանդեր , կէս շիշ դինի եւ ուզածիդ չափ ալ հաց ; սքանչելի բա՛ն . . . Թող ինձի ըսեն թէ Բարիզի մէջ ապրուսաը սուզէ . ուստէ . իմ տունս , եթէ ուզեմ այսպիսի ճաշ մը ընել , խոհա-

րարուհիս հոս տուած ստակիս երեքը պիտի ծախսէր : Արդարեւ , երէկ նախաճաշի համար , քսան և հինգանդամ աւելի վճարեցի , բայց սա սրիկայ էրնէսդինն էր յանցանքը . ի՞նչ սոսկալի մարդ . . .

Երբ Շուպլան իւր ճաշը կը լմացնէր և ստակը վընածակու վրայ էր , մանչերէն մին շփոթահար իւր ընկերին ականջն ի վար կը փափաց .

— Դգալ մը պակաս է :

— Դգալ մը պակաս է , կը դոչէ միւս մանչը : Ուրեմն սա պարոնը դողցած ըլլալու է . ապահով եմ , ասոր համար էր որ կուզէր անպատճառ մինակ ճաշել :

Անմիջապէս Շուպլանի վազելով , որ արդէն սեղանէն կելնէր , մանչը զանի կը կեցնէ պոռալով .

— Վայրկեան մը կեցէք , պարսն , այդչափ դիւրաւ չէք աղատիր . նախ և առաջ վրանիդ գլուխնիդ աիտի նայինք :

— Վրաս գլուխս պիտի նայիք , կըսէ Շամբընուացին ապշեալ : Եւ ի՞նչու համար պիտի նայիք . ըսէք , ինդընեմ : Բարիզի սովորութիւնն է ճաշարանի մը մէջ ճաշողներուն վրան գլուխը նայիլ . երէկ Բիվօլի փողոցը ճաշեցի , սակայն վրաս գլուխս չփնտռեցին :

— Ո՞հ , պարսն , այնպէս կը կեղծէք որ բանէ մը տեղեկութիւն չունիք , բայց տասնկ անմեղ դէմքերէ չենք խարուիր մենք :

— Վերջապէս , ի՞նչո՞ւ համար վրաս փնտռել կուղէք :

— Դգալ մը պակաս է և գրաւ կը դնեմ որ դուք էք զայն դողցովը :

— Ե՞ս , դգալ մի դողնալ . . . Ո՞հ , բայց սոսկալի բան է այս . երէկ , ընչառուփս և քսակս դող-

ցան , այսօր , զիս գողի տեղ կը դնեն . . . : Տղա՛յ,
դուք սինլքոր մ' էք և ոչ ուրիշ բան :

Մինչդեռ Շուապլան կը խօսէր , մանչը անոր գրա-
պանները պրապելու կզբաղէր , երբ իւր ընկերը պա-
հարանէն կուգայ պուալով .

— Դդալը գտնուեցաւ , ժան . աղէկ չէինք հաշ-
ուեր :

Մանչը ամօթահար կը մնայ ներողութիւններ մը-
մնջելով : Շուապլան ուժով մը զանի կը հրէ և կերթայ
պարտքը վճարելու տրապիզն առջեւ կեցող կնոջ՝
ըոելով .

— Ահաւասիկ երեսուն երեք սու , տիկին : Կը
հասկնաք որ մանչուն համար ոչինչ կը վճարեմ , և
սոկից վերջը ձեր ճաշարանին մէջ ոտք չի պիտի դը-
նեմ :

— Պարոն , ներեցէք այս մանչուն . . . սխալե՞
է . . .

— Աղէկ դիտեմ որ սխալեր է , տիկին , բայց երբ
կարծեց որ դդալ մը պակաս էր , ինչու համար ան-
միջապէս ինձի եկաւ և ուրիշ մը չգնաց . . .

— Է՞ն , պարոն , որովհետեւ սեղաննուդ վրայ
մինակ լինելու համար մեծ բաղձանք մը յայտնեցիք ,
ինչ որ կասկածելի երեցեր է իրեն :

— Օ՛ , շատ լատ . . . Ես կը վախնայի որ երէկուան
պէս չկողոպտուիմ և իրենք ենթագրեր են թէ ես
գո՞ղ մ' եմ . . . Ճշմարիտը Բարիկայիները գաւառաբնակ-
ներէն աւելի դիմագէտ չեն :

Շուապլան կանուխիէկ Սէնդ-Անդուան թաղի բա-
րեկամաց տանը վերադարձած ըլլալով՝ անոնց կը
պատմէ իւր այն օրուան ըրած գործերը և ճաշարա-
նինմէջ պատահածը :

— Պարոն , կը մէկ ժագ , Բարիզի մէջ մարդեկ ի-
րարու վրայ վատահութիւն չունին , մանաւանդ այն
անձերը անվատահելի են որք կուզեն չէզոքանալ և
ամենուն ըրածին պէս չեն ըներ . մանչուն ըստանիդ
տարօրինակ երեցեր է իրեն :

— Սիրելիդ իմ ժագ , թէպէտեւ արծուի մը պէս
սրամիտ չեմ , բայց բաւական աղէկ կրամ հասկնալ
թէ երբ մարդ մը գողութիւն ընելու միտք ունենայ ,
թնդհակառակը ամենուն ըրածը պիտի ընէ որպէս զի
ընդհայտակը ամենուն ըրածը պիտի ընէ որպէս զի
չը յայտնուի : Ճշմարիտը , հիմայ , լաւ զգուշութիւն
պիտի ընեմ ամէն մէկ քայլափոխիտ վրայ , վախնա-
պիտի ընեմ ամէն մէկ քայլափոխիտ վրայ , վախնա-
պիտի որ չըլլայ թէ անդամ մ'ալ ուրիշ բան մը կաս-
կածին ինձմէ :

Հետեւեալ օրը , Պ. Շուապլան վերստին կոկոխ
Պուլվար Պօմարշէի վրայ իւր կնիկը վնասելու : Այն
օրն ալ ուժը տունէն աւելի չկընար պտըտիլ , որովհե-
տեւ աւելի շատախօս դռնապանուհիներու կը հանդի-
պի որք այս պարոնին պատմութիւնը լսելով՝ ոքան-
չացած են և որք միշտ կը հարցնեն անոր պատմու-
թեան մանրամասնութիւնը զոր անոնց զուրցելու չը
զլանար . բայց դարձեալ օգուտ մը չը քաղեր :

Միւս օրը , Շուապլան նոտարէն պատասխան մը
կընդունի , որ Բարիզի մէջ սեղանաւորի մը վրայ մին-
չեւ հինգ հազար ֆրանքի վարկագիր մը դրկած է
իրեն : Շամբենուացին կը փութայ սեղանաւորին երթա-
լու , հազար ֆրանքը կառնէ և Սէնդ-Անդուան թա-
ղին ճամբան կը բռնէ ինքնիրեն ըսելով .

— Ժագին պարտքս ամօ : Օ՛ , վասահ եմ որ այս
բարի անձերը անհանգիստ չեն ըլլար այս մասին ,
բայց հոդ չէ , պէտք չէ պարտքը ձգել երբ մարդ
կընայ վճարել , և շատ բարեբալլե էի որ այս ժագին

Հանդիպեցայ . կուղեմ երախտագիտութիւնս անսնց յայաննել . բայց ի՞նչպէս . . . նուէլո՞վ մը . . . կը մերժեն , թերեւս նեղանան իսկ . Ա՛ , փոքրիկ կուրիզի նուէր մը , աղօրիկ խաղալիք մը . . . Այո , տղու մը խաղալիքներ տալով ծնողքը չը վիրաւորուիր : Հիմա պէտք է գիտնամ թէ ի՞նչ տեսակ խաղալիք նուիրեմ այս պղափիկն :

Եւ պուլվարներուն վրայ պտըտելով՝ ՊՇուալան կը մտածէ թէ ի՞նչ նուէր տանի որպէս զի տղան մեծ հաճոյք դգայ :

Երկարօրէն մտածելէ վերջը՝ առանց բանի մը ուրշում տալու , լաւ կը համարէ խաղալիքներ ծախողի մը խանութը մտնել : Հոն տարրեր բան է . ամեն ինչ ոքանչելի կը գտնէ :

— Ա՛ , ինչ գեղեցիկ թնդանօթ . . . կըսէ Շուպլան : Կը նետո՞ւի :

— Պարոնը կը տեսնէ թէ վայտէ է . . . Զգական փոքրիկ գնտակ մը մէջը կը դնեն և քաշելով շատ լաւ կերթայ :

— Կրնա՞մ փորձել :

— Այո , պարոն :

Խանութպանը թնդանօթին մէջ կաշիէ փոքրիկ գնտակ մը կը դնէ և Շուպլան դէպի պուլվարին կողմը կուղղէ զայն , ըսելով .

— Ազէկ նայեցէք , դիմացի ծառին նշան կառնեմ կոր . . .

Երկար ատեն նշան կառնէ , կը քաշէ գնտակը կերթայ երկայն ականչներով շան մը աջ աչքին կը զարնուի որ այն ատեն հանդարտօրէն նստարանի մը վրայ նստած էր իւր տիրուհւոյն քով , որ անոր գլխուն վըրայ կարմիր ժապաւէն մը կապելու վրայ է :

Նունը ընդունելով այս հարսւածը կոկոի պոռը տել իւր թէ զինքը ծեծած ըլլային . իւր տիրուհին , պատկառելի հասութաւու , որ վոխանակ իւր գլխարկը եւ եան գնելու , ինչպէս որ այժմ նորաձեւութիւն է , աչքերուն վրայ դրած է լուսամիտոփի պէս , կոկոի իւր շունէն աւելի բարձրածոյն պուալ , ըսելով . Ո՛հ , ի՞նչ սոսկալի բան , ի՞նչ անամօթութիւն . շունելը հիմա կը ռմբակոծէն . բայց իմինս պարագ շունի . տասը ֆրանքը վճարած է , բերանը ցոկակապ դրուած է , և զանի կը ռմբակոծէն . . . խեղճ Մէմէր . . . աչքին մէջ գնտակ մը ընդունեց , վատութիւն է աս . մարդասպանը բռնելու է . . .

Այս ինկան աղաղակներուն վրայ բազմութիւնը կը խոնուի . քիչ մը աղմաւկավ Բարիզի . մէջ ստամբակները , գատարկապորտները և հետաքրքիրները շուտով կը խոնուին : Շունը շարունակ կը հաչէ , որպէս թէ իւր հաշիւնը միացնել կուզէր տիրուհւոյն աղաղակներուն : Այս միջոցին , Շուպլան իւր ըրածին հետեւանքներէն սարսափահար , խոշոր հատիւտի մը պատկերին ետին կը պահուըտի , բայց վաճառականը՝ որուն ծիծալը կը շարժէ այս արկածը , գլխարկը գէպ յառաջ գնող տիկինը կերթայ կը գտնէ և կը ջանայ զանի հանդարտեցնել անոր ըսելով .

— Զեր շունը վիրաւորեալ չկրնար ըլլալ , պարոնին ներած վայաէ փոքրիկ թնդանօթին մէջի գնտակը առածգական էր :

— Վիրաւորեալ չէ , պարոն , բայց նայեցէք իւր աչքին և տեսէք ի՞նչպէս կուլայ :

— Զախ աչքն ալ այնչափ կուլայ , կըսէ սրիկայ մը . ճպուստ աշուի ծեր շուն մ'է :

— Կը ստէք , անօրէն , վիշան է , ցաւն է որ Մէմէ-

— Այս , պարոն . . . :

— Եւ իրաւունք ալ ունի :

— Տիկին , ահաւասիկ գաւաթ մը ջուր ձեզի :

Մէմէրի տիրուհին խնամօք շանը աչքը կը լուայ ,
յետոյ վերջապէս գուրս կենէ , նորէն նուպլանի պատ-
ուիրելով որ այլ ևս չը փորձէ պուլվարին վրայ թըն-
գանօթներ արձակել :

— Օ՛ , շիտակը նորէն ընելու միտք չունիմ , կը
պուայ մեր նամբընուացին . այս խաղին մէջ յաջող
չեմ . բայց այս արկածը յիշեցուց ինձ այն առաջին օ-
րը՝ երբ կլէօնօրը աեայ , որ յոյժ խնդաց երբ գեղա-
ցիի մը բերնին մէջ նետ մը արձակեցի . . . : երջանիկ
ժամանակ . . . : Դեռ իւր ամուսինը չէի , ինձմէ չը
փախչեր :

— Պարոնը պիտի առնէ՞ այս փոքրիկ թնդանօթը :

— Ո՛հ , ոչ , կրնայ ըլլալ որ փոքրիկ աղջիկն ալ
անով բանի մը զարնէ . վաճանգաւոր բան է , չեմ ու-
զեր :

— Ի նշ . փոքրիկ աղջկան մը համա՞ր պարոնը այս
խաղալիքը կուղէր :

— Այս , գրեթէ չորս տարեկան փոքրիկ աղջկան
մը համար . . . :

— Այս ատեն , ձեզի պէտք եղածը թնդանօթ մը
չէ . օրիորդի համար չէ այս խաղալիքը , այլ մանշե-
րու համար . . . :

— Արդարեւ , կարծեմ թէ իրաւունք ունիք . . .
եթէ թմբո՞ւկ մը առնեմ :

— Այդ ալ չըլլար , պարոն , միայն թէ աղջիկը
մանչու հագուստ հագած չըլլայ :

— Ուրեմն ի՞նչ խորհուրդ կուտաք որ առնեմ :

ըը կը լացնէ : Վերջապէս , պարոն , ի՞նչ կը նշանակէ
պուլվարներուն վրայ թնդանօթներ արձակել : Դուք
էք այս բանը ընողը :

— Ոչ , տիկին , պարոն մ'է որ խանութը մտած
էք , և այս խաղալիքը կը փորձէր :

— Գաւաթ մը ջուր տուէք ինձ , պարոն :

— Ամենայն յօժարութեամբ , տիկին . . . :

— Ինձի համար չէ , սա խեղճ զոհին աչքը լուա-
լու համար է որ կուղեմ :

Պառաւը վաճառականին կը հետեւի շոնը բազ-
կաց տակ առնելով , և խանութին մէջ մտնելով կը սէ :

— Ո՞վ է աեսնեմ այն ապուշը որ թնդանօթով
կը խաղար :

Շուպլան այն ատեն յարմար կը դատէ հտպիտի
պատկերին ետեւէն դուրս ենել զղչացեալ գէմքով
մը ըսելով .

— Ես եմ , տիկին , որ այդ բանը ըրի , և ասոր
համար շատ զղչացած եմ , որովհետեւ ճշմարիտը շու-
ներնիդ սիրուն է . քիչ անդամ այսքան գեղեցիկ ա-
կանջներով շուն տեսած ե՞մ :

Այս յարգանքը տիկնոջ բարկութիւնը կը մեղմա-
ցընէ . կինը պուալէ դադրելով կը պատասխանէ .

— Այնպէս չէ՞ , պարոն , որչա՞փ սիրուն է :

— Աքանչելի , տիկին :

— Մանաւանդ տան շուն է , պարոն : Իւր հայրը
կը ակաս շուն մ'էր , խեղճ Մէմէր . . . եթէ պատ-
ուաստել տայի զայն , հիմայ ողջ պիտի ըլլար . . . :

— Ա՛ , անունը Մէմէր էր :

— Ինչպէս որ ասորը , պարոն : Միայն թէ , զանի
իւր աղէն որոշելու համար , Մէմէր առաջին կը կոչէի :

— Եաւ լաւ , ուրեմն ասիկա Մէմէր երկրորդն է :

— Ե՞ն, պարոն, ինչ որ միշտ հաճելի է փոքրիկ աղջկանց, պետք մը . . . :

— Բայց արդէն հատ մուռնի . . . : Թէեւ ճշնորիտը, ունեցածը փոքրիկ մատէս մեծ չէ . . . :

— Եթէ այդ է, բան մը չէ: Կաշիէ գեղեցիկ պետք մը գնեցէք, զոր տղաքները կը հագուեցնեն և կը հանուեցնեն. ահա՝ ասով կը զուարձանան անոնք:

— Իրաւունք ունիք . . . : Ունի՞ք այդ գեղեցիկ պետքներէն :

— Այս, պարոն, և ամէն տեսակէն . . . : Հագուած թէ մերկ կուզէք :

— Հագուած, պարոն. հագուած աւելի վայելուչ է:

Պահառականը, Շուպլանի կը ցուցնէ գրեթէ փոքրիկ Լուիզի չափ մեծ պետքներու հաւաքածոյ մը: Շամբընուային զանոնք աչքէ կանցնէ: Յանկարծ անոնցմէ միոյն առջեւ կը կենայ, պոռալով.

— Ո՞հ, ոքանչըլի . . . տարօրինակ բան . . . ճիշդ անոր կը նմանի . . . ճիշդ անոր պատկերն է . . . :

— Փոքրիկ աղջկա՞ն պատկերն է:

— Ոչ, կնկանս պատկերն է . . . Ելքօնօրն է, պարոն, Ելքօնօր՝ իւր բոլոր թարմութեամբ . . . շատ նման է: Արդեօք այս պետքը մարդո՞ւ պատկերէ առնուած է:

— Օ՛, ի՞նչ կը ու, միթէ պետքները մարդու պատկերէ՝ կառնեն. բոլոր այս փոքրիկ գլուխները գործարանի մէջ կը շինուին երկոտասանեակով . . . :

— Այս ատեն, գիպուած մ'է աս: Կը զնեմ զայն, պարոն, ուզածս աս է: Դիմը ի՞նչ է, պարոն,

— Քոան և հինգ քրանք, պարոն, որովհետեւ

ոքանչելի մազեր ունի և ամբողջովին կը հանուըռի եւ թէ պարոնը կուզէ՝ փորձեմ:

— Ոչ, պարոն, մի հանուեցնէք. կարգիեմ ձեզ Անհոգ եղիք, կառք պիտի նստիմ. այս պետքը հետըս ուսքով երթաւ չեմ ուզեր: Ասկէ զատ ճարտար չեմ: կրնայ ըլլաւ որ ցեխին մէջ ձգեմ զանի, և երբէք չեմ միխթարսիր:

Վերջապէս պետքը փայթթուած է: Շուպլան կտոք մը կը կեցնէ. կը նստի և իւր փոքրիկ կնիկը քովը գնել կուտայ, որպէս զի ճամբուն վրայ կարող ըլլայ անոր նայելու:

Ժագին տունը հասած պահուն՝ Շամբընուացին վեր կենէ պետքը թեւերուն մէջ բռնած և տղայ մը գրկելու չոփ գուշութիւն ընելով: Մայր Թիգօ զոյս տեսնելով քայլ մը ետ կը ցատկէ և կը պոռայ:

— Ո՞հ, Սստուած իմ, ի՞նչ է աս . . . :

— Փոքրիկ Լուիզին համար պետք մը . . . եթէ թայլ կուտաք որ անոր նուիրեմ:

— Պէտք մը . . . ի՞նչ, այսչափ մեծ պէտք.քնի կը շինեն. . . : Բայց նայէ, Լուիզ, քու հասակդ է:

Աղիկը պաճուճապատանքին նայած ատեն՝ աչքերը խոչըր կը բանար, կարծես թէ կը վախնար անկէ:

— Է, Լուիզ, բան մը չմ'ո քսեր . . . : Շնորհակալ եղիր Պ. Շուպլանի որ քեզի ասանկ գեղեցիկ նըւեր մը կընէ: Իրաւ որ, պարոն, չափազանցութիւնը ըրած էք. Լուիզին համար շատ վեր է աս:

— Փոքրիկ բարեկամուհոյս համար չափազանց գեղեցիկ բան չկայ մանաւանդ եթէ այս պետքը անոր հաճելի ըլլայ . . . : Հաւնեցա՞ր, Լուիզ:

— Այս, Շուպլան բարեկամուհոյս . . . :

— Սիրուն է, այնպէս չէ:

— Այս . . . բոյց չար դէմք մ'ունի . . . :

Փոքրիկ աղջկան այս խօսքը Շուպլանի շրթանց վրայ կը կատեցնեն պէպէքին իւր կնկան հետ ունեցած նմանողութեան վրայ ըսելիքը :

— Ինձի չափ մեծ է, կը յարէ Լուիզ. զիս չպիտի ծեծէ, այնպէս չէ, բարի մայրիկ :

— Ի՞նչ կըսես, դուն դանի պիտի ուղղես, եթէ խելօք չի կենայ . . . :

— Կը յուսանք թէ, կը յարէ Շուպլան, իրարու հետ աղէկ պիտի երթաք . . . :

— Ո՞հ, այո . . . Շնորհակալ եմ Շուպլան բարեկամն :

Լուիզ գժուարաւ պէպէքը իւր թեւերուն մէջ առ նելով կը տանի. միւս սենեակին մէջ կը դնէ զայն վերջը կամաց մը մեծ մօրը կըսէ .

— Մեծ մայրիկ, պէպէքս իմին շրջազգեստէս աւելի գեղեցիկ շրջազգեստ մ'ունի, բայց պիտի կրնաս, զայն իմ վրաս հագցնել, քանի որ ինձի չափ մեծ է :

— Ի՞նչ կըսես, Լուիզ, ի՞նչ, պէպէքիդ հագուստը հագնի՞լ կուղես :

— Եաչ որ . . . չեմ ուզեր որ ինձմէ աւելի դեղցիկ հագուած ըլլայ . . . :

Շնորհիւ ֆագի, Շուպլան Սէնթ-Անթուան թաղին մէջ յարմար և համեստ պանդոկ մը կը դանէ ուր բնակարան մը կը վարձէ, ուրախ լինելով որ իրեն համար այնքան բարի եղողներուն մօտ կը գտնուի, և որ չըլլար որ անոնց տունը չերթայ և մէկ քանի ժամեր չանցնէ հոն :

Եւ ամեն անգամ որ փոքրիկ Լուիզը կը գրկէ, Շուպլան չը մօռնար անոր ըսելու .

— Փոքրիկ պէպէքին գլխաւն բան մ'եկա՞ւ . . . Քիչ մը ինձի ցուցուր . . . ուրախ պիտի ըլլամ :


Աղջկը կը փութայ իւր բարեկամին փափաքները կատարելու. այս վերջինը երկարօրէն կլէօնօրին պատկերը կը դիտէ և Լուիզ մայր Թիպոյին ականջո ի վար կըսէ .

— Մեծ մայր, կապահովեմ քեզ որ Շուպլան բարեկամն պէպէքներուն հետ ինձի չափ խաղալ կը սիրէ :


ՎԵՐՉ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐՈՑ



ՎՐԻՊԱԿՓ



Երես	Տար	Սկզբ	Ուշին
7	28	ասալետ	զինակիր
15	2	ծխախոտ	ծխավող
15	2	արուեստագետակ մը	արուեստագետի մը հագուստէն
16	3	երկայնահետ	երկայնահեր
16	3	ըստ	կըսէ
16	21	խորնորհած	խորհած
26	20	այս որդերը	այս որդերէն կան
30	12	զորս	չորս
31	22	կը բնաէի	կը բնակի
40	10	աւելի	շատ
44	9	կըր	կըրին



2101

2102

2103

"

2013

